ԱԶԳԱԿ
ՕՐԱԹԵՐԹ

AZTAG QUOTIDIEN POLITIQUE ET LITTERAIRE جريدة يومية سياسية وأدبية - المديرة المسؤولة: إيڤا درويشيان أزتاك

1000 Լ.Ո. 71ՐԴ ՏԱՐԻ, ԹԻՎ 3 (19303) ՀԻՆԳՇԱԲԹԻ, 7 ՄԱՐՏ 1996 10 ԷՋ

ԱՄԵՐԻԿԵԱՆ ՕԴԱՆԱՒԵՐ ԿԸ ՂՐԿՈՒԻՆ ՅՈՐԴԱՆԱՆ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ, 6 (ՌԷՈԹԸՐ).- Ամերիկեան օդուժը ընդամէնը 30 «Էֆ. 15»եր, «Էֆ. 16»երեւ «ՖԷյ. Սի. 135»եր ժամանակաւոր կերպով Յորդանան պիտի ղրկէ, փոխարինելու համար Մոցի շրջանէն իր մէկ օդանաւակիրին բացակայութիւնը:

Օդանաւերը պիտի մնան 2 ամիս, ամերիկեան ուժերու ներկայութիւնը ամրապնդելու համար Իրանի եւ Իրաքի մերձակայ շրջանին մէջ: Ուաշինկրըն նման քայլ մը առած էր անցեալ տարի. Պաճրէյնի մէջ: Օդանաւերը ի միջի այլոց Յորդանանը պիտի պաշտպանեն Իրաքէն:

ՔՐԻՍԹԱՖԸՐ ՄՈՍԿՈՒԱ Կ'ԱՅՑԵԼԷ 22-23 ՄԱՐՏԻՆ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ, 6 (ՌԷՈԹԸՐ).- Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարար Ուորրն Քրիսթաֆըր Մոսկուա պիտի այցելէ 22 եւ 23 Մարտին, տեսակցելու համար իր պաշտօնակիցին՝ Եւգենի Փրիմաքովի հետ:

Քրիսթաֆըրի այցելութեան նպատակն է պատրաստել Քլինթընի Մոսկուա այցելութիւնը՝ Ապրիլին: Ան նաեւ պիտի մասնակցի Պոսնիոյ «Հաղորդակցութեանց Խմբակ»ի (երկուքին կողքին՝ Բրիտանիոյ, Ֆրանսայի, Գերմանիոյ, Սերպիոյ, Խրուաթիոյ եւ Պոսնիոյ ներկայացուցիչները) ժողովին:

ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԵՐԹԸ ՊԷՏՔ ՉԷ ԿԱՆԳ ԱՌՆԷ

Կ'ԸՍԷ ԱԿՆԵԼԼԻ

ՀՌՈՄ, 6 (ՌԷՈԹԸՐ).- Եւրոպական Միութիւնը կ'ակնկալէ, որ Իսրայէլ եւ պաղեստինեան իշխանութիւնը իրենց կարելին ընեն իր հունին մէջ պահելու համար Միջին Արեւելքի խաղաղութեան գործընթացը, յայտնեց Իտալիա, Զորեքշաբթի օր:

Արտաքին գործոց նախարար Սուգաննա Ակնելլի, որ թէլ Աւիւ եւ Կազա այցելած էր Երեքշաբթի օր, յայտնեց, որ ինք այս ուղղութեամբ գօրաւոր պատգամ մը փոխանցած է Իսրայէլի եւ պաղեստինեան իշխանութեան, շեշտելով, որ խաղաղութեան գնացքը պէտք չէ կանգ առնէ:

Ակնելլի տեսակցութիւն ունեցած էր Իսրայէլի արտաքին գործոց նախարար Էհուտ Պարաքի եւ պաղեստինցի ղեկավար Եասէր Արաֆաթի հետ: Յառաջիկայ շաբաթ, Ակնելլի Եգիպտոս պիտի այցելէ:

ՖՐԱՆՍԱ ԲՈՂՈՔ ԿԱՐՁԱՆԱԳՐԷ ԻՐԱՆԻ ԵՒ ԼԻՊԻՈՅ ԴԷՄ

ՓԱՐԻԶ, 6 (ՌԷՈԹԸՐ).- Ֆրանսա Զորեքշաբթի օր հանդիպումի հրաւիրեց Իրանի եւ Լիպիոյ դեսպանները՝ բողոքելու համար անոնց երկիրներուն դէմ, որոնք գովասանական յայտարարութիւններով արձագանգած էին Իսրայէլի մէջ տեղի ունեցած պայթումներուն:

Արտաքին գործոց նախարարութեան բանբեր Ժաք Ռումել Հարտթ ըսաւ, թէ Ֆրանսա պիտի յայտարարէ, թէ ինչպիսի միջոցառումներ պիտի որդեգրէ Լիպիոյ եւ Իրանի դէմ:

Իրան եւ Լիպիա ողջունած էին իսլամականներու ձեռքով կատարուած անձնասպանական գործողութիւնները, որոնք մէկ շաբթուան ընթացքին 57 գոհ խլեցին Իսրայէլի մէջ:

Միւս կողմէ, Իրան մերժեց ընդունիլ իսրայէլեան եւ ամերիկեան այն ամբաստանութիւնները, որոնց համաձայն, Թեհրան մեղսակից է այս գործողութիւններուն ծրագրումին եւ թէ՝ անիկա գօրավիգ կը կանգնի ահաբեկչական խմբակներու:

«ՄԷԿ ՆՊԱՏԱԿ, ՄԷԿ ԱՄԲՈՂՋՈՒԹԻՒՆ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՆՀԱՇՏ ԿՌՈՒԻ ՀԱՄԱՐ»

Արցախեան ապստամբութեան ութերորդ տարեդարձին եւ հակաթուրք պայքարի վերականգնումին 20րդ տարեդարձին առիթով, հայկական պահանջատիրութեան յախուռն ոգիով լեցուած Հ. Յ. Դ. ԼԵՄը երեկ կազմակերպեց յատուկ երեկոյ մը, Պուրճ Համուտի Յակոբ Տ. Մելքոնեան թատերասրահին մէջ:

Բացման խօսքն ու ասնոր յաջորդող *վիտէօ*-երիզ մը ներկայացուցին հայկական պահանջատիրութեան թեւակոխած հանգրուանները, սկսելով Իսրայէլ Օրիէն, անցնելով ֆետայական շարժումներէն եւ հասնելով Արցախեան պահանջատիրութեան օրերը: Ապա ներկայացուեցաւ լեղափոխականաշունչ գեղարուեստական յայտագիր մը, որ բաղկացած էր երկու երգերէ, որոնք կատարուեցան Համազգայինի Ս. Վրացեան մասնաճիւղի «Գորանի» երգի ու պարի համոյթի անդամներուն կողմէ:

Ապա կատարուեցաւ իմբաստանաւոր մը՝ ԼԵՄական ընկերներու կողմէ: Անոնք ներկայացուցին Եղիշէ Զարենցի *«Ամբոխները խելագարուած»* եւ այլ բանաստեղծութիւններէն հատուածներ:

Այս ձեռնարկին առիթով պատրաստուած էր *պրոշիւր* մը, *«Հայկական Պահանջատիրութիւն»* խորագիրով: Անիկա քարտէսներով եւ գծագրութեամբ կը ներկայացնէր 1975էն ետք տեղի ունեցած հակաթուրք պայքարին միակ սեղմ պատկերը:

Քաջ գիտակցելով, որ մենք փոքր ժողովուրդ մըն ենք, բայց ունինք մեծ դատ մը, որուն համար ոչ մէկ ջանք խնայած ենք: Մեր ճամբան երկար է ու փշոտ, որուն մէջ կը քալենք հաստատաբար եւ խրոխտ, ձեռնարկին ներկայ ԼԵՄականները եւ երիտասարդութիւնը անգամ մը եւս վերահաստատեցին հայկական պահանջատիրութեան համար քալելու իրենց ուիտը:

tapirama
THE LARGEST CARPET CENTER

TAPIRAMA որոշած է այս ամսուան ընթացքին մտնել ամէն տուն բացառիկ պայմաններով

- ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ
- ԱՌԱՆՑ ՏՈԿՈՍԻ
- 10 ԱՄՍՈՒԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԴԻՒՐՈՒԹԻՒՆ

Բոլոր տեսակի պարսկական, չինական եւ եւրոպական գորգերու վրայ, ինչպէս նաեւ մոքէթներու եւ փափիէ փէներու վրայ:

ՊԱՏԱՐՕ - ՊՈՒՐՃ ՀԱՄՈՒՏ - ԱՆԹԻԼԻԱՍ - ՍԱՐՊԱ - ԹՐԻՓՈԼԻ

ՊԱԿ ԵՒ ԻՍՐԱՅԷԼ ՄԻԱՍՆԱԲԱՐ ԿԸ ՀԱԼԱԾԵՆ «ՀԱՄԱՍ»ԱԿԱՆՆԵՐԸ

Պաղեստինեան իշխանութեան նախագահ Եասէր Արաֆաթ, որ ճնշումի կ'ենթարկուի Իսրայէլի եւ Միացեալ Նահանգներու կողմէ, ճնշելու համար արմատական գիներները, յայն արշաւի մը ձեռնարկած է «Համաս»ին դէմ՝ յարձակելով անոր կեդրոններուն վրայ եւ ձերբակալելով մեծ թիւով անդամներ եւ հետեւորդներ:

Պաղեստինեան ոստիկանութիւնը երէկ ներխուժեց «Համաս»ի խարիսխներէն նկատուող Կազայի համայնարան, ուր վեց ժամ խուզարկութիւն կատարուեցաւ, գէնքեր եւ կասկածելիներ ձերբակալելու համար: Ոստիկանութիւնը ներխուժեց նաեւ մզկիթներ եւ «Համաս»ի անդամներու բնակարաններ: Մեծ թիւով ձերբակալութիւններ տեղի ունեցած են նաեւ Այսրյորդանանի մէջ, ուր կը գործակցին պաղեստինցի ոստիկաններն ու իսրայէլեան ապահովութեան ուժերը:

Արաֆաթ Կազայի մէջ յայտարարեց, որ պաղեստինեան իշխանութիւնը յայնածիր եւ խիստ միջոցառումներ կ'որդեգրէ արմատական գիներ շարժումներուն դէմ:

Միւս կողմէ, Կազայի Իսլամական Համայնարանը դատապարտեց ոստիկանութեան ներխուժումը, որուն ընթացքին պահակներ ձերբակալուած են եւ նիւթական վնասներու ենթարկուած են կարգ մը չէնքեր:

Պաղեստինեան իշխանութիւնը նաեւ հաղորդագրութիւններ սփռեց՝ ժողովուրդէն պահանջելով ապաստան չտալ գիներներու եւ արմատական խմբակներու հետեւորդներու, որոնք կը հետապնդուին ոստիկանութեան կողմէ:

Միւս կողմէ, պաղեստինեան ատեան մը երէկ ցկեանս բանտարկութեան վճիռ արձակեց «Համաս»ի մէկ գործիչին դէմ, որ քաջալերած էր ուրիշներ անձնասպանական գործողութիւնները կատարելու Իսրայէլի մէջ, յայտնեց ՊԱԿի մէկ պաշտօնատարը:

20 տարեկան Մոհամէտ Ապու Ուարտէ Երեքշաբթի օր պաղեստինեան ռատիոկայանէն կոչ ուղղած էր, որպէսզի յարձակումներուն վերջ տրուի: Կոչէն քանի մը ժամ ետք ան ձերբակալուեցաւ, դատապարտութեան ենթարկուեցաւ եւ ցկեանս բանտարկութիւն ստացաւ: Իր խօսքին մէջ, ան յայտնած էր, որ ինք «էգկտտին Քասսամ»ի անդամ է եւ թէ ինք համոգած է երեք նահատակները, որոնք անձնասպանական գործողութիւնները կատարեցին Երուսաղէմի, Աշքելոնի եւ Թէլ Աւիւի մէջ:

Ապու Ուարտէի յայտարարութիւնը սփռեց նաեւ Իսրայէլի ռատիոկայանը:

ԻՍՐԱՅԷԼ ԿԸ ՍՊԱՌՆԱՅ «ՀԱՄԱՍ»Ի

Իսրայէլի բնակեցման հարցերու նախարար Պենիամին Պէն Էլիեզէր երէկ յայտարարեց, որ Իսրայէլ պիտի հարուածէ «Համաս»ի ղեկավարները՝ արմատական շարժումին դէմ իր ձեռնարկած արշաւին ճամբուն վրայ:

Պաշտպանութեան փոխ նախարար Ուրի Օր

2

ՎԻԼԱՅԷԹԻ ԴՈՂ՝ ԻՐԱՆ - ՀԱՅԱՍՏԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԷՆ

Իրանի արտաքին գործոց նախարար Ալի Աքպար Վիլայէթի, երէկ, Երեւանի մէջ գոհունակութիւն արտայայտեց քաղաքական, տնտեսական, մշակութային եւ գիտական մարգերու մէջ Հայաստան - Իրան կապերու զարգացման համար, եւ միաժամանակ յայտնելով, որ Ղարաբաղի տագնապը բարւոքուծումի մը յանգի երկխօսութեան եւ բազմակողմանի ճիգերուն շնորհիւ:

Վիլայէթի կրխօսէր Հայաստանի նախագահին հետ տեսակցութենէ մը ետք: Ան փոխանցած է Իրանի Սարասթաջա երկաթուղիի հանգոյցին բացման հանդիսութեան ներկայ գրտնուելու հրաւէր մը:

Իրանի դիւանագիտութեան պետը գոհունակութիւն յայտնեց նաեւ Թիւրքմենիստան - Իրան - Հայաստան կապերու զարգացման համար:

Վիլայէթի տեսակցութիւն մը ունեցած է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա.ի հետ:

ԽԱՓԱՆԵԼ ԻՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶԱՏԱՐԸ

ԿԸ ՊԱՀԱՆՋԷ ՏԱՄԹՕ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ, 6 (ՌԷՈԹԸՐ).- Ամերիկեան Մերակոյտին Դրամատնային յանձնախումբին ատենապետը՝ Ալֆոնս Տամաթօ Երեքշաբթի օր կոչ ուղղած է նախագահ Պիլ Քլինթընի եւ ՄԱԿի ընդհ. քարտուղար Պութրոս Ղալիին, որ խափանեն Իրանէն անցնելիք կապատար միջազգային խողովակի մը մասին ՄԱԿի ուսումնասիրութիւնները:

Առանձին նամակներու մէջ, ծերակուտականը կոչ ուղղած է 2 պատասխանատուներուն, որ անմիջապէս դադրեցնեն այս կամ որեւէ այլ համաձայնութիւն, որ կրնայ ֆինանսաւորել «իրանեան յարձակումները»:

Ան աւելցուցած է, թէ ահարեկչութիւնը Իրանի նախընտրած գէնքն է եւ կարելի չէ արտօնել, որ ՄԱԿ մասնակից դրլայ անոր ֆինանսաւորումին:

ՄԱԿ կ'ուսումնասիրէ կարելիութիւնը Իրանէն անցնելիք կապատար խողովակի մը, դէպի Եւրոպա եւ Արեւելեան Ասիա կապի առաքումները դիւրացնելու համար:

ԷՐՊԱՔԱՆ ՊԱՏՈՒՈՅ ԴԱՏ ԿԸ ԲԱՆԱՅ ՉԻԼԷՐԻ ԴԷՄ

ԱՆԳԱՐԱ, 6 (ՌԷՈԹԸՐ).- Թուրքիոյ իսլամականներու ղեկավարը Զորեքշաբթի օր դատ բացաւ առաջամեայ վարչապետ Թանսու Չիլէրի դէմ, որ գինքամբաստանած էր թրմբրեցուցիչի մաքսանենգութեամբ, հաղորդեց «Անատոլիա» լրատու գործակալութիւնը:

Նեճմէտտին Էրպաքանի փաստաբանները Անգարայի մէկ ատեանին ներկայացան, 15 հագար տոլար հատուցումի դատ մը բանալու համար Չիլէրի դէմ՝ անոր կատարած հրապարակային ամբաստանութեանց համար:

Միւս կողմէ, վարչապետ Մեսութ Եըլմազ աւարտած է Չիլէրի հետ բանակցութիւնները եւ կազմած՝ նոր կառավարութիւնը: Ան Զորեքշաբթի գիշեր նախագահ Սիւլէյման Տեմիրէլի ներկայացուց կառավարական ընկերակցութեան կազմը:

ՀՊԱՏԱԿՈՒԹԵԱՆ ԱՐԺԱՆԱՑՈՂ ԱԶԳԱՅԻՆՆԵՐՈՒ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ

Լիբանանեան հպատակութեան արժանացող եւ հետեւեալ թիւերը ունեցող ազգայիններէն կը խնդրուի Զորեքշաբթի, 6 Մարտէն մինչեւ Ուրբաթ, 8 Մարտ 1996, առաւօտեան ժամը 9էն 13 ներկայանալ Ազգ. Առաջնորդարանի կից մեր գրասենեակը, ստանալու համար անձնաթուղթի պատճէնի ստանձնումի փաստաթուղթերը.

332, 1154, 1879, 2457, 2545, 2741, 2778:

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐ ԲԵՄԱԳՐՈՒԹԻՒՆԸ

ԸՆԿ. ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ ԵՒ ԱՐՑԱԽԵԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐՈՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԲԱՑՈՒՄ

Հայաստանի Գերագոյն Ատեանին մէջ Երեքշաբթի, 5 Մարտին բացուած է Հ. Յ. Դ. Բիւրոյի նախկին անդամներէն ընկ. Վահան Յովհաննիսեանի եւ 30 ուրիշներու դատավարութիւնը: այս մասին Երեւանէն տրուած թղթակցութիւնը պերճախօս նոր ապացոյց մըն է թէ Հայաստանի իշխանութիւնները ինչպիսի՛ բեմադրութիւն մը սարքած են եւ ինչ պէտք է հասկնայ «արդարադատութիւն» ըսելով:

Մանաւանդ է, որ ընկ. Վահան Յովհաննիսեան ձերբակալուած էր անցեալ Յուլիսի ընտրութիւններու օրերուն, իբրեւ թէ իշխանութեան դէմ դաւի մը մասնակից եղած բլլալու գրպարտութեամբ: Միւս մեղադրեալները ձերբակալուած են Յուլիսէն Սեպտեմբեր երկարող շրջանին: Անոնցմէ երեքը դաշնակցական են: Եու. Փի. Այ. լրատու գործակալութիւնը, որ հեռագրալուրով մը անդրադարձած է դատավարութեան, կ'ըսէ, թէ մեղադրեալներուն մեծ մասը... Ղարաբաղի մէջ Ազրպէյճանի դէմ պատերազմին մասնակցողներ են:

Առաջին այս նիստը թէեւ առաւելաբար յատկացուած է ընթացիկ ձեւականութեանց (անուններու ստուգում, մեղադրանքներու յայտարարութիւն եւայլն), սակայն արդէն բացայայտ դարձած է իշխանութեան կանխատրամադրուածութիւնը: Արդարեւ, ամիսներէ ի վեր կայանքի տակ եղող մեղադրեալները բացայայտած են, որ իրենցմէ ոմանք փաստօրէն պաշտպան փաստաբան չունին, որովհետեւ իրենց համար նշանակուած փաստաբանը չեն ճանչնար. «Եկաք, մեղադրականը ստորագրեց ու գնաց», ըսած են կարգ մը «բախտաւորներ», որովհետեւ պաշտպան փաստաբան նշանակուած իրաւաբան մը մեղադրեալի մը՝ Կարապետ Ղազարեանի ներկայանալով ու անոր մասին արձանագրութիւն պատրաստելով, մեղադրական յօդուած մը ալ ինք աւելցուցած է...

Փաստաբանը՝ Օհանեան, փորձած է ինքզինք արդարացնել, որուն պատասխանելով՝ մեղադրեալը ըսած է. «Ձեր երթալէն ետք, քննիչները ըսին. այս սատիսթը ո՞վ էր»...: Այլ մեղադրեալ մը յայտնած է, որ իր պաշտպանը գործած է ի նպաստ քննիչներուն:

Այս հարց-պատասխաններէն բացայայտ դարձած է, որ մեղադրեալներէն շատեր ծանօթ չեն օրէնքներուն եւ իրենց իրաւունքներուն, եւ այս՝ վերջին ձերբակալումներէն (Սեպտեմբեր) մօտաւորապէս 6 ամիս ետք:

Դատաւորը հարց դրած է, որ եթէ մեղադրեալները պաշտպան չունենան, հետագային կրնան այդ իրաւունքէն գրկուիլ: Ընկ. Վ. Յովհաննիսեան ճչդում մը կատարած է, նշելով, որ հարցը սխալ ձեւով դրուած է, որովհետեւ անձ մը կրրնայ ամիսներ ետք ալ հրաժարիլ իր պաշտպանէն եւ նոր մը պահանջել:

Նիստին, տեղի ունեցած են կէս կատակ - կէս լուրջ արտայայտութիւններ. օրինակ, երբ դատաւորը հարցուցած է, որ մեղադրեալները արդեօք որեւէ հիւանդութիւն ունի՞ն, Մանուէլ Եղիազարեան յայտնած է, որ ինք կը տառապի «հայրենիքը չատ սիրելու» հիւանդութենէն: Միծաղելիօրէն, դատաւորը հարց տուած է, «մարմնական հիւանդութիւն ունի՞ս»: Յիշեալ մեղադրեալը՝ Ղազարեան, յայտնած է, որ գլխացաւ եւ յիշողութեան մթագնումէ կը տառապի, հետեւանք՝ բռնամիջոցներու: Մեղադրեալ ազատամարտիկ Սուրէն Սահակեան յայտնած է, որ շատերը ազատամարտիկներ եղած են, իսկ անոնք իրենց բժիշկներուն չեն յայտնած իրենց հիւանդութեանց մասին, որովհետեւ կամ անոնց չկին փստահեր, կամ ալ իրենց տուած բացատրութիւնները լսող չկ եղած:

Աւելի վարկաբեկիչը եղած է այն, որ մեղադրեալներէն 25ը դրուած են 3 վանդակներու մէջ, իսկ միւսները (անոնց շարքին 2 կին եւ մէկ անչափահաս) ազատութեան մէջ են:

Մեղադրեալներէն 23ը ըսած են, որ կը հրաժարին իրենց տրամադրուած փաստաբաններէն: Ընկ. Վ. Յովհաննիսեան (որուն պաշտպանութիւնը ստանձնած է Անահիտ Եսայեան) մերժած է Ա.Ժ.Մ.ի եւ ՍԻՄի կողմէ իրեն առաջարկուած փաստաբանը՝ Վոգա Հախվէրդեանը, ըսելով, որ չի կարծեր թէ հասարակական պաշտպանը կրնայ գինք պաշտպանել. «Եսդաշնակցական եմ եւ այդպէսով ինքզինքս լիովին պաշտպանուած կը զգամ: Հասարակութիւնը ինք ինքնապաշտպանութեան կը կարօտի», ըսած է ան: Ի դէպ, դատարանը դէմ էր որ Վ. Հախվէրդեան միաժամանակ պաշտպանէ Վ. Յովհաննիսեանը եւ Մ. Եղիազարեանը, պատճառաբանելով որ «անոնց շահերը իրարու կը հակադրուին»:

Դատավարութիւնը պիտի շարունակուի 12 Մարտին: Եթէ մեղադրեալները մինչ այդ նոր փաստաբան վարձած չբլլան, դատավարութիւնը կրնայ երկարատեւ առկախուիլ:

ԵՈՒ. ՓԻ. ԱՅ.Ի ԱԿՆՈՑՈՎ

Նշեցինք, որ Եու. Փի. Այ. արձագանգած է այս դատավարութեան: Ուշագրաւ են անոր կարգ մը մեկնաբանութիւնները եւ մատնանշումները: Այսպէս, լրատուութեան մէջ՝

Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան կը ներկայացուի իբրեւ «չափաւորական», իսկ Դաշնակցութիւնը՝ «ծայրայեղական»:

• Այս դատավարութեամբ, նախագահ Լ. Տէր Պետրոսեան կ'ուզէ չեզոքացնել Դաշնակցութիւնը՝ երկրին մօտիկ անցեալի ամէնէն հզօր ընդդիմադրութիւնը, որ տակաւին նախագահին կողմէ կը նկատուի իր իշխանութեան եւ երկրի ապահովութեան դէմ սպառնալիք, թէեւ կուսակցութիւնը աւելի քան տարիէ մը ի վեր արգիլուած է:

• Դատավարութիւնը կրրնայ չնպաստել, այլ ընդհակառակը՝ վնասել նախագահին ընտրապայքարին, որովհետեւ անիկա քննադատութեանց արշաւի

2

ԼԻԲԱՆԱՆԻ Հ. Յ. Դ. ՀԱՅ ԴԱՏԻ ՄԱՐՄԻՆԸ

ԿԸ ՄԱՍՆԱԿՑԻ

ԳԻՐՔԻ ԼԻԲԱՆԱՆԵԱՆ 15ՐԴ ՓԱՌԱՏՕՆԻՆ

Տեղի կ'ունենայ 7էն 17 Մարտ 1996. Անթիլիասի «Մար Իլիաս» եկեղեցւոյ սրահին մէջ:

• Յուցահանդէսը բաց պիտի բլլայ առաւօտեան ժամը 10էն սկսեալ:

ՇԻՐԱՔ ՄԵԾ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆ ԿՈՒ ՏԱՅ ԼԻԲԱՆԱՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆ

Ֆրանսայի դեսպան Ժան Փիեռ Լաֆոն երէկ յայտարարեց, որ նախագահ Ժաք Շիրաք մեծ կարեւորութիւն կու տայ շրջանին մէջ Լիբանանի ապագային եւ դերակատարութեան եւ բնական համարեց, որ Ֆրանսայի նախագահը միջին արեւելեան իր շրջապտոյտը սկսի Պէյրութէն:

Լաֆոն կը խօսէր արտաքին գործոց նախարար Ֆարէս Պուէյզի հետ տեսակցութենէ մը ետք, որուն ընթացքին քննարկուեցան նախագահ Շիրաքի այցելութեան վերաբերեալ նախապատրաստական շարք մը միջոցառումները:

Նոյն նպատակով Պէյրութ պիտի այցելէ Ֆրանսական պատուիրակութիւն մը, Ֆրանսայի նախագահական պալատի տնօրէն Տանիէլ Ժուանոյի գլխաւորութեամբ:

Միւս կողմէ, հաղորդուեցաւ, որ Մարտի վերջերուն Պէյրութ պիտի այցելէ Ֆրանսայի արդարութեան նախարար Ժաք Թոպոն, մասնակցութիւն բերելու համար օրէնսդրական հարցերու նուիրուած միջազգային գիտաժողովին:

ՊՇԱՐԱ ՊԱՇՏՊԱՆ՝ ԱՇԽԱՏԱՒՈՐՆԵՐՈՒ ԴԱՏԻՆ

Աշխատաւոր ական Սենտիքաներու Ազգային Համախմբումի նախագահ Անթուան Պշարա երէկ այցելեց վարչապետ Ռաֆիք Հարիրիի եւ անոր հետ խորհրդակցեցաւ ընկերային եւ ապրուստի տագնապներուն շուրջ:

Պշարա յայտարարեց, որ կառավարութիւնը յաւելեալ ճիգ պէտք է թափէ, աշխատաւորներու արդար պահանջներու կենսագործման ուղղութեամբ: Ան շեշտեց, սակայն, որ սենտիքաները պէտք չէ պահանջներու գծով անցնին տրամաբանականի սահմանը, որովհետեւ նման ընթացք կրնայ պատճառ դառնայ ելեւմտական անկայունութեան եւ լիրանանեան թղթոսկիի արժեզրկումին:

Պշարա ըսաւ, որ վարչապետին փոխանցուած է դիմում մը, սենտիքայական - կառավարական խառն յանձնախումբերու կազմութիւնը արդար ձեւով իրականացնելու համար: Պշարա ըսաւ, որ իր գլխաւորած համախմբումը կը ներկայացնէ աշխատաւորական սենտիքաներու մեծամասնութիւնը, հետեւարար, պէտք չէ գրկուի այդ յանձնախումբերու մասնակցութեան իրաւունքէն:

Պշարա երէկ այցելութիւն մը տուաւ նաեւ աշխատանքի նախարար Ասատ Հրտանի:

Հանդիպումէն ետք Պշարա յայտարարեց, որ Աշխատաւորական Համադաշնակցութեան գործադուլի կոչը «փութկոտորոշում մըն է», դիտել տալով, որ նախքան նման քայլերու դիմելը, հակադիր կողմերը պէտք է փորձեն լուծումի հասնիլ խաղաղ երկխօսութեամբ:

Հրտան, իր հերթին, վերահաստատեց կառավարութեան պատրաստակամութիւնը՝ շարունակելու երկխօսութիւնը սենտիքայական մարմիններու եւ գործատէրերու շրջանակներուն հետ, հասնելու համար բոլորին ընդունելի լուծումներու:

ՄԱՐՏ 8Ի ԱՌԻԹՈՎ

ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐ՝ ՆԱԽԱԳԱՀ ԱՍԱՏԻ

Վարչապետ Ռաֆիք Հարիրի երէկ շնորհաւորական հեռագիր մը յղեց Սուրիոյ նախագահ Հաֆէզ Ասատի, Մարտ 8ի Յեղափոխութեան 33րդ տարեդարձին առիթով: Հարիրի մաղթեց, որ Ասատի նախագահութեամբ Սուրիա շարունակէ արարական գրաւեալ հողերու ազատագրութեան եւ արաբական բոլոր իրաւունքներու ի խնդիր մղած պայքարը եւ վերահաստատեց այդ գծով երկու երկիրներուն միջեւ անխախտ դաշինքը: Հարիրի նաեւ շնորհակալութիւն յայտնեց Ասատի, Լիբանանի մէջ քաղաքացիական ապահովութեան վերահաստատման նպատակով Սուրիոյ ցոյց տուած վճռական օժանդակութեան համար:

Նոյն առիթով, նախագահ Ասատի յղած իր հեռագիրին մէջ, նախարար Ուալիտ Ժոմպլաթ մաղթեց, որ «արարական դատի պաշտպանութեան վերջին բերդ Սուրիա»ն իր առաքելութիւնը յաջողութեամբ աւարտէ եւ արար ազգին վերադարձնէ իր բռնարարուած արժանապատուութիւնը:

ԼԻԲԱՆԱՆԻ ԵՒ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԻՋԵՒ ԱԶԱՏ ԱՌԵՒՏՈՒՐԻ ՆԱԽԱԳԻԾ

Տնտեսութեան եւ առեւտուրի նախարար Եասին Ժապէր, որ քանի մը օրէ ի վեր պաշտօնական այցելութեամբ կը գտնուի Գահիրէ, երէկ շարունակեց եգիպտացի իր պաշտօնակից Ահմէտ Ժուէյլիի հետ խորհրդակցութիւնները՝ տնտեսական գործակցութեան երկկողմանի համաձայնագիրը բարեփոխելու համար: Նախարարները քննարկեցին նաեւ վարչապետ Ռաֆիք Հարիրիի Գահիրէ այցելութեան (Մարտ 16) օրակարգը:

Ժապէր եւ Ժուէյլի երէկ նախագահեցին լիրանեւեգիպտական նախարարական յանձնախումբի նիստին, որ նուիրուած էր առեւտրական գործակցութեան վերաբերեալ եգիպտական կողմի ներկայացուցած ծրագիրին: Ըստ ծրագիրին, երկկողմանի առեւտուրը պիտի ապատականանայ առաւելագոյն չափով եւ պիտի հաստատուի առեւտուրի ազատ գօտի, ուր վաճառուող ապրանքները պիտի համարուին տուրքէ զերծ:

Ժապէր յայտարարեց, որ ծրագիրի շուրջ վերջնական համաձայնութիւնը պիտի գոյանայ Հարիրիի այցելութեան ընթացքին, դիտել տալով, որ գործադրութեան պարագային, ծրագիրը պիտի հանդիսանայ արարական տնտեսական միացեալ շուկայի ստեղծման կարեւոր քայլերէն մէկը:

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

●*ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ նախկին նախագահ Հիւսէյն Հիւսէյնի գօրակցութիւն յայտնեց «Նիտա Ուաթան» եւ «Տիար» թերթերուն, անոնց դէմ արձակուած դատական մեղադրանքներուն առիթով: Հիւսէյնի ըսաւ, որ թերթերուն դէմ հետապնդումները բնական արդիւնք են ազատութիւնները կաշկանդելու կառավարութեան քաղաքականութեան:*

●*ԵՐԵՍՓՈԽԱՆ Եահիա Շամասի դատավարութիւնը երէկ յետաձգուեցաւ Մարտ 27ի: Շամաս ամբաստանուած է թմրեցուցիչի մաքսանենգութեան ցանց մը ղեկավարած ըլլալու յանցանքով:*

●*ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ Յառաջդիմական Կուսակցութեան Մուսայթպէի կեդրոնին մէջ երէկ տեղի ունեցաւ Քուպայի գօրակցութեան հաւաք մը, ամերիկեան երկու օդանաւերու ծանօթ դէպքին առիթով: Հաւաքին ներկայ էր Քուպայի դեսպան Ռոպերթօ Պլանքօ:*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ...



առիթ կրնայ տալ ընդդիմադիրներուն:

●*Դաշնակցութիւնը կը պահանջէ, որ Լեռնային Ղարաբաղը անյապաղ ճանաչում գտնէ, իսկ Թուրքիայէն կը պահանջէ 1915ին, 1.5 միլիոն հայերու ջարդէն ետք հայութենէն խլուած հողերը:*

●*Տէր Պետրոսեան կը վախնայ, որ Դաշնակցութեան ծրագիրը վնասէ Հայաստան - Թուրքիա խաղաղ յարաբերութեանց եւ վտանգել երկրին ապահովութիւնը:*

●*Դաշնակցութիւնը ծնունդ առած է խորհրդային շրջանէն առաջ. անիկա յաջողած է խորհրդային տարիներուն միացնել Արտերկրի հայութիւնը:*

●*Ղարաբաղի պայքարի սկզբնական օրերուն, Դաշնակցութիւնը նիւթական եւ գինական օժանդակութիւն տրամադրեց, բայց աւելի ուշ, հակադրութիւն ստեղծուեցաւ անոր եւ նախագահ Լ. Տէր Պետրոսեանի միջեւ:*

ԲԱՑԱՌԵԼՈՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆԸ

ԼԻԲԱՆԱՆ ԵՆԹԱԿԱՅ ՊԻՏԻ ՉԴԱՌՆԱՅ ԻՍՐԱՅԷԼԵԱՆ ՀԱԿԱԴԱՐՁՈՒԹԵԱՆ

ԿԸ ՎԽՏԱՀԵՑՆԷ ՄՐԱՏ

Արհեստից եւ թեքնիքուսուցման հարցերու նախարար Ապտլ Ռահիմ Մրատ երէկ յայտարարեց, որ Լիբանան ոչմէկ առնչութիւն ունի Պաղեստինի եւ Իսրայէլի մէջ պատահած վերջին «հերոսական գործողութիւններուն» հետ եւ վրատահեցուց, որ Լիբանան ենթակայ պիտի չդառնայ իսրայէլեան հակադարձութիւններու:

Մրատ ըսաւ, որ միջազգային ընտանիքը հասկացողութեամբ կը վերաբերի Հարաւի մէջ լիբանանեան Դիմադրութեան, ինչպէս նաեւ կը գնահատէ ՄԱԿի որոշումներու ծիրին մէջ լիբանանեան իշխանութիւններու տարած դիւանագիտական աշխատանքները՝ ի խնդիր իսրայէլեան գօրքերու հեռացումին::

Մրատ յայտարարեց, որ ներկայ հանգրուանին կառավարութեան փոփոխութեան հարց չկայ եւ այդ գծով որեւէ կարգացում չէ արձանագրուած: Անդրադառնալով նախկին վարչապետ Սելիմ Հրսի Դամասկոս կատարած այցելութեան, Մրատ ըսաւ, որ Հրսի եւ սուրիացի ղեկավարներու միջեւ հանդիպումներուն ընթացքին նոր կառավարութիւն յառաջացնելու գաղափարը որեւէ ձեւով չէ արծարծուած, իսկ խորհրդակցութիւնները ընդգրկած են երկու երկիրները յուզող շարք մը այլ հարցեր:

Անդրադառնալով կառավարութիւն - Աշխատաւորական Համադաշնակցութիւն հակադրութեան, ան շեշտեց, որ եթէ ներկայ կառավարութիւնը ի վիճակի չըլլայ իրականացնելու Համադաշնակցութեան բոլոր պահանջները, ապա որեւէ այլ կառավարութեան օրով, աշխատաւորները նոյնիսկ նուազագոյն պահանջներուն պիտի չհասնին:

ԶԳՈՒՇՈՒԹԵԱՆ ԿՈՉ ՈՒՂՂԵԼՈՎ

ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԸ ԵՆԹԱԿԱՅ Է ՎՏԱՆԳԱՒՈՐ ՋԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒ

Կ'ԸՍԷ ՄԸՐ

Ներքին գործոց նախարար Միշէլ Մրր «վտանգաւոր» որակեց Միջին Արեւելքի ներկայ կացութիւնը եւ մտահոգութիւն յայտնեց, որ ամբողջ շրջանը կրնայ ենթակայ դառնալ մեծ տարողութեամբ վտանգաւոր գարգացումներու:

Նախագահ Իլիաս Հրրաուիի հետ տեսակցութենէ մը ետք, Մրր երէկ յայտարարեց, որ շրջանին մէջ ստեղծուած կացութեան յոյսին տակ, լիբանանցիք պէտք է գգուշութիւն եւ պատասխանատուութիւն ցուցաբերեն ներքին հարցերու արծարծումին վերաբերեալ: Ան դիտել տուաւ, որ իսրայէլեան սպառնալիքները դուրս պիտի գան քարոզչական ծիրէն, սակայն վստահեցուց, որ իշխանութիւնները պատրաստ են դիմագրաւելու որեւէ մարտահրաւէր՝ Հարաւի մէջ կամ այլուր:

Մրր շեշտեց, որ ներկայ հանգրուանին, կառավարութեան հրաժարականի մասին խօսակցութիւններ անտեղի են եւ խիստ վնասակար՝ ներքին քաղաքական - ապահովական կայունութեան համար, եւ կոչ ուղղեց բոլոր կողմերուն՝ ցուցաբերելու ստեղծուած վտանգաւոր կացութեան համապատասխան ազգային գիտակցութիւն:

Անդրադառնալով ընտրական օրէնքին վերաբերեալ նախագահ Հրրաուիի առաջարկին, Մրր ըսաւ, որ անիկա կը համապատասխանէ երկրի շահերուն եւ քաղաքական հաւասարակշռութեան ստեղծման: Ան վստահեցուց, որ օրէնքին որդեգրման պարագային՝ ներքին գործոց նախարարութիւնը ի վիճակի է իրականացնելու միատարածքընտրութիւնները, ինչպէս նաեւ որեւէ ընտրութիւն՝ որեւէ այլ դրութեան վրայ հիմնուած:

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆ՝ ՀԱՐԻՐԻԻ ՀԵՏ

Ներքին գործոց եւ պաշտպանութեան նախարարներ Միշէլ Մրր եւ Մոհսէն Տայլուլ երէկ այցելեցին վարչապետ Ռաֆիք Հարիրիի եւ ապահովութեան կացութեան շուրջ խորհրդակցութիւններ ունեցան անոր հետ:

Մրր յայտարարեց, որ քննարկուած են շրջանային գարգացումներու լոյսին տակ երկրին մէջ ձեռնարկուելիք անհրաժեշտ քայլերն ու նախագգուշական միջոցառումները:

Նախարար Տայլուլ նոյն ընոյթի հանդիպում մը ունեցաւ նաեւ բանակի ընդհանուր հրամանատար գօր. Էմիլ Լահուտի հետ:

ՊԱԿ ԵՒ ԻՍՐԱՅԷԼ ՄԻԱՍՆԱԲԱՐ...



եւս նոյնիմաստ յայտարարութիւն մը կատարեց, աւելցնելով, որ բանակը գործադրութեան պիտի դնէ որեւէ միջոցառում, գոր յարմար կը նկատէ, ճրնշելու համար իսլամական գինեալ շարժումները:

Իսրայէլ ձերբակալած է նաեւ իսրայէլացի - արար մը, որ իր բեռնատար ինքնաշարժով կապայէն Թէլ Աւիւ «մաքսանենգած» է պաղեստինցին, որ գործադրած է Թէլ Աւիւի պայթումը: Իսրայէլի ռատիոկայանը չտուաւ անունը իսրայէլացի արարին:

Իսրայէլեան հպատակութիւն ունեցող արարները կրնան ազատօրէն ինքնավար շրջանները մտնել ու ելլել եւ չեն ենթարկուիր պաշարման դրութեան:

ԱՄԵՐԻԿԵԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Իսրայէլ երէկ Միացեալ Նահանգներէն ստացաւ ականներ գտնելու արդիական կազմածներ, ինչ որ ցոյց կու տայ, թէ նախագահ Պիլ Քլինթըն կը փութայ Իսրայէլի օժանդակելու՝ ահարեկչութեան դէմ պայքարելու եւ անձնասպանական գործողութիւններուն վերջ տալու պայքարին:

Միւս կողմէ, արտաքին գործոց նախարար Ուորրն Քրիսթաֆըր տեսակցութիւն պիտի ունենայ միջին արեւելեան եւ եւրոպական կարգ մը երկիրներու դեսպաններուն հետ՝ Իրանը մեկուսացնելու արշաւի մը ձեռնարկելու, ինչպէս նաեւ Իսրայէլի գօրավիգ կանգնելու համար ծայրայեղականներու դէմ իր պայքարին մէջ:

(ՌԷՈՒԹԸՐ)

ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ՄԱՄՈՒԼ

ԷՏՏԷԻ ԷԼԻԶԷ ԱՅՑԵԼՈՒԹԵԱՆ ԼՈՅՍԻՆ ՏԱԿ

Ֆրանսայի նախագահ Ժաք Շիրաք Ազգային Պլոքի պետ Ռեմոն Էտտէին ըսած է, թէ Ֆրանսա կառչած կը մնայ Լիբանանի գերիշխանութեան եւ ՄԱԿի թիւ 425 որոշումին գործադրութեան: Էտտէ Երկուշաբթի օր Էլիզէ պալատը այցելած է եւ շեշտած է, որ Լիբանանի երեսփոխանական ընտրութիւնները պէտք է տեղի ունենան ժողովրդավարական ու արդար մթնոլորտի մէջ:

Էտտէ եւ Ֆրանսայի նախագահական պալատի աղբիւրներ հաստատեցին, թէ «այս այցելութիւնը Էտտէի առաջարկով տեղի ունեցած է. քննարկուած են լիբանանեան բազմաթիւ հարցեր: Սակայն երկու կողմերը մերժած են յաւելեալ մանրամասնութիւններ տալ»:

Էլիզէ պալատի բանբերը յայտնած է, թէ «խորհրդակցութիւնները կեդրոնացած են լիբանանեան քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարցերու, ինչպէս նաեւ ներկայ կացութեան գարգացումներու եւ Միջին Արեւելքի խաղաղութեան երթին վրայ»:

Ան դիտել տուած է նաեւ, որ այս առիթով Շիրաք նախանձախնդրութիւն յայտնած է, թէ Ֆրանսա կառչած կը մնայ Լիբանանի անկախութեան, գերիշխանութեան եւ հողերու միութեան, ինչպէս նաեւ թիւ 425 որոշումի գործադրութեան:

Էտտէ յայտնած է, թէ շատ ազդուած է Ֆրանսայի նախագահին ջերմ ընդունելութենէն:

Անոր հարց տրուած է, թէ Ֆրանսայի նախագահը անդրադարձած է ընտրութիւններու հարցին, ան ըսած է «այո», եւ նախագահը անհրաժեշտ կը նկատէ երեսփոխանական ընտրութիւններուն կազմակերպումը արդար եւ ժողովրդավար մթնոլորտի մէջ:

Իսկ ինչ կը վերաբերի քրիստոնեաներու իշխանութեան մասնակցութեան, Էտտէ հաստատած է, թէ այս հարցին չեն անդրադարձած, որովհետեւ անիկա Լիբանանի համար ներքին հարց է:

Էտտէ հաստատած է, որ հանդիպումին մանրամասնօրէն չեն քննարկուած ապահովութեան, «Հըզպպալլա»ի եւ Լիբանանի մէջ սուրիական ուժերու ներկայութեան հարցը: Ֆրանսական աղբիւրներ յայտնած են, թէ երբ Շիրաք Լիբանանի մասին կը խօսի, ան կը կեդրոնանայ ընդհանուր սկզբունքներուն եւ ոչ թէ համայնքի մը հարցին վրայ:

Եւ հակառակ անոր, որ Ֆրանսացիք մեծ յարգանք կը տածեն Էտտէի, Շիրաքի կողմէ անոր ընդունելութիւնը մէկէ աւելի նշանակութիւններ ունի: Նախագահը նախանձախնդիր է, որ ուղղակի յարաբերութիւններ տեղի չունենան լիբանանեան ընդդիմադրութեան հետ: Անոյաւ գիտէ, որ Էտտէ Լիբանանի մէջ մեծ յարգանք կրող վայելէ եւ ան վերջերս շատ մօտեցած է վարչապետ Հարիրիի:

Ֆրանսայի նախագահէն վերջերս բազմաթիւ քննադատութիւններ հասած են լիբանանեան ընդդիմադրութենէն ներս եւ դուրս: Ան Էտտէն ընդունելով կը փորձէ այն տպաւորութիւնը տալ, թէ ինք չէ հրաժարած Լիբանանի քրիստոնեաներէն եւ ընդդիմադրութեան պահանջներէն, հակառակ անոր, որ ան իր վերջին պաշտօնական խօսքին մէջ անհրաժեշտ նկատած էր, որ յարաբերութիւններ մշակուին բոլոր համայնքներուն հետ եւ բոլորը մասնակցին Լիբանանի վերաշինութեան աշխատանքներուն:

ՍԱՄԻ ՔԼԷՅՊ

(«ԱԱՖԻՐ»էն)

ՊՐԱԳԻԼԻ ՄԷՋ, ԱՅՍՕՐ

ՊԸՐՐԻ ԿԸ ՆԱԽԱԳԱՀԷ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՈՒ Բ. ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի գլխաւորութեամբ լիրանանեան երեսփոխանական պատուիրակութիւնը երէկ հասաւ Սան Փաուլօ եւ անկէ անցաւ մայրաքաղաք Պրագիլ, ուր այսօր պիտի բացուի լիրանանեան ծագումով խորհրդարանականներու երկրորդ համագումարը: Համագումարին կը մասնակցին 17 երկիրներու խորհրդարաններու անդամ բազմաթիւ երեսփոխաններ եւ ծերակուտականներ: Համագումարին բացումը պիտի կատարէ Պրագիլիոյ նախագահ Քարտոսօ:

Սան Փաուլոյի մէջ լիրանանեան պատուիրակութիւնը հանդիպումներ ունեցաւ Լիբանանեապրազիլական Բարեկամութեան Ընկերակցութեան պատասխանատուներուն, ինչպէս նաեւ լիրանանեան համայնքի ներկայացուցիչներուն հետ: Երեկոյեան, լիրանանցի խորհրդարանականները ընթրիքի հիւրը եղան Պրագիլիոյ մէջ Իսլամական Խորհուրդի փոխ նախագահ Թոֆիք Խարաթի:

ԱՐՑԱԽԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԵԱՆ ՖՈՆՏԻՆ

●Լիա Երեւանեանի մահուան առիթով,
Տէր եւ տիկին Զոհրապ Պուչաքճեան (Լոս Անճելըս) 100.000 լ. ռ.
Տէր եւ տիկին Հրայր Տէր Թորոսեան 100.000 լ. ռ.
Տէր եւ տիկին Ժաք Ադամեան 100.000 լ. ռ.
Տէր եւ տիկին Վահան Ադամեան 50.000 լ. ռ.
Տէր եւ տիկին Վաչէ Ադամեան 50.000 լ. ռ.
Տէր եւ տիկին Սիմոն Ալեքսանտրեան 50.000 լ. ռ.

Լ. Օ. ԽԱՉԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՖՈՆՏԻՆ

●Երուանդ Տեմիրճեանի մահուան առիթով,
փոխան ծաղկեպսակի,
Տէր եւ տիկին Արա Պարսումեան 50.000 լ. ռ.
Տէր եւ տիկին Ժիրայր Պարսումեան 50.000 լ. ռ.
●Լիա Երեւանեանի մահուան առիթով,
փոխան ծաղկեպսակի,
Տէր եւ տիկին Արա Պարսումեան 50.000 լ. ռ.
Տէր եւ տիկին Ժիրայր Պարսումեան 50.000 լ. ռ.

ՎԱՂԸ՝ ՈՒՐԲԱԹ, 8 ՄԱՐՏ 1996, ԵՐԵԿՈՅԵԱՆ ԺԱՄԸ 8.30ԻՆ,
ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄՊՈԼՑԵԱՆԻ ԵՐԳԵՀՈՆԻ ՆՈՒԱԳԱՀԱՆԴԷՍԸ
ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԷՄԵՄՊԼԻ ՀՈԼ»Ի ՄԷՋ

ԹԱՏՐՈՆ

ՄԷԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, ԵՐԿՈՒ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ

1 + 1 = 2

«Լիբանանահայ Թատերախումբ»ը սկսաւ ներկայացնել երկու կատակերգութիւն, Հոքտեմբեր 1 Մարտ 1996ին, «Յ. Տէր Մելքոնեան» թատերասրահին մէջ: Ներկայ եղանք առաջին օրուան բեմադրութեան ու կ'արձանագրենք թատերասէրի մեր տպաւորութիւնները:

Հայրենի թատերագիր Արամ Աշոտ Պապայեանի «Սուտը Թակարդին Մէջ» եւ Ժորժ Ֆէյտոյի «Տիկնոջ Հանգուցեալ Մայրը» զոյգ կատակերգութիւնները ներկայացուց թատերախումբը, ստեղծելով զուարթ մթնոլորտ՝ խնդուքով համեմուած:

Բեմադրիչն է շնորհալի դերասան Վարդան Մկրտիչեան, որուն «խօսքը» այս առիթով բանաձեւուած է մէկ տողով. «1 թատերախումբ + 1 բեմադրիչ = 2 ներկայացում»:

***

Իւրաքանչիւր կատակերգութիւն ներկայացուեցաւ մէկ արարով կամ մէկ գործողութեամբ: Նախ ներկայացուեցաւ «Սուտը թակարդին մէջ» կատակերգութիւնը՝ հինգ դերասաններով: Գլխաւոր դերերը ստանձնած էին բեմադրիչը՝ Վարդան Մկրտիչեան եւ վաստակաւոր դերասան, բեմայարդար Տիրան Մարգիսեան, իր տիկնոջ՝ Պեթի Մարգիսեանի հետ, որ իգական գլխաւոր դերը ստանձնած էր: Երկրորդ դերակատարուհին էր Ալին Մուպայէտ, իսկ փեսացու Լաֆֆիի դերով՝ Միհրան Պոտրումեան:

Հինգ դերասան դերասանուհիներով խումբը կարողացաւ ստեղծել ծիծաղաշարժ պահեր: Նիւթը կառուցուած է սուտի եւ թիւրիմացութեան վրայ: Դիւրահաւան, նոյն ատեն ինքզինք պարտադրել ուզող, զոքանչ դիլալու պատրաստուող Նազիկի դերով Պեթի Մարգիսեան յաջողեցաւ արդարացնել իր վրայ դրուած յոյսերը, արագաշարժութեամբ եւ «տեսակ մը կին» դիլալու արտայայտութեամբ: Իր բացագանչութիւնները տեղ-տեղ չափազանցուած կը թուէին, սակայն իբրեւ զաւեշտի բնոյթ ունեցող կատակերգութիւն, տանելի էր այդ: Ինչ կը վերաբերի իր աղջկան դերով բեմ բարձրացած Ալին Մուպայէտի (Թալինի դերով), ան եւս, իր կարգին, համակրելի էր, բնական ու հաղորդական խաղարկութեամբ: Ալին Մուպայէտ նկատառելի դերասանուհի մըն է, որ կրնայ մտնել այլազան կերպարներու մէջ, ստանձնելով կարեւոր դերեր:

Տիրան Մարգիսեանի մասին խօսելով, պիտի ըսենք անմիջապէս, թէ ան շնորհաշատ դերասան մըն է. այս գործին մէջ ան ստանձնած էր Միսակի դերը, իբրեւ բուժակ, զոր կատարեց ու մարմնաւորեց կատարեալ հիւմորով, հանդարտ խաղարկութեամբ, համոզիչ եւ հաճելի:

Վիգէնի դերով հանդէս եկած էր բեմադրիչը՝ Վարդան Մկրտիչեան: Այս երիտասարդ արուեստագէտէն կարելի է յուսալ թատերական այլ կարելիութիւններ. կարեւորը ամէն տեսակէտով նեցուկ կանգնիլն է անոր: Ունի հանդիսակնը գրաւելու կարողութիւն. օժտուած է իրաւ դերասանի շնորհներով: Ահա թէ ինչո՞ւ հինգ դերասաններով կարելի դարձաւ սրահը լեցուցած հանդիսակնները հետաքրքրել ու... խնդացնել:

Ինչպէս կ'ըսեն՝ փոքր դերեր չկան, բայց կան նոյն այդ փոքր դերերով համակրանք ստեղծող դերակատարներ. այս նոյն վիճակը կը պարզէր Լաֆֆիի դերը ստանձնած (փեսացու) Միհրան Պոտրումեան, որ ապագայ կը խոստանայ:

Հոս անցողակի նշենք, որ Արամ Աշոտ Պապայեանի այս կատակերգութիւնը վերածուած է արեւմտահայերէնի եւ պատշաճեցուած է արեւմտահայերէնի լեզուամտածողութեան: Այդուհանդերձ որքան ալ տարբերութիւն դիլայ հայերէնի երկու ճիւղերու միջեւ, կը կարծենք, որ կարելի էր դիւրութեամբ խուսափիլ թրքերէն ասոյթներէ, ինչպէս, եաւրրմ, օղլում, անամ (եալլն) բառերուն տեղ օգտագործել հոգիս, տղաս, մայրս հայերէն ձեւերը: Նաեւ կարելի էր գտնել հայերէն այլ փաղաքուշ կամ հեգնական դարձուածքներ եւ արտայայտչաձեւեր:

Այս իմաստով, գործը ունէր խոցելի երես մը, որովհետեւ թրքերէնի խառնուրդ այդ լեզուն կնասած էր գործին, մինչդեռ բեմադրիչը երբեք ալ պէտք չունէր այդ ծայրայեղութեան դիմելու, որովհետեւ թատերգութիւնը ինքնին հաճելի եւ հաղորդական էր, նոյնպէս եւ խաղարկութիւնը յաջող:

Երկրորդ ներկայացումը, ինչպէս յիշեցինք յօդուածին սկիզբը, Ժորժ Ֆէյտոյի «Տիկնոջ հանգուցեալ մայր»ն էր, որ բեմադրուեցաւ չորս դերասաններով: Իսկոնի դերը ստանձնած էր Պեթի Մարգիսեան, Ժանի դերը՝ Տիրան Մարգիսեան: Ամէթի դերով հանդէս եկաւ Ալին Մուպայէտ, իսկ Ժոզէֆի դերով՝ Միհրան Պոտրումեան: Չորս հոգինոց խումբակը եղաւ ներդաշնակ խաղաոճ մը ներկայացնող միատարր կազմը: Իրաւամբ, Տիրան եւ Պեթի Մարգիսեան զոյգը կարողացաւ ի յայտ բերել դերասանական շնորհներ: Ամնոնց շուրջը դարձող երկրորդ զոյգը՝ Ալին Մուպայէտ եւ Միհրան Պոտրումեան կարողացան համերաշխութեան կշռոյթը պահպանել երբեմն նոյնիսկ գերազանցօրէն:

Շնորհաւորելի է Վարդան Մկրտիչեան բեմադրիչն ու դերասանը, որ ձեւ մը գտած է թեթեւ ու դասական երկու կատակերգութիւններու միջեւ կապ մը հաստատել, մեր օրերու բոլոր տեսակի (մանաւանդ շատ խնդալ ուզող հանդիսականներուն) ճաշակը գոհացնելու համար: Պէտք է գնդանալ սակայն, անմակարդակի պահանջի գոհացում տալէ...

Մեզի կը մնայ մաղթել, որ լիբանանահայ այս շնորհալի ուժերը քաջալերուին եւ շարունակեն իրենց ստանձնած շատ դժուարին դերը՝ պահպանում հայ թատրոնի:

ՇԱՀԱՆԳՈՒԽՏ

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ ԿԸ ՄԵՐԺԷ Հ. Յ. Դ.Ի ԵՒ ԻՐ ԴԷՄ ՈՒՂՂՈՒԱԾ ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Երեւանեան լրատուական կարգ մը աղբիւրներէ քաղելով՝ շաբաթասկիզբին տուած էինք «Դրօ»ի դատավարութեան 1 Մարտի նիստին Հ. Մարգարեանի տուած երկարաշունչ վկայութեան մէկ ամփոփումը, որ ամբողջական չէր եւ կը բովանդակէր վկայութեան անհարապատ բաժինները: Ստորեւ կու տանք յատուկ թղթակցութիւն մը, որ հարապատօրէն կ'ամփոփէ վկայութիւնը:

Ուրբաթ, Մարտ 1ին, «Դրօ» խմբակի դատական նիստը սկսաւ Հրանդ Մարգարեանի վկայութեամբ: 29 էջերից բաղկացած վկայութիւնը, անշուշտ կարելի չէ, իր մանրամասնութիւններով ամփոփել լրատուական մի քանի էջերի մէջ: Հետեւաբար, վկայութիւնից լայն մէջբերումներ կատարելով, պիտի փորձենք տալ այն հիմնական բաժինները, որով Հ. Մարգարեան փաստում է Հ. Յ. Դ.ի եւ իր անմեղակցութիւնը՝ «Դրօ» խմբակի հետ:

«Իմ սկզբունքայնութիւնը սակարկելի չէ: Ուստի իմ ցուցմունքը բաղադրական հաշուարկումների եւ առեւտրին տուրք չի տալու: Իմ դաշնակցականութիւնը հեռու է «զողականութիւնից» եւ իմ ունեցած յարգանքն ու սէրը իմ բնկերների եւ նրանց հարազատների նկատմամբ հեռու է «արջի ծառայութիւն» մատուցելու խարէութիւն – ապուշութիւնից»: այսպէս սկսեց Հրանդ Մարգարեան իր ելոյթը եւ վկայութիւն տալու իր քայլը բացատրեց հետեւեալ նկատառումներով. Ա) «դրանով պէտք է բողոքարկեմ նախաբենեանական մարմինների եւ Ա. Արծրունու այն բաղադրական զրպարտանքը, որով նրանք ցնցում են ստուեր նետել Հ. Յ. Դաշնակցութեան վրայ: Բ) Ցուցմունք տալով պէտք է բողոքարկեմ այն աչքակապութիւն – խարէութեան էութիւնը, որին զոհն են գնացել մի շարք բան էութեան ազնիւ երիտասարդներ: Գ) Ցուցմունք չտալու դէպքում ինքնասիրեմ հատատում է մեղադրական բաժին... Դ) Չեմ կարողանում իմանալ իմ անուան հետ կապել դէպքեր եւ երեւոյթներ, որոնք բան էութեան անընդունելի են ինձ համար»:

Յայտնելով, որ ինքնցուցմունքներ պիտի տայ բացառապէս հիմնուելով 18 հատորներից բաղկացած բրդածարի վրայ Հ. Մարգարեան աւելացրեց. «Անկախ այն բանից, որ ապագան կը դիմագրաւեմ բանտում թէ ազատութեան մէջ, ես գնում եմ այս բայլին: Որովհետեւ միայն այդ դէպքում է խրդնով եւ հոգով կը լինեմ հանգիստ եւ հպարտ, միայն այդպիսով չեմ նահանջի դաշնակցականութիւնից, չեմ բողարկի նշմարտութիւնը, նաեւ «արջի ծառայութիւն» չեմ մատուցի տղաներին»:

Այնուհետեւ Հ. Մարգարեան մատնանշեց այն երեք կէտերը, որոնց հիմամբ «Դրօ» խմբակը կապում են Դաշնակցութեանն ու նրա դեկավարութիւնը վերագրում իրեն:

–«Դրօ»ին պատկանող եւ Ա. Արծրունու բնակարանից գտնուած գրութիւններում շոայլուած Հ. Յ. Դ.ի անունը.

– Ա. Արծրունու խոստովանութիւնները, որտեղ Հ. Մարգարեանն ներկայացում է իբրեւ Հ. Յ. Դ. Ապահովութեան խորհրդի պատասխանատու եւ Արծրունու միակ դեկավարը:

–Ինչպէս Հ. Մարգարեան, այնպէս էլ «Դրօ»ի խմբակից որոշների մօտ գտել են ապրանքանակ եւ կեղծ անձնագրեր:

Առաջին կէտի վերաբերեալ Հ. Մարգարեան յայտնեց, թէ գրութիւններում շոայլուած Հ. Յ. Դ. անունը չի կարող հիմք ծառայել, որ Հ. Բողոքարկեմ այն աչքակապութիւն – խարէութեան էութիւնը, որին զոհն են գնացել մի շարք բան էութեան ազնիւ երիտասարդներ: Դ) Ցուցմունք չտալու դէպքում ինքնասիրեմ հատատում է մեղադրական բաժին... Դ) Չեմ կարողանում իմանալ իմ անուան հետ կապել դէպքեր եւ երեւոյթներ, որոնք բան էութեան անընդունելի են ինձ համար»:

Յայտնելով, որ ինքնցուցմունքներ պիտի տայ բացառապէս հիմնուելով 18 հատորներից բաղկացած բրդածարի վրայ Հ. Մարգարեան աւելացրեց. «Անկախ այն բանից, որ ապագան կը դիմագրաւեմ բանտում թէ ազատութեան մէջ, ես գնում եմ այս քայլին: Որովհետեւ միայն այդ դէպքում է խրդնով եւ հոգով կը լինեմ հանգիստ եւ հպարտ, միայն այդպիսով չեմ նահանջի դաշնակցականութիւնից, չեմ բողարկի նշմարտութիւնը, նաեւ «արջի ծառայութիւն» չեմ մատուցի տղաներին»:

Այնուհետեւ Հ. Մարգարեան մատնանշեց այն երեք կէտերը, որոնց հիմամբ «Դրօ» խմբակը կապում են Դաշնակցութեանն եւ նրա դեկավարութիւնը վերագրում իրեն:

–«Դրօ»ին պատկանող եւ Ա. Արծրունու բնակարանից գտնուած գրութիւններում շոայլուած Հ. Յ. Դ.ի անունը.

– Ա. Արծրունու խոստովանութիւնները, որտեղ Հ. Մարգարեանն ներկայացում է իբրեւ Հ. Յ. Դ. Ապահովութեան խորհրդի պատասխանատու եւ Արծրունու միակ դեկավարը:

–Ինչպէս Հ. Մարգարեան, այնպէս էլ «Դրօ»ի խմբակից որոշների մօտ գտել են ապրանքանակ եւ կեղծ անձնագրեր:

Առաջին կէտի վերաբերեալ Հ. Մարգարեան յայտնեց, թէ գրութիւններում շոայլուած Հ. Յ. Դ. անունը չի կարող հիմք ծառայել, որ «Դրօ»ն բնակուում է Հ. Յ. Դ. կառոյցում որեւէ խմբակ, որովհետեւ. 1) Հ. Յ. Դ. Բիւրոյի եւ Հայաստանի Կ.Կ.ի գրասենեակներից գրուած արխիւում չկայ որեւէ գրութիւն, որ այսպէս կամ այնպէս առնչութիւն ունենայ «Դրօ»ի հետ: «Այսինքն չի գտնուել ոչ մի հակադարձ կապ, որով կարելի լինէր Հ. Յ. Դ.ի եւ «Դրօ»ի միջեւ ինչ որ կապի փաստ համարել: 2) «Դրօ»ին պատկանող գրութիւններում յստակ նշում է, թէ ի՞նչ է այն, ո՞վ է ստեղծել, ի՞նչի համար: Ինչ որ իր էութեամբ իսկ հակասութեան մէջ է Հ. Յ. Դ. ծրագրին ու կանոնագրին նաեւ Ընդհանուր ժողովի որոշումներին: «Վերջապէս «Դրօ» կառոյցի խորհրդում բնկած տրամաբանութեան, «Դրօ» խմբակի գործունէութեան եւ Հ. Յ. Դ. Կանոնագիր –Ծրագրի միջեւ պէտք է լինի ինչ որ տրամաբանական կապ»: 3) «Եթէ «Դրօ»ն պատկանէր Հ. Յ. Դաշնակցութեան, նրա հրամանատարը կամ հրամանատարական կազմը պէտք է նշանակուէր Հ. Յ. Դ. Բիւրոյի, Կ. Կոմիտէի, ինչ որ մարմնի կամ ժողովի կողմից»: Սակայն «Դրօ»ի կանոնագրից պարզւում է, որ նրա բարձրագոյն մարմինն է «Դրօ»ի Վարչութիւնը, որին մասնակցում հիմնադիր անդամները: Իսկ հրամանատարը ընտրւում է Վարչութեան կողմից: «Բանից պարզւում է, որ «Դրօ»ի բարձրագոյն մարմինը ո՛չ Հ. Յ. Դ. Ապահովութեան խորհուրդն է, ո՛չ էլ որեւէ կուսակցական մարմին: Իսկ վարչութիւնը ոչ թէ կատարում է այս կամ այն կուսակցական մարմնի, պատասխանատուի որոշումները, այլ՝ վարչութեան: Անդրադառնալով բնինչների ակամայ թոյլատուած այս բացթողումին, Հ. Մարգարեան յայտնեց. «պատկերացնենք, որ Ա. Արծրունի Հ. Յ. Դ. տառերի փոխարէն շարած լինէր Հ.Հ.Ճ., իսկ «Դրօ» անունը եւս փոխարինուած լինէր «Զարգանդ» անունով, այդ պարագային կարելի՞ էր այն վերագրել Հ.Հ.Ճ.ին, կարելի՞ էր կասեցնել Հ.Հ.Ճ.ի գործունէութիւնը: Անշուշտ ոչ: Բնինչները չէին կարող չնկատել այս հակասութիւնները, իսկ ինչո՞ւ չեն նկատել. որովհետեւ կը փլուզուէր իրենց կողմից մշակուած մեղադրական հիմքը»:

Անդրադառնալով Ա. Արծրունու տուած ցուցմունքներին, Հ. Մարգարեան նշեց, որ գործում չկան Արծրունու խոստովանական ցուցմունքները՝ մինչեւ 1994 Դեկտ.ի 27ը: Իսկ 27 Դեկտ.ին Արծրունի յայտնում է, թէ «Դրօ» կառոյցը իրեն է ստեղծել՝ Հ. Յ. Դաշնակցութեան հովանաւորութեամբ, հրամարելով պատասխանել այն հարցի, թէ որ դեկավարի ցուցմունքով է ստեղծել այն: Իսկ 11 Յուն. 1995ին Արծրունի (որ մէկ այլ առիթով, 6 Դեկտ. 1994ին, բնինչներին յայտնել էր թէ «Հրանդի հետ ոչ մի գործով, ոչ մէկ կապակցութիւն չեմ ունեցել») ցուցմունք է տալիս. «անշուշտ Հրանդի հրամանով եմ ստեղծել «Դրօ» կառոյցը»: Հ. Մարգարեանի կարծիքով, «եթէ բնդունենք, որ Արծրունին ինչ-ինչ լաւ մղումներով խուսափում էր «Դրօ»ն Հ. Յ. Դ.ի եւ նրա որեւէ պատասխանատուի հետ կապել ամբողջ 24 օրեր (3-27 Դեկտ.) ապա երբ որոշից խօսել, կամ պէտք է ասեր պատասխանատուի անուանը, կամ նշէր Հ. Յ. Դ.... Ուստի 27 Դեկտ.ին պէտք է խնայէր Դաշնակցութեան անունը եւ ոչ թէ Հրանդի: Կարծեմ Արծրունին իրեր կ'բնդունուի, որ նա ունի շատ դաշնակցական էր, բան երանգական: Ուստի պէտք է խուսափէր մատնել, վատութիւն անել «սրբութիւն սրբոց»ի ոչ թէ ինչ որ Հ. Մարգարեանի նրկատմամբ, սակայն նիշդ հակառակն է. տեղի ունենում: Հ. Մարգարեանի բացատրութեամբ, մինչեւ այն ժամանակ, որ մեղադրանք չեն ներկայացնում Ա. Արծրունի ո՛չ հրաժարում է իր ցուցմունքներից եւ ո՛չ էլ Ա.Ա.Ն.ի (նախկին Փա. Կա.Պ.) հրամցրած դատապաշտպանից: Իսկ, երբ ներկայացնում են մեղադրանքը (11.4.1995) նա ուշքի է գալիս եւ տեսնում, որ թէեւ կատարել է իշխանութիւնների ամբողջ ցանկութիւնը, սակայն նրան մեղադրում են այն ամէնով, որ այլապէս էլ պիտի մեղադրէի իրեն: Անդրադառնում է, որ ինքն է խարուած, ուրեմն հրաժարում է թէ՛ նախկին ցուցմունքներից եւ թէ՛ Ա.Ա.Ն.ի հրամցրած դատապաշտպանից:

Հրանդ Մարգարեան մերժելով, որ գոյութիւն է ունեցել Ապահովութեան խորհուրդ եւ ինքն եղել է այդ խորհրդի պատասխանատու, յայտնեց, թէ աշխատանքները բերում են յանախ իրենն անուանել են «մարտական պատասխանատու»՝ երբ զբաղուել է դարբաղեան ազատամարտիկներով, «մարզական պատասխանատու»՝ երբ ծրագրել եւ դեկավարել է ազատամարտիկների՝ մարզումի աշխատանքները եւ «ապահովական պատասխանատու»՝ երբ փորձել է անհրաժեշտով ապահովել մեր կուսակցական մարմիններին, զրասենեակներին եւ Ղարաբաղի մեր գումարակին: Ապա յայտնեց. «Իմ գործը նիշդ կազմակերպելու համար, յանախ, զանազան անձերի հետ անց եմ կացրել խորհրդակցութիւններ, նոյնիսկ ոչ-դաշնակցականների հետ...: Իսկ եթէ. Ինչ թէ շատ սիստեմատիկ բնոյթ են ունեցել խորհրդակցութիւնները, այդ տեսակ հանդիպումները կոչել եմ խորհուրդ: Խորհուրդ եմ կոչել եւ ոչ ժողով, որովհետեւ ցանկացած ժողով ունի ինչ որ կանոնագրային ստատուս եւ լիազօրուած է որոշումներ առնելու, իսկ խորհուրդը պարզ խորհրդակցութեան բնոյթ է ունեցել եւ ուրիշ ոչ մի կազմակերպական ստատուս: Գործը ես դեկավարել եմ այս կերպ եւ ոչ թէ մնայուն, կայուն խորհրդի կամ մարմնի միջոցով»:

Անդրադառնալով «Դրօ» արխիւում իրեն վերագրուած ծածկագրին (03), իբրեւ ամէնից կարեւոր փաստ, Հրանդ յայտնեց, որ «Դրօ»ի 5 հատոր փաստաթղթերում եւ Արծրունու նամակագրութիւններում չկայ ոչ մի գրութիւն, որտեղ Արծրունին կամ որեւէ մէկը դիմած լինի 03ին: Արդեօ՞ք փաստը արձանագրել են եւ մատնել յետոյ կը ստեղծեն նման մի փաստաթուղթ եւ կը կցեն գործին, բայց գործը Ա.Ա.Ն.ից դատախազութեան անցնելու իրարանցումի մէջ մոռացութեան են մատնել այդ»:

Արծրունու ցուցմունքների վերաբերեալ իր ասելիքները Հ. Մարգարեան եզրակացուց այս ձեւով. «Զարմանալի է, որ ինչ որ ասում է Արծրունին իմ մասին, չի հաստատում ո՛չ միայն գրութեամբ եւ փաստաթղթով, եւ՝ որեւէ վկայով: Իսկ եթէ ես աշխատել եմ այնպէս, որ որեւէ տեղ որեւէ հետք չեմ թողել իմ արածների մասին, այդ պարագային պէտք է դեկավարի (այդպէս է ասում Արծրունին իմ մասին) օրինակը գործածեն դատաւոր Արսենի եւ «Դրօ»ի համար, ոչ թէ մարդ եթէ մի բան է ուզում, արձանագրի եւ «ացնի կոմպիւտերի մէջ: Ինչպէ՞ս բացատրել այս հակասութիւնը»:

Անիմաստ համարելով բնինչների զուգահեռ անցկացնելը՝ իր եւ «Դրօ»ի անդամների կեղծ փաստաթուղթ եւ գէնք ունենալու փաստի միջեւ, Հ. Մարգարեան յայտնեց, որ իր գէնքը՝ ունի արտօնագիր՝ Է.Դ.Հ. պաշտպանութեան նախարարութեան կողմից: Իսկ 1990-91ին, երբ ռուսական բանակը եւ ազրպէյճանական ՕՄՕՆը ներկայութիւն էին Ղարաբաղում եւ իմ յանախ ստիպուած էր լինում երթեւեկել Ծահուքեանից մինչեւ Բերդաձոր եւ այլ շրջաններ, եւ դա չէր կարող անել իր բուն անցագրով, անհրաժեշտ է համարել ունենալ այդ փաստաթղթերը: «Ապահովել եմ այդ փաստաթղթերը եւ լաւ եմ արել», յայտնեց նա:

Հ. Մարգարեան մերժեց բնդունել, թէ ինքնգէնքը տրամադրած է Արծրունուն բացատրելով, որ իր Արցախ կեցութեան բնութագրին, դարբաղեան ջոկատներին նոյնպէս գէնքի մատակարարմամբ զբաղուող իր օգնականը ձեռք է բերել չորս ատրճանակ, իւրաքանչիւրը՝ 300 տոլարով: Դրանից երեքը 400 տոլարով առաջարկել են Արծրունուն եւ վանատոյից գոյացած 300 տոլար յաւելումը վճարուել է չորրորդ ատրճանակի դիմաց, որն էլ ուղարկուել է Ղարաբաղ:

«Դերոր» գործի Աշոտ Ներսիսեան եւ Նուրէ Մարուքեան զոյգի սպանութիւն) առնչութեամբ Հ. Մարգարեան յայտնեց, որ Արծրունին իր հետ գրուցել է իր եւ Գեղամեան եղբայրներու բնդհարման առիթով, առանց իսկ նշելու Աշոտի անունը: Նա յետոյ է իմացել, որ Գեղամեան եղբայրների հետ է եղել նաեւ Աշոտ Ներսիսեանը: Իսկ այն ամբաստանութիւնը, թէ Արծրունին Ներսիսեան զոյգերի սպանութիւնը կատարել է Հ. Մարգարեանի բոյլարտութեամբ, վերջինս միանշանակ սուտ համարեց այդ վերագրումը ասելով. «Ընդհանրապէս ես նման բան կարո՞ղ էի թոյլատալ... Արսէնը եթէ կարդացել է կուսակցութեան գրականութիւնը, պէտք է շատ լաւ իմանայ, որ տեղորի իրաւունքը կարող է տալ միայն Կ. Կոմիտէն, այն էլ միաձայնութեամբ»: Անելացնելով, որ ինքնինչո՞ւ թոյլ պիտի տար նման բան, ի՞նչ է կատարել, ինչ որ փողոցային ծեծկռտո՞ւք, որտեղ մի քանի հոգի ստացել են ձեռքի հարուածներ, իսկ նման պարագայում մարդ սպանելու որոշում ո՞վ է տուում: Հ. Մարգարեան շեշտելով դաշնակցական գիտուորի գաղափարական մարտիկ լինելու փաստի վրայ, յայտնեց, որ եթէ նոյնիսկ պատկերացնենք անկարելին, այսինքն Արծրունին ստացել է այդ թոյլատուութիւնը եւ կատարել է այդ դէպքը, «ապա ինչո՞ւ այդ խայտառակ բարոյականութեան համար ոչ ոք պատասխանատուութիւն չկրեց... Զէ՞ որ մենք այն կազմակերպութիւնն ենք, որ Սաֆօ Մարգարեանն ենք կուսակցութիւնից հեռացրել՝ Սուլթան Համիտի մահափորձ նիշդ չկազմակերպելու համար: Ախր չէ՞ որ մենք այն կազմակերպութիւնն ենք, որ 1975-83 թթ. պաշտպանեցինք Արկարութեան Մարտիկներին եւ հակառակը՝ պախարակեցինք Գաղանի Բանակին՝ իր կոյր տեռորիզմի համար: Ախր չէ՞ որ անցած հինգ տարիների ընթացքում, ապացուցեցինք, որ դաշնակցական գիտուորը զաղափարի մարտիկ է, նա ոնիր չի գործելու, նա չի կրակելու անպաշտպան գիրիների եւ կնոջ վրայ: Իսկ ինչ վերաբերում է այն գրութեան, որ իբրեւ թէ Արծրունին Հ. Հրանդին, իբրեւ՝ «Ելերոր» գործողութեան գլխոյց, Հ. Մարգարեան յայտնեց, որ այդ գրութիւնը ո՛չ հաստատուն է եւ ո՛չ էլ բուական: Դա կարող է լինել հէնց այն գլխոյցը, որ «Դրօ»ի աղտեները ներկայացրել են Արծրունուն, երբ նա գէպքից յետոյ վերադարձել է Հայաստան: Հաստատելով, որ գլխոյցը գրուել է մամուրարեալներով եւ հայաստանեան ուղղագրութեամբ, Հրանդ բացատրեց, որ այդ գլխոյցը գրած լինի ինքը՝ Արծրունին:

Իսկ ինչ առնչւում է ընկ. Գագիկ Սահակեանի («Դրօ»ի արխիւում՝ «Թոփ 1») սպանութեան մեղսակից լինելու (իբր Արծրունին Հ. Մարգարեան յանձնարարութեամբ է կատարել) մեղադրանքին, Հ. Մարգարեան յայտնեց «ժամանակին անկարող եղայ կանխելու Դագօ Սահակեանի սպանութիւնը, սակայն այսօր այլեւս թոյլ չեմ տալու սպանելու նրա յիշատակը: Նրա գործը եւ աշխատանքը դեռ իր գնահատումին է սպասում: Նրա դաշնակցական գործի եւ աշխատանքի առջեւ պարտաւոր են հազարաւոր հայեր գլուխ խոնարհել»: Պատասխանելով «Դրօ»ի արխիւում եւ Արծրունու ցուցմունքներում Գ. Սահակեանին ուղղուած խիստ բացասական արտայայտութիւններին եւ վերագրումներին, Հրանդ յայտնեց. Գ. Սահակեան Հ. Յ. Դ. վերակազմակերպման առաջին իսկ օրերից, իր ամբողջ կարողութեամբ նուիրուեց նրա դրօշի ներքոյ կազմակերպուող ազգային ազատագրական պայքարին: Նա կազմակերպութիւնը հարստացրեց Արքուր Ղարիբեանիներով, Պետօ Ղեւոնդեաններով եւ շատ ու շատ ուրիշ բաներով... Եթէ մենք ունեցանք զէնք եւ զինամթերք եւ կարողացանք այն անվտանգ հասցնել Արցախ, դա գլխաւորապէս Գագոյի շնորհիւ էր... Եթէ մենք մեր մէջ ունեցանք մեր ժողովրդի լաւագոյն տարրերը եւ խուժանանոցի չվերածուեցինք, դա նաեւ Գագոյի շնորհիւ է: Եթէ ճամբի կէսին չշեղուեցինք եւ չունեցանք կողմնակի հաքցեր այս եւ այն պետական, ոչ-պետական հաստատութիւնների եւ անձերի հետ եւ կարողացանք առողջ մթնոլորտում նուիրուել բուն գործին, դա նաեւ Գ. Սահակեանի շնորհիւ է»:

Անհիմն եւ սուտ համարելով Արծրունու այն ամբաստանութիւնը, թէ իբր յանձնարարած է Արսէնին՝ սպաննել Գ. Սահակեանին, Հ. Մարգարեան ասաց. «Հնարամիտ է իմ յանձնարարութիւնը կատարելո՞ւ համար է բանտում երեւանում եւ այդ մասին յայտնում 113ին, 140ին, 111ին, 160ին եւ ինչ որ Զաւուշին եւ Արտուշին, բայց իր «դեկավարին» եւ «Թոփ 1»ի ծրագիրը յանձնարարողին՝ Հրանդ Մարգարեանին չի յայտնում: Սակայն եկէ՛ ծուռ նատենք եւ շիտակ դատենք, եթէ սպանութեան գիշերը այնպէս պատահէր, որ ձերբակալուէին տղաները կամ նահանջուէին, թէ Գագոյի հարազատները եւ թէ մեր բնկերները ինձ պիտի կասկածէին, չէ՞ որ Արմէն Մրնջոյեանը եւ Արմէն Զաքարեանը մեր տղաներից են, իսկ

9

ԵԹԷ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՎԵՐՋԻՆ ԼԱՍՏԷՆ ԱԼ ԶՐԿՈՒԻՆՔ...

Հայութեան թիւը այսօր կրնար 40 միլիոնի հասած ըլլալ: Եթէ Եղեռնի եւ այլ պատուհասներու պատճառաւ, չծնածներն ալ հաշուելով, 12 միլիոն կոհ տուած ենք վերջին հարիւր տարիներուն ընթացքին, տակաւին կրնայինք 28 միլիոն եղած ըլլալ: Լաւագոյն հաշուարկներով՝ միայն 9 միլիոն ենք, տարբերութիւնը՝ 19 միլիոնը մեր կոհերն են, որ ձուլո՛ւմը խլեց մեզմէ:

Այս արիւնահոսութեան առաջքը մէկ ձեւով կ՚առնուի՝ հայութեան ամփոփումով իր հայրենիքին մէջ:

Ատիկա սակայն, ի հարկէ, կը յարուցէ երկու այլ հարցեր՝ Հայրենիքի, այսինքն իշխանութիւններու վերաբերմունքը սփիւռքահայութեան նկատմամբ եւ Հայ Դատի բարւոք լուծումը:

Սփիւռքի տեւականացումը, կամ գայն իբր տեւական երեւոյթ նկատի առնելը, մեր ներկայ պայմաններուն բերմամբ, բան չի փոխեր այս հաւասարութեան մէջ: Սփիւռքը պէտք պահել, ամո՛ւր պահել կ՚ըսեն, կ՚ըսենք, այդ սակայն չի նշանակեր, որ ձուլումը կը կանխուի ու մենք կը բարգաւաճինք, թիւով ու որակով կը բազմանանք: Սփիւռքէն հրաժարիլը ոճիր մըն է, սակայն հայ ազգի շարունակութիւնը ապահովել Սփիւռքով՝ մտացածին գաղափար մըն է: Որքան ալ որ դարերէ ի վեր աշխարհով մէկ ցրուած հայութիւն կայ, որքան ալ որ սփիւռքացումը նոր երեւոյթ չէ ոչ միայն մեզի, այլ շատ ուրիշ ազգերու համար, ատով հանդերձ ազգի մը վերապրումը եւ գոյատեւումը կախուած է սեփական հայրենիքի ապահովութեան հետ: Համայնքներ կրնան հոս հոն առաւել կամ նուազ երկար ժամանակով գոյութիւն ունենալ, սակայն չեն կրնար ազգ կազմել, ազգի մասնիկ նկատուիլ եթէ չըլլայ կիզակէտ մը որ Ֆիզիքապէս կամ գէթ բարոյապէս իր վրայ պիտի կեդրոնացնէ ազգին մեծամասնութիւնը:

Ահա այս իսկ պատճառաւ, մեր գերխնդիրը կը դառնայ Հայ Դատի հետապնդումը:

Հայ Դատը ունի քանի մը երեսակ:

Առաջին՝ կիզակէտի պահպանումը, այսինքն Հայրենիքի ֆիզիքական ապահովութիւնը, որ անկասկած սա պահուս մեր բոլորին մտահոգութիւնն է, հայրենի իշխանութիւններ ըլլան ատոնք թէ ընդդիմադիր ուժեր, ի մասնաւորի Հ. Յ. Դաշնակցութիւնը, որուն գոյութեան ամբողջ նպատակը հողի ազատագրումն ու հայացումն է եղած ի սկզբանէ:

Երկրորդ՝ ազգի՝ պահպանումը, այսինքն ժողովուրդի իբր քանակ գոյատեւումը, բոլոր պայմաններուն տակ, ըլլայ ատիկա համայնավար բռնատիրութեան, ազատ պետականութեան թէ սփիւռքեան ցրուածութեան մէջ: Սա եւս բոլորիս մտահոգութիւնն է, կամ պէ՛տք է ըլլայ, հաւաքականօրէն, Երկրի թէ Արտերկրի՝ միասնաբար, որովհետեւ մէկը միւսին պէտք ունի, Արտերկիրը անպայման Երկրին, Երկիրը վստահաբար Արտերկրին: Ասոր գիտակից պէտք է դառնանք, պէտք է դառնան մանաւանդ Հ. Հ. իշխանութիւնները, որոնք սա պահուս կեդրոնացած են, հասկնալիօրէն, Երկրի՝ հարցերուն վրայ, Արտերկիրը թողով իր ճակատագրին, ուստի եւ աւելցնելով մեր, սփիւռքահայութեան պատասխանատուութիւնը մեր գոյապահպանման տեսակէտէն:

Երրորդը պահանջատիրութիւնն է, որ ամբողջութիւնը ինքնին է մեր ուրոյն, քանի որ բոլոր Հայաստան պետութիւնը նոր գայն հետապնդելու կարելիութենէն կրկուած է. այդ սահմանափակումը սակայն, չի նշանակեր, որ ան չի կրնար այլապէս նպաստել անոր, մեր հողային պահանջատիրութեան, փոխանակ խանգարելու գայն կամ խափանելու գայն հետապնդողներու աշխատանքը:

Այո, դժուար դիւանագիտական կետնի վրայ գրեթէ անհնարին, սակայն եւ այնպէս մեր գոյութեան առանցքն իսկ է Հայ Դատը, յատկապէս անոր պահանջատիրական երեսը. չնչեցի Ցեղասպանութեան ճանաչման խնդիրը, որ թէեւ անմիջականօրէն կապուած է հողի կորուստին, բայց եւ այնպէս առանձնարար այ հետապնդուելիք հարց է՝ համամարդկային առումով, մարդկային իրաւանց համաշխարհային յառաջընթացի ծիրին մէջ:

Հայ Դատի գոյութիւնը վառ պահելը սերունդներու յիշողութեան մէջ, սերտօրէն առնչուելով Հայրենիքի վերադարձի գաղափարին հետ, ըստ ինծի կը հանդիսանայ հայապահպանման, ազգապահպանման, ազգի ամբողջականութեան ամրակայման վերջին միջոցը, ինչպէս որ լեգուն կը հանդիսանայ նոյն այդ ամբողջականութեան շաղախին գլխաւոր բաղադրիչը, միւսները բոլորով մշակոյթը, հաւատքը եւայլն:

Հիմա գանք Հ. Հ. իշխանութիւններու վերաբերմունքին՝ սփիւռքահայութեան նկատմամբ, մանաւանդ սփիւռքահայ կազմակերպական կեանքին ու այդ կեանքի գլխաւոր լծակը հանդիսացող Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նկատմամբ:

Այնքան ատեն, որ ոչ-ազգային, օտա՛ր ուժի մը տիրապետութեան տակ կը գտնուէր մեր երկիրը, տրամաբանօրէն կրնայինք ըմբռնել ազգային, հայկական անկախութեան եւ ինքնուրոյնութեան համար գործող կուսակցութիւններու դէմ տարուող պայքարը՝ այդ օտար ուժին ենթակայ հայրենի իշխանութիւններուն կողմէ: Հասկնալի էր, քանի որ գաղափարականօրէն թէ քաղաքականօրէն հակադրուած էինք իրարու: Այդ պայքարը նոյնիսկ կը գօրացնէր մեր կամքը, մեր հայկականութիւնը պահելու մեր վճռակամութիւնը:

Մեզի դէմ նման պայքար հասկնալի ըլլալէ կը դադրի, սակայն երբ որ սեփական պետութեան, հայկակա՛ն իշխանութեան մը կողմէ կը մղուի ան:

Յատկապէս նոր սերունդին համար հարց կը դառնայ հայ ըլլալը, հայ մնալը, հայութեան փարիլը: Ինչո՞ւ հայ ապրիլ, երբ գինքը իրը այդպիսին ընդունող պիտի չըլլայ:

Արմէն Յովհաննիսեան դիպուկ կերպով դիտել կուտայ, որ Հայաստանին կապուիլը, Հայաստանով ապրիլը կենսական է ուծացման դէմ դնելու համար, իսկ երբ «այդ պատմական հայրենիքն է իրեն օտարերկրացի համարուում, «ներողամտօրէն» ելք ու մուտքի արտօնութիւն է սահմանել՝ հագար տոլարով (այն էլ՝ կենսագրութիւնը մանրադիտակով գննելուց յետոյ), իսկ իշխանաւորները կամաց-կամաց հրաժարուում ու հրաժարուել են պարտադրում ամենայն ազգայինից (պատմական յիշողութիւն, մշակոյթ, գիտութիւն, դպրութիւն)... Ահա, նման պարագաներում ի՞նչը պիտի ստիպի նրան կառչած մնալ իր հայրենիքից, արմատներից, աւանդոյթներից··· ի՞նչը»:

Եւ հարցը ի հարկէ չի կրնար չչարչրկել մեր մտքերը, որ մեզ «օտարերկրացի» համարողը ինքը չէ՞, ինքը չի՞ դառնար վերջին հաշուով, օտարը, ապազգայինը, հակազգայինը, ի՞նքը՝ որ փայտէ կոթով կացինին օրինակով ծառ կը կտրէ, այն այ՞ արմատն:

Այս պայմաններուն տակ, իրապէս փրկութեան վերջին լաստը մեր ձեռքէն չի՞ խլուիր արդեօք:

ՎՐԷԺ - ԱՐՄԷՆ

ՈՒԽՏԵԱԼ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ

Շաբաթ 2 Մարտին լիբանանահայութիւնը եւ մասնաւորաբար Հ. Յ. Դաշնակցութեան եւ Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի ընտանիքները հողին յանձնեցին հաւատաւոր դաշնակցական, գաղափարապաշտ Հ.Մ.Ը.Մ.ական, կրթական մշակ, հայ մամուլի եւ գիրի անխոնջ սպասարկու ընկ. Երուանդ Տէմիրճեանը: Թաղման կրօնական արարողութիւններուն աւարտին Ազգային Գերեզմանատան մէջ Հ.Յ.Դ. Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի եւ Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անունով դամբանականներ արտասանեցին ընկերներ Սարգիս Կիրակոսեան եւ Կարօ Թիւթիւնճեան:

Ստորեւ դամբանականները:

Թանկագին ընկերոջ մը վաղաժամ կորուստն է դարձեալ, որ մեզ կը խըմբէ այս ցուրտ դագաղին շուրջ, յարգանքի մեր վերջին տուրքը մատուցելու այս նուիրեալ դաշնակցականին, որուն իսօսքը մի շտեղաւ իր դաւանած սրբութիւններուն ու բազմաբնոյթ յաղթանակներով հարուստ կեանքին պայծառ հայելին, եւ կեանքը հարազատ ու ճշմարիտ մարմնաւորումը իր պաշտած վեհ արժէքներուն:

Սփիւռքեան դաժան պայմաններուն մէջ հասակ ու ոգի նետած, բացառիկ սերունդի մը զըրկանքներն ու մաքառումները, երազներն ու անկատար տենչերը նուվին բանիւ ապրած, ապա՝ իր սերունդի հեզ ու խոնարհ դրօշակիրներէն մէկը հանդիսացած Հ. Մ. Ը. Մ.ական եղբայր, հաւատաւոր դաշնակցական եւ կրթական ու մամլոյ բազմավաստակ մշակ Երուանդ Տէմիրճեանի տակաւին անհաւատալի մահը մեզ կը դնէ դաժան իրականութեան դիմաց եւ անգամ մը եւս կը հաստատէ որ կեանք կոչուած առեւծուածը յաճախ մեզի կը պարտադրէ մեր ցանկութիւններուն ճի շդ հակառակը եւ Երուանդները մեզմէ կը իլէ այնպիսի ձեւով, որ իրապէս անյարիր է մեր տարաբախտ այս ընկերոջ եւ ընկերագիրին, եւ էութեան, եւ սանմանուարգելք չճանչցող գաղափարապաշտ դաշնակցականի երազին:

Այո՛, համակ եռանդ ու խանդավառութիւն, կենսունակութիւն ու հաւատք, տեսիլք ու նուիրում ընկ. Երուանդ Տէմիրճեանը մեզմէ պիտի չբաժնուէր այսպէս, այնքան շուտ եւ այսպիսի ձեւով: Իր պաշտած Մուշեղ Մամիկոնեանին նման, ճի շդնոյն ճակատագիրին դատապարտուած մերանիսոնջ ընկերը իր վերջին շունչը պիտի չփչէր, պէտք չէ փչէր հիւանդանոցի անհոգի անկողնին մէջ: Ինք տակաւին բազում ծրագիրներ ու երազ ունէր, տեսլահար արեան ամէնօրեայ նորանոր կանչեր, խոր հաւատք ու անմնացորդ գործելու անընպառ կրակ եւ պիտի իլնար, պէտք է իլնար հաւատակական գործունէութեան մէջ վերջակէտ չճանչցող զօրավարին վայել արութեամբ, յարատեւ պայքարի ու գործի կրակներուն մէջ, ռազմաճակատի առաջին գիծին վրայ դառնալով ուղեցոյցը առանց մեր հաւաքական գոյամարտը շարունակելու կոչուած գաղափարի նորահաս մարտիկներուն:

Ակամայ ընդհատուած ուսանողը, անկպակաց ծ. փոխանցուած է հաստատ Արգելարշաւի եւ դրօշարշաւի գերազանց ախոյեանը արդ կը մեկնի ինքնագոհ ու խաղաղ՝ մնայուն խոյանքի դրօշը ճի շդ փոխանցած մարզիկի հոգեկան խաղաղութեամբ: Բայց... դարձեալ իր անեղբեւ երեսը կը ցուցադրէ այս անհոգի բայցը եւ անժամանակ կորուստին առաջացուցած վիշը ա՛լ աւելի կը խորանայ:

Ընդունինք կամ ոչ՝ հիմա առյաւէտ մեզմէ բաժնուած է Երուանդ Տէմիրճեան անունն մարզիկը, Հ.Մ.Ը.Մ.ական պատասխանատուն, նուիրեալ կուսակցականը, կրթական մշակը, հաւատակական մշակը, մէկ խօսքով՝ ազնուարիւն ու քաղցրաբարոյ գլխագիր հայը:

Լռած է մարմինը պարզապէս եւ հիմա, փառք ու պատիւ իրեն, աւելի ամուր կը տրոփէ իր սիրտը, թուղթերու ընդմէջէն բարձրացող դաշնակցական մտաւորականի հատու ձայնը կը հնչէ ա՛լ աւելի վճռական ու տաք եւ իր ոգեղէն ներկայութիւնը կը դառնայ առաւել համոզիչ եւ ուժեղ քան իր մարմնեղէն ներկայութիւնը:

Շօշափելի, տեսանելի եւ ժամանակի հոլովոյթին հետ յուշ առ յուշ, գրութիւն առ գրութիւն եւ կեցուածք առ կեցուածք պայծառացող ներկայութիւն պիտի դառնայ բոլորիս սիրելի ընկ. Երուանդը, ոգեղէն մնայուն ներկայութիւն մը, որ աւելի իրաւ է ու ճշմարիտ քան ժամանակաւոր ամէն տեսակի ներկայութիւն:

Մեզմէ ո՞վ այսօր դըրագամը, յիշատակը, աւելի արդար ըլլալու համար յիշատակներու երփներանգ փունջ մը չունի կապուած մեզմէ միայն մարմնապէս բաժնուած այս համբուրելի ընկերոջ: Հալէպէն մինչեւ Պէյրութ, մինչեւ Հայաստան ու հեռաւոր Ամերիկաներ քանի՞ - քանի՞ Հ. Մ. Ը. Մ.ականներ, դաշնակցականներ ու համակիր հայորդիներ այս պահուն, ամենայն երկիւղածութեամբ ու կսկիծով, իրենց ուսերուն Մայրիկներու, Սրամանթօներու եւ Հրայրներու, Ահարոնեաններու եւ Դումանիներու, Վարանդեաններու եւ Արամներու, ու տակաւին՝ անուն ու անանուն, հին ու նոր բազում անձնամոռներու Հայաստանեան աւանդներով, տեսիլքով ու Հայոց Պատմութեան հրաշագործ գլուխները կը խոնարհեն յիշատակին դիմաց այն տիպար ու լիիրաւ սփիւռքահայութիւն, որուն կեանքը սկսաւ խեղճուկ ակումբի մը մէջ, բարձրացաւ աստիճան առ աստիճան եւ մի շտ իրեն հետ բարձրացուց բարձունքներու սիրահար բազում գաղափարապաշտներ:

Խօսիլ իր միութենական վաստակին մասին եւ մոռնալ երկար տարիներու կրթական մշա՛կը: Կազմել պատկերը իր ժողովական ու վարչական կարողութիւններուն եւ հպանցիկ անցնիլ հայ գիրի նուիրեալ սպասարկուի իր դիմանկարի՝ ի վրայէն: Մէկ-երկու նախադասութեամբ անդրադառնալ լիբանանեան տագնապի ամենաթէժ օրերուն իր ողջ կարողութիւնները մեր ժողովուրդի ծառայութեան տրամադրած դաշնակցական հերթապահին ու կանգ չառնել Հայաստանի եւ հայ լեզուի պաշտամունքը ամէն բանէ վեր գերադասած դաշնակցական մտաւորականի իր կերպարի ն դիմաց: Համադրել սեղմ ուրուանկարը բազմաճիւղ ու բազմարդիւն գործունէութեան եւ ըստ արժանւոյն չկարկառել դիմաքանդակը իր մէն մի իսօքին ու գործին մէջ հոգի ու արիւն, տեսիլ ու հաւատք դրած սրբազան ապրումներուն այնքան հրաբուխին, որ Երուանդ Տէմիրճեան երկաթակուռ անունով եկաւ աշխարհ, ինքզինք արդարօրէն վերամկրտեց Ե. Երկաթ եւ ամբողջական հայու տիպար դաշնակցականի ներքին մշտաբորբոք եռուզեռով կեանք մը իմաստաւորեց, եղաւ աղ ու համեմ եւ հայկական նոյն սրբազան կրակով վարակեց իրենք իրենցմէ վեր բարձրանալու ազնիւ իմորը իրենց հայու արեան հետ ժառանգած բազում բազումներ:

Այո՛, այս բոլորն էր ընկ. Երուանդ Տէմիրճեանը եւ այս բոլորէն աւելին, որովհետեւ Վարուժաններու եւ Քեռիներու, Զարդարեաններու եւ Սոսեներու, Մայրիկներու, Սրամանթօներու եւ Հրայրներու, Ահարոնեաններու եւ Դումաններու, Վարանդեաններու եւ Արամներու, ու տակաւին՝ անուն ու անանուն, հին ու նոր բազում անձնամոռներու Հայաստանեան աւանդներով, տեսիլքով ու Հայոց Պատմութեան հրաշագործ

կրակով պողպատացած դաշնակցական մտաւորականի մէկ նորագոյն ներկայացուցիչն էր ինքը:

Համեստ ու իրաւ իրեն ծնունդ տուած Հայ ժողովուրդին պէս, արդար ու վաւերական՝ իր երակներու մէջ եռացած տեսլահար արեան չափ եւ խոնարհ ու գաղափարապաշտ միշտ սովորական կուսակցութիւններէ վերադասած, հայութեան ու Հայաստանի խիղճն ու կամքը, միտքն ու բազուկը դաւանած Հ. Յ. Դաշնակցութեան անխոցելի զօրութեամբ:

Սգակիր ընկերներ, հիմա, որ յաւերժ դաշնակցական երիտասարդ ընկ. Երուանդ Տէմիրճեանին հոգին՝ իբրեւ արծիւ գաղափարի կը ճախրէ դէպի Ամենարատու Գանձասար, դէպի Երկիր դրախտավայր, դէպի այն հողը սրբազնասուրբ, որ Ղարաբաղեանցուն շարժումէն ասդին, ամէն մը օր, յաւելեալ ուժականութեամբ եղաւ կողմնակցոյցն ու գոյութեան ոգեշունչը մեր տարաբախտ ՀԵՐՈՒՆՔԻ Սարդարապատ՝ նշաղօղանջ զանգերուն կ՚արձագանգեն յաւերժահիսօս հողաթումբերը Եռաբլուրի եւ Արցախ աշխարհի, ու դառնալով բարձրահիսօս մեր զգացումներուն՝ կ՚աղաղակեն բարձրաձայն. «Վարձքդ կատարազիզ ընկեր»:

Ս. ԿԻՐԱԿՈՍԵԱՆ

Հ. Մ. Ը. Մ.Ի ԸՆՏԱՆԻՔԸ ՄԻՇՏ ՊԻՏԻ ՅԻՇԷ ՔԵԶ

Շուրջ երեք ամիս բժիշկներու խնամքին տակ մահուան դէմ մաքառելէ ետք այսօր ոչ եւս է եղբայր Երուանդ Տէմիրճեան: Անհաւատալի՛ իրականութիւն: Անկարելի է հաւատալ, թէ վերջնականապէս հեռացած է մեզմէ եղբայր Երուանդը: Յարատեւ աշխատանքի, գործի եւ խօսքի մարդ եղբայր Երուանդը, որուն վաթսունամեայ կեանքը եղաւ համակ նուիրում ու վաղք:

Այսօր վաղաժամ մահուանդ տխուր իրականութեան հետ ինչպէ՞ս հաշտուինք, ով կենսունակ, ժրաջան եւ հաւատարիմ եղբայր:

Ի՞նչ պատասխան տանք քու պատկանած եւ այնքան սիրած միութեանդ անդամներուն:

Ի՞նչ գրենք քու այնքան սիրած ու գուրգուրած «Մարգիկ» պաշտօնաթերթի էջերուն մէջ:

Քու գաղափարակից եղբայրներդ, քու ունկնդիրներդ, քու ընթերցողներդ ինչպէ՞ս կրնան մխիթարուիլ:

Յաւի՜նք այս անվերադարձ կորուստին համար ,թէ ծիծաղինք մահ կոչուած այս անհեթեթ կատակին վրայ:

Դուն, որ կատակը կը սիրէիր ու գուարճախօսութեամբդ կը յատկանշուէիր, կոհ դարձար մարդկային կատակերգութեան այդ դաժան օրէնքին:

Մահը տարօրինակ եւ հեգնական խաղեր շատ ունի: Մահուանդ դառն խաղերէն մէկն ալ շատ արագ ձեւով քու մեկնումդ եղաւ այս աշխարհէն:

Այո՛, ափսոսանքով եւ շշմեցուցիչ զգացումով կը դիմագրաւենք այն իրողութիւնը, որ եղբայր Երուանդ Տէմիրճեան ոչ եւս է արդէն:

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը կը սգայ իր վեթերան անդամին մահը:

Եղբայր Տէմիրճեանի մահով Հ.Մ.Ը.Մ. կը կորսնցնէ իր կորովի եւ մտաւորական ներկայացուցիչներէն մէկը:

Տիգրանակերտի ծնունդ եղբայր Երուանդ տասը տարեկան հասակին ծնողաց հետ կը փոխադրուի Հայէպ, ուր աւարտելէ ետք իր երկրորդական եւ հայագիտական ուսումը ագգ. Քարէն Եփփէ ճեմարանին մէջ, կը նետուի ազգային կեանքի յորձանուտին մէջ, ստանձնելով պատասխանատու պաշտօններ:

25 տարեկանին ան արդէն տնօրէնն էր Հայէպի Զաւարեան վարժարանին, միաժամանակ՝ վարիչը Հայէպահայ Ուսանողական Միութեան, մինչեւ իր մեկնումը Լիբանան: Ազգային տօներու առիթով կազմակերպուած ձեռնարկներուն ամէնէն աւելի փնտռուած բանախօսն էր իր նորարար եւ հետադիմական ոճով: Երբ կը խօսէր, սրտէն կը խօսէր, սրտագոյն կը խօսէր, սրտերուն կը խօսէր: Երբ կը գրէր, իր հոգին կը դնէր, իր էութիւնը կը կարդացուէր անոնց մէջ:

Փոքր տարիքէն կ՚անդամագրուի Հ. Մ. Ը. Մ.ին, որ այնուհետեւ ամբողջ յիսուն տարի կը դառնայ իր կեանքին ամէնէն հարազատ միջավայրը: Իբրեւ սկաուտ, իբրեւ մարգիկ եւ իբրեւ վարչական, եղբ. Երուանդ եղաւ միշտ առաջատար դիրքերու վրայ: Տարիներ շարունակ անպարտելի մնաց իբրեւ արգելարշաւի, մէկ քայլ ոստումի եւ հարիւր մեթր վազքի Սուրիոյ ախոյեան: Այս գծով ունի համով հոտով գրութիւններ «Արեւելք Մարգաշխարհի» մէջ, «Պարտուած Ախոյեանի մը Պատմութիւնը» խորագրով:

1963ին կը հաստատուի Լիբանան: Նոր կեանք, նոր միջավայր, նորանոր ձգտումներ գինք կը մղեն նոր թափով, նոյն հաստատակամ ոգիով նետուելու հանրային ծառայութեան գանագան մարզերուն: Տնօրէնն է էշրէֆիէի ազգ. Ղազար Զարրգ, ապա իր օրով եւ իր ճիգով վերանուանուած Եփրեմեան, ներկայիս Գէորգ Զաթալպաշեան վարժարան, մինչեւ 1972, որմէ ետք Ազգային Վարչութեան Ուսումնական Խորհուրդի կողմէ կը հրաւիրուի վարելու լիբանանահայ ազգային վարժարաններու գործավարի պաշտօնը, մինչեւ իր վաղահաս մահը:

Լիբանանեան ծանօթ դէպքերու ընթացքին ան եղաւ իր ժողովուրդին հետ հայաշատ թաղամասերու ինքնապաշտպանութեան գործին մէջ, ցուցարերելով դիւանագէտ բանագնացի եւ վճռակամ դեկավարի կեցուածք:

Հ.Մ.Ը.Մ.էն ներս, իբրեւ Պուրճ Համուտի ձեռներէց ատենապետ, Լիբանանի Շրջանային Վարչութեան անխոնջ ատենադպիր եւ Կեդրոնական Վարչութեան երկար տարիներու ժրաջան անդամ, շատ բան կը պարտինք իր նախաձեռնող ոգիին եւ կրքոտ ճիգերուն: Անսահման խանդաղատանքով փարեցաւ «Մարգիկ» պաշտօնաթերթի խմբագրական սեղանին հեւասպառ աշխատանքին, ստորագրելով սրտաբուխ պատշաճ եւ բոլորին մատչելի ոգեշունչ խմբագրականներ:

Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը գնահատելով իր բազմամեայ վաստակաշատ ծառայութիւնը, Հ.Մ.Ը.Մ.ի Պուրճ Համուտի մասնաճիւղի հիմնադրութեան 60ամեակի առիթով, գինք պարգեւատրեց Հ.Մ.Ը.Մ.ի Արժանեաց Շքանշանով:

Կարելի՞ է այսքան սեղմ գիծերուն մէջ սպառիչ կերպով տալ պատկերը հանգուցեալ եղբօր, որուն կեանքն ու գործը յատկանշուեցան ծառայասիրութեամբ եւ անձնազոհողութեամբ:

Այսօր Շաբաթ է. մեր ժողովի օրն է: Ինչպէս ամէն ժողովի, այսօր ալ դուն ամէնէն կանուխ եկողներէն եղար: Եղբայրներդ պիտի հաւաքուին: Հաւաքուած են արդէն: Այսօր օրակարգ չունինք, միայն սգալու եկած ենք անվերադարձ բաժանումդ:

Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան, «Մարգիկ» պաշտօնաթերթի վարչութեան, եւ Լիբանանի Շրջանային Վարչութեան հետ, Հ.Մ.Ը.Մ.ի կազմակերպական կառոյցին մաս կազմող բոլոր շրջաններու եղբայրներ եւ գաղափարակից ընկերներդ կը մասնակցինք այս «Բացառիկ Ընդհանուր Ժողովին» ու քու անխօս դագաղիդ շուրջ վերջին ժողովն է որ տեղի կ՚ունենայ:

Երթդ բարի սիրելի եւ առաքինի եղբայր:

Կ. ԹԻԹԻՆՃԵԱՆ

գրականութիւն եւ մշակոյթ

ՄԱՀՈՒԱՆ ԱՌԻԹՈՎ

ՄԱՆԿԱՎԱՐԺ ԵՐՈՒԱՆԴ ՏԷՄԻՐՃԵԱՆԻ ՄԱՀՈՎ ՀԱՅ ԱՇԱԿԵՐՏԸ ԿՈՐՍՆՑՈՒՑ ԻՐ ՍԻՐԵԼԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԷՆ ՄԷԿԸ

Ուսուցիչ, տնօրէն, դաստիարակ, մանկավարժ, «Մարկիկ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիր եւ ազգային գործիչ Երուանդ Տէմիրճեանի մահով որբացաւ նաեւ «Աշակերտին Բարեկամը» մանկապատանեկան մատենաշարը, սուգի մատնելով օտար եւ հայ հեքիաթներու մանուկ եւ պատանի հերոսները՝ «Թմրկահար Տրդան», «Ճերմակահերը», «Իշխանիկը», «Փինոքիոն», «Ձիւնաթոյրը», «Մոխրիկը», «Մովանոյշը», «Ձախչախ Թագաւորը», «Ճարպիկ Արան», այլեւ «Հայկ Նահապետը», «Տորք Անգեղը», «Սանասարն ու Պաղտասարը», «Առիւծ Մհերը», «Սասունցի Դաւիթը», «Փոքր Մհերը» եւ ազգային բանահիւսութեան միւս դէմքերը, որոնք Երուանդ Տէմիրճեանի հիմնած մատենաշարին շնորհիւ պատմութեան էջերէն կոչուած էին կեանքի եւ մտած իւրաքանչիւր հայ մանուկի երեւակայական աշխարհին մէջ։

Երուանդ Տէմիրճեանի մահով ոչ միայն լիբանանահայ, այլեւ սփիւռքահայ մանուկն ու պատանին, աշակերտն ու աշակերտուհին կորսնցուցին սիրելի բարեկամը, որ աւելի քան 30 տարիներու վրայ հրատարակեց պատկերազարդ եւ գունագեղ հեքիաթներ ու պատմուածքներ, որոնց բարերար շունչին տակ հասակ առին սերունդներ եւ դէպի դրդրոց իրենց առաջին քայլերուն հետ միաժամանակ, մուտք գործեցին մայրենի լեզուին շքեղ անդաստաններն ներս, երեւակայելով՝ հայերէն, երազելով հայերէն, մտածելով հայերէն, բարբառելով հայերէն, կարդալով հայերէն...

* * *

Երուանդ Տէմիրճեանի համար մանկապատանեկան մատենաշարի մը հիմնումը եղած է կարիքի մը, պահանջի մը արդիւնք։ Լիբանան հաստատուելէ առաջ (1964) Հալէպի մէջ հրատարակած է «Աշակերտին Երգարանը», վերահրատարակած է «Երկինքէն Իջած Կինը», «Տէմիր Ղալա», «Տժվժիկը», «Ակնահիտ» եւ այլ գործեր։ Ապա, 1965ին, Լիբանանի մէջ հիմը դրած է պատկերազարդ «Աշակերտին Բարեկամը» մատենաշարին, որուն առիթով ան հետեւեալ վկայութիւնը կուտայ. «Մանկական պատկերազարդ հրատարակութեան մը անհրաժեշտութիւնը (եւրոպական չափանիշով, ինչպէս սովորութիւն եղած է ըսել) ինծի համար տարի կրկնած ու կրկնած է Հալէպի Զաւարեան վարժարանի մանկապարտիզպանուհի օրդ. Բալուլեանը, այդ վարժարանի տնօրէնութեանս օրերուն»։ (Այս եւ հետագայ վկայութիւնները կը քաղենք «Ազդակ»ի 30 Յունիս 1995ի թիւին մէջ լոյս տեսած հարցազրոյցէն, զոր խմբագրութիւնս ունեցած էր Երուանդ Տէմիրճեանի հետ, «Աշակերտին Բարեկամը» մատենաշարի 30ամեակին առիթով)։

* * *

Վերջին տարիներուն մատենաշարը լոյս ընծայեց Ազգային Շարքրնդհանուր խորագիրին տակ պատմուածքներ, նուիրուած՝ հայ դիւցազուններու եւ ազգային հերոսներու, որոնց առիթով Երուանդ Տէմիրճեան նաեւ հրատարակեց յատուկ որմազդներ, հայրենի արուեստագէտ Խորէն Յակոբեանի գեղանկարչութեամբ, այն համոզումով, որ՝ «Երեխաներու ենթաշեներակները լեցուն են զանազան ճաշակի նկարներով։ Աւելի լաւ է՝ որ մեր երեխաները մեծնան մեր նախահայրերու շուքին տակ։ Դպրոցներու պատերը չզարդարենք մեր ազգային նպարտանքով»։

Այսպէս մտածեց ու այսպէս գործեց Երուանդ Տէմիրճեան, մանկապատանեկան աշխարհը հարստացնելով ժամանակակից տարրերով, ազգային հպարտաւիթ երեւոյթները նոր ու թարմ շունչով հրամցնելով հայ նորափթիթ սերունդին, սերունդներուն, իր հոգիին խորը փայփայելով նաեւ այն գերագոյն երազը, թէ Սասունցի Դաւիթն ու Առիւծ Մհերը, Փոքր Մհերն ու միւսները օր մը անպայմա՛ն, իր իսկ նախաձեռնութեամբ պիտի հրատարակուին Հայաստանի եւ Արցախի մէջ, «որպէսզի աշխարհի տարածքին գտնուող իւրաքանչիւր հայ մանուկ ու պատանի լեցուի ու տոգորուի մեր նախնիներու ոգիով»։

* * *

Երուանդ Տէմիրճեան այսօր ոչ եւս է։ Մեր գոհունակութեան համար արձանագրուած այս կորուստը կորուստ մըն է նաեւ մշակութային կեանքին համար։

Ս. Դ. ԳԲԻԳՈՐԵԱՆ

ԳԻՏԱՐԱՐՆ ՈՒ ԳԻՏԸ

Հայ ժողովուրդի առաջին ուսուցիչը կը նկատուի Մեսրոպ Մաշտոց, որ իր հրաշալի գիւտով հիմը դրաւ հայ ազգային մշակոյթին եւ ի սփիւռս աշխարհի տարածուած հայորդիներուն պարգեւեց նոր՝ լեզուական հայրենիք, որուն շնորհիւ ահա աւելի քան 15 դարէ ի վեր կը շարունակուի Հայ ժողովուրդին անխափան երթը ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Սփիւռքի մէջ։

Գիտարարն ու գիտը դարձած են հիացման ու գուրգուրանքի առարկան, բոլոր ժամանակներու Հայ ժողովուրդի գիտակից զաւակներուն եւ դարեր ամբողջ հաւասար չափով անոնք ներշնչած են հայ բանաստեղծն ու արձակագիրը, որոնք իրենց յաջորդ սերունդներու ընդմէջէն փառաբանած են Սբ. Մեսրոպն ու հայ գիրերը, իբրեւ ազգային գոյութեան ամուր կոռուան եւ հայապահպանման դարաւոր միջոց։

Ստորեւ կը ներկայացնենք գիտարարին ու գիտին նուիրուած տաղաչափեալ եւ արձակ գրութիւններու փունջ մը, իբրեւ գեղարուեստական արտայայտութիւն՝ հայ առաջին ուսուցիչին եւ հայ լեզուի փառաբանութեան։

ԳԻՒՏԻՆ ՓԱՌՔԸ

ՄԵՍՐՈՊ, հայ դարերու գիմաց կեցող,
Դուն ապամանդեայ ապառաժ,
Դուն մանուկներու մերկ ուղեղին
Մինչեւ հանեցարը ցոլմեր ցանող,
Դիտակցութեանց անգիտ փարոս...
Դուն որուն կոփելեր կոանին,
Ժամերուն պէս, բոպլին նեռ անդադար,
Իմացական թանգարանի՛ն արձանները մեզ կը ձուլէ...
Դուն անենիջ հսկող, դուն տիտանեան Տիտանոյ,
Դուն օրօրոցէն մինչ գերեզման,
Մեր մէն մի խօսքին, մէն մի շունչին
Դեղեցկածայն բացատրիչ...
Դուն բարբառի արարիչ, Բանի իշխան,
Դուն անբաւ բարեդ տեւողութեան,
Դուն գոյացութեանց արգաւանդ հայր,
Դուն լոյսի անիւ, դուն հաւատքի հրաւէր,
Դուն հայրենի հողին վրայ մբրիկին պէս բարձրացող
Անտառ անհուն, անտառ սրտի,
Որուն մէն մի հատատարուն ծառերն հսկայ,
Մէկ մէկ բնար, մէկ մէկ փոնդեռ են մեր շունչին...
Մէկ մէկ շեփոր մեր հոգւոյին ոգեմտական,
Մէկ մէկ պատանէջ նակատագրի պատուհասին...
Դուն անվատնելի ցորեանի դաշտ, դուն ծրի՜ հաց,
Դուն հուճմ հարուստ, եւ դուն հնծան հրաշէկ
Դուն արիացութեանց եւ գիտնի աւազան,
Որուն մէջ ես ալ ոսկի սափորս եմ մխրճեր...
Արեւներու ծարաւէն խենդ...
Դուն երկրո՛ղ Ասուած,
Եւ մտածման դուն առաջին արարիչ...:
Դուն բեղուն բարիք, սրտի աղբիւր,
Դոյներու գանձ, գրութեանց գան,
Դուն թոչող դարերն մէկմէկու կամարող՝
Կամուրջ անցիծ, ուրկէց ցեղդ միլիոններով՝
Կամ պերճօրէն կամ վատարար...
Կեանքէն ի մահ կու գայ կ'անցնի...:

ՍԻԱՄԱՆԹՕ

ԼԵԶՈՒՆ, ՈՐՈՎ ԳՐԵՑԻ

Լեզուն. որով գրեցի՝ երկրի երեսը քիչեր
Կը կարդային վայն արդէն ու պակսեցան
անոնք ալ...
Հարիւր տարի վերջ միայն. իր այս ձեւով. այս սիալ
Կամ ճիշդ ձեւով ու հնչմամբ՝ լեզուն անուշ. վոր
խօսեր

Էին անուշ տղաքներ. գուցէ խօսող չունենայ.
Եւ քերթուածները. որոնց մէն մի բառին ու
վանկին
Վրայ ես սիրտ հատցուցի՝ գուցէ անկիւն մը
պառկին.
Առանց որ մէկը դնէ իրենց բուն շեշտն անոնց
վրայ...

Տէ՛ր. ցաւ մ'ալ ա'յս է հիմա. ցաւերէն ետք
անհամար.
Որոնց մէջէն անցնելով, որոնցմէ շիթ մ'առնելով...
Ես կապմեցի այս տողերն ու հոս դրի քովէ քով...

Չի եթէ միշտ եւ միայն երգած եմ ես ինձ համար,
Չիս ափոփած են նաեւ՝ մտածելով. թէ խոցուած
Հոգիս կրնայ իր երգով ափոփէ՛լ սիրտը ոմանց...

ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆ

ԼԵԶՈՒՆ

Ա՜խ լեզուն, լեզուն, լեզուն որ չըլլի, մարդ ընչի՞ նման կըլլի։ Մէկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հաւատը։ Լեզուդ փոխի՛ր, հաւատդ ուրացի՛ր, էլ ինչո՞վ կարես ասիլ, թէ ո՞ր ազգիցն ես։ Ի՜նչ քաղցր, պատուական կերակուր էլ տաս երեխին, էլի իր մօր կաթը նրա համար շաքարից էլ ա անուշ, մեղրից էլ։ Մեր կաթն էլ որ ծախենք, առնող չի ըլլիլ։ Մեր աչքը որ հանենք ուրիշին տանք, ուրիշը կարելի ա դնել տեղը։ Մեր օրօրոցի վրայ մեր լեզուով մեզ նանիկ ասեցին. էն էլ ա մեր միտքը չի՞ պէտք է ընկնի։

... Չե՜ղ եմ ասում, ձե՜ղ՝ հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնիմ, ձեր արեւին դուրպան. տաքը լեզու սովորեցէք, ձեր լեզուն, ձեր հաւատը դայիմ բռնեցէք։ Մէկ դարտակ լեզուն ի՞նչ ա, որ մարդ չկարենայ սովորիլ։ Բաս չէ՞ք ուզիլ, որ դուք էլ գրքեր գրէք. ազգի միջումն անուն թողաք. ձեր գրքերն էլ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը յաւիտեանս յաւիտենից մնայ անմահ։ Ի՜նչ կ'ուզէ ֆրանցուզերէն, նեմեցերէն գիտենաք, մենք չենք կարող էնպէս բան գրել, որ նրանց միջումն անուն ունենայ, չունքի նրանց միտքն, նրանց սիրտն ուրիշ ա, մերն ուրիշ. մէկ էլ, որ նրանց միջումն էնքան գրող կան, ո՛չ թիւ կայ, ո՛չ հիսաբ։ Բաս ձեր սիրտը չի՞ ուզիլ, որ դուք էլ ոտանաւոր գրէք, ձեր միտքը, ձեր իւորհուրդը յայտնէք, որ այլազգք իմանան, թէ մեր միջումն էլ ա էլել երեւելի գրող ու մեր լեզուն դեռ աւելի սիրեն։ Աստուած կեանք տայ էն ծնողացը, որի որդիքը ինձ մօտ են։ Նրանց առաջին խնդիրն միշտ էն ա էլել, որ նրանց որդիքը հայերէն լաւ գիտենան։ Գերեզմանն էլ, որ մըտնիմ, նրանց էս սուրբ խօսքը մտքիցս չի գնայ։

Խ. ԱԲՈՎԵԱՆ

(Հատուած)

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԸ

Երբ դասաժամը վերջացաւ ու աշակերտները պիտի ցրուէին ընկերս, որ շատ երգ սիրող էր, խնդրեց ուսուցչից, որ աշակերտները մի երգ ասեն։ Ուսուցիչը պատասխանեց, թէ ինքը, դժբախտաբար, «բաղաձայն» է, եւ դրա համար էլ երգ չի սորվեցրել։ սակայն, աւելացրեց, որ աշակերտների միջից երգողներ կան, եւ առաջարկեց նրանց, թէ ով կարող է, թող երգէ։ Փոքրերը սիրտ չարին, մեծերն էլ քաշուեցին...

- Բայց լաւ կը լինի գոնէ մի ընդհանուր ազգային երգ գիտենան։ օրինակ «Մայր Արաքսի»ն, որ շատ տեղին է, հէնց նրա ափին է, - ասաց ընկերս։

Ուսուցիչը թեթեւ կարմրեց, ապա մի պահ մտածելուց յետոյ, գլուխը եռանդուն թափահարելով, դարձաւ աշակերտներին։

- Հապա՛, սիրելիներս, ամէնքդ մէկ շարժուեցէք այստեղ,- եւ յետոյ մեզ,- ինչպէ՞ս չէ, գիտեն եւ լաւ գիտեն։

Ու ձեռքի գանակը թափով վեր բարձրացնելով, գոչեց։

- Բոլորդ միասին ինձ հետ երգեցէք «այր - բեն - գիմ»։ Զէ՞ որ բոլորիդ անգիր սովորեցրել եմ, եւ միասին ձայնով ասել ենք։ Դե՛հ, այսպէս։

Եւ գանակի հաւասար բախումներին ներդաշնակ՝ բոլորը, հետեւելով ուսուցչին, սկսեցին միասին բարձր եւ եղանակաւոր ձայնով հեգել։

Այր բեն, գիմ, Դա՛ եչ, կա, է, բթ, թօ...

Այսպէ՛ս մինչեւ վերջը, քառասուն յիսուն կրծքից բխած այս հուժկու, բագմահնչիւն եւ միահամուռ ձայնը, որ ինքնին հայոց լեզուն է, Երասխի շառաչի հետ փռուելով Արարատեան աշխարհի վրայ՝ թւում էր, թէ սլանում է ագատ - Մասիսն ի վեր։

- Ահա՛ ձեզ մի ընդհանուր ազգային երգ, որ ամէն հայ անպատճառ պէտք է գիտենայ։ ահա՛ չորս - հինգ տարի է ես այդ երգն եմ սովորեցրել, ուրիշ երգ չեմ ճանաչում... - Բոցավառ շրթունքներով շնչասպառ ասաց ուսուցիչը եւ սրբեց քրտնած ճակատը։

Ապա մեր շնորհակալութիւնը յայտնելով, ամուր սեղմեցինք սրամիտ ուսուցչի ձեռքը եւ ուրախ ու թեթեւ շարունակեցինք մեր ուղին։

Մի պահ գտնուում էինք այդ տարօրինակ երգի ազդեցութեան տակ։ ընկերս խզեց լռութիւնը։

- Համաձայն չե՞ս, որ քանի հայը կ'ապրի, հայոց «այր-բեն»ը չի՝ մեռնի։

- Այո՛, - ասացի ես,- բայց ես հակառակին աւելի համաձայն եմ։ այն որ՝ քանի հայոց «այր - բեն» կ'ապրի, հայը չի՝ մեռնի։

- Դրան նոյնպէս համաձայն եմ,- թերեւս աւելի շատ, սրտարուխ ձայնով պատասխանեց սիրելի ընկերս։

ԱՒ. ԻՍԱՀԱԿԵԱՆ

«ԱԶԴԱԿ»Ի ՄԷՋ ԾԱՆՈՒՑՈՒՄԻ ՀԱՄԱՐ

Բոլոր անոնք, որոնք կը փափաքին «Ազդակ»ի մէջ որեւէ ծանուցում հրատարակել, պէտք է բնագիրը խմբագրատուն՝ ծանուցումներու բաժանմունք հասցնեն հրատարակման թուականէն առնուազն օր մը առաջ, ՄԻՆՉԵՒ ԵՐԵԿՈՅԵԱՆ ԺԱՄԸ 5։

ՄԱՀԱԶԴՆԵՐԸ բացառութիւն են։ Մահապդ կ'ընդունուի մինչեւ ուշ գիշեր, այնքան ատեն որ կայն հրատարակելու հնարաւորութիւն կայ։

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՇԻՐԻՄԻ ՄՕՏ

Երկաթագիր գրեր կան
Այս Բարի վրայ,
Խունկի անուշ բոյրեր
կան
Այս Բարի վրայ,
Դեղին մոմեր է վառել
Դեղջուկն այս Բարին,
Մոմի գոգոյշ երեր կան
Այս Բարի վրայ։

Մոմի աղօտ լոյսեր կան
Այս Բարի վրայ,
Մի ևին երկրի լոյսեր կան
Այս Բարի վրայ,
Գարերով վիշտն է.
պատմել
Դեղջուկն այս Բարին,
Լաւի, բարու լոյսեր կան
Այս Բարի վրայ։

Թախծամբմուռ երգեր
կան
Այս Բարի վրայ,
Լոյս աղերսող ձեռքեր
կան
Այս Բարի վրայ,
Նախնիրներ ու աւերներ
Դիպան այս Բարին
Ու վերնե՛ր կան, վերնե՛ր
կան
Այս Բարի վրայ։

Սրտի անմար երեր կան
Այս Բարի վրայ,
Զարկուած – բեկուած
դարեր կան
Այս Բարի վրայ։
Ցոլցլում է. այս Բարին
Մանուկ մի արեւ,
Բացուող պայծառ օրե՛ր
կան
Այս Բարի վրայ։

ԺԻՐԱՅՐ ԱՒԵՏԻՍԵԱՆ

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

Մեր լեզուն ճրկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միեւնոյն պահին
Պայծառ է նա, որպէս մշտաբորբոք փարոս,
Վառուած հրով անշէջ դարերում հին։

Եւ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Յղկել են այն դարեր, որպէս մարմար,
Եւ փայլել է նա մերթ, ինչպէս բիւրեղ,
Մերթ կոպտացել, ինչպէս լեռնային քար։

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,-
Եւ եթէ մենք այսօր կոտրատում ենք այն մերթ,
Այդ նրանից է, որ ուզում ենք՝ մեր
Նոր խոհերի վրայ ժանգ չբռնի։

Այդ նրանից է, որ մեր այսօրուայ ոգուն
Այլեւս չի կարող լինել պատեան
Ոչ Տէրեանի բարբառը նուագուն,
Ոչ Նարեկի մրմունջը մագաղաթեայ։

Եւ ոչ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանեանի բարբառը գեղջկական, -
Բայց նա կը գայ - Լեզուն այս երկաթեայ բերքի
Եւ խոհերի այս խոր ու երկրակամ...։

ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ

ԿԱՐՕՏ ՀԱՅ ԼԵԶՈՒԻ

Այս առաւօտ, աւելի քան երբեք կարօտն ունիմ հայերէն խօսելու։ Կ'ուզեմ հայերէն խօսիլ բաց աչքով։ Հա՛յ մը, հայ մա՛րդ մը կը փնտռեմ, խօսելու համար հետը։ Մուրացկա՛ն մը թող ըլլայ, աղտոտ սրիկայ մը թող ըլլայ, վերջապէս բերա՛ն մը, որուն հայերէն խօսէի եւ անկէ հայերէն պատասխան մը առնէի։ Ո՛վ որ կը հասկնայ նոր ու տարօրինակ այս զգացումը, այս տառապեցնո՛ղ զգացումը, կարո՛ղ լեզուին, թող օգնէ ինծի։ Կ'ուզեմ, որ հայ գաղթական մը, հոգ չէ թէ լեզուն մոռցած ըլլայ, բայց գիտնայ միայն մէկ բառ, իսկա՛յ ճամբուս վրայ, եւ ես կարենամ ըսել.

– Հա՞յ ես։

Ո՛վ իմ ըղձալի հայերէնս, առաւօտեան պէս թարմ եւ գիշերուան պէս խորունկ, մանուկի մը պէս զուարթուն եւ տարեցի մը պէս իմաստուն, սիրոյ պէս հաճելի եւ գարնան պէս գեղեցիկ։

Ո՛վ իմ անուշ հայերէնս, գիւղացիի ու քաղաքացիի լեզու, բանուորին ու թագաւորին բերնին յարմար, երիտասարդ եւ հուժկու, ապրա՛ծ մնաս դուն։

Ո՛վ իմ հմայիչ հայերէնս, աղօթքի մը պէս մխիթարիչ, դեղի մը պէս օգտակար, եթէ մոռցայ մէկ վանկդ, թող ա՛լ չդառնայ լեզուս մեղաւոր բերնիս մէջ։

ՇԱՒԱՐՇ ՆԱՐԴՈՒՆԻ

Կնոջական

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՆՁՈՒԹԻՒՆՆԵՐ

ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒԴՈԿԻՈՅ ՄԷՋ

Եւդոկիացիք իրենց կրօնական պարտականութիւնները անբերի կը կատարէին. գրեթէ բոլոր պահերը կը պահէին, իսկ Ծննդեան եւ Զատկուան տօներու առթիւ կը խոստովանէին եւ կը հաղորդուէին: Մասնաւորապէս կիները ամէն Կիրակի առտու եկեղեցի կ'երթային պատարագի ներկայ գտնուելու համար:

Կը յարգէին սուրբերուն պատկերները, անոնց առջեւ մոմ վառելով եւ ջերմեռանդութեամբ աղօթելով, ակնկալելով անոնցմէ. բժշկութիւնը իրենց հիւանդութիւններուն եւ ցաւերուն: Այս նպատակով արծաթէ. առարկաներ կը նուիրէին պատկերին. օրինակ, եթէ աչքի հիւանդութիւն ունէին, արծաթէ. աչք մը պատկերին վրայ կը կախէին: Նոյնպէս, եթէ. մանուկի մը լեզուն բացուելու համար ուխտի տանէին, սուրբին կը նուիրէին արծաթէ. լեզու մը. եթէ. ոտքի ելլելու համար տանէին, արծաթէ. ոտք մը կը նուիրէին պատկերին:

Եւդոկիացիք Կիրակի եւ տօնական օրերը սուրբ պահելու նախանձախնդիր էին եւ իրենց աշխատանքները կը դադրեցնէին Շաբաթ իրիկուընէ. իսկ, որ ԿԻՐԱԿՄՈՒՏՔ կը կոչուէր:

Միւս ժողովրդական եւ Քրիստոնէական տօներն ալ Եւդոկիոյ մէջ կը յարգուէին նման միւս հայաբնակ գաւառներուն, թէ տարբերութեամբ, սակայն ուրիշ արդիականացած ընոյթով:

Հինգ տաղաւարներուն (Ծնունդի, Զատկի, Վարդավառի, Աստուածածնի եւ Խաչի տօները) երկրորդ օրերը ոմանք մեռելոցի նուիրած էին, ինչպէս՝ բոլոր հայաբնակ քաղաքներու մէջ, նոյնպէս Եւդոկիոյ մէջ մեծ բազմութիւն մը գերեզմանատունները կ'երթար եւ բահանաներուն օրհնել կու տար իր մեռելները:

Համբարձման Հինգշաբթին հայերը վինակ հանելու սովորութիւնը կը պահէին, խումբեր կը հաւաքուէին, ամէն մէկը կու տար իր կողմէն առարկայ մը, որոնք հաւաքելով կը նետուէին գոյլով ջուրի մէջ, իսկ սակառի մը մէջ ալ բուղրի կառրներուն վրայ կը հաւաքուէին գրուած պզտիկ քառեակներ: Զուրէն կը հանէին առարկայ մը եւ սակառէն՝ բուղր մը, ուր գրուածը առարկային տիրոջ վինակը կը համարուէր:

Եւդոկիոյ մէջ ալ պահուած էր հեթանոսական օրերէ մընացած այն աւանդութիւնը, որուն համաձայն, իրարու վրայ ջուր կը սրսկէին եւ ժողովրդային զուարճալի պահեր կը ստեղծէին Վարդավառի օրը:

Իսկ Աստուածածնի տօնին, որ Օգոստոս 15ի մերձաւոր Կիրակին կը տօնուի, երբ ժողովուրդը այգիները կը գտնուէր, ամէն բնտանիք իր այգիէն խաղող կը դրկէր եկեղեցի:

Խաղողօրհնէ.ի արարողութեան ատեն այդ խաղողը կ'օրհնէին, եւ անկէ մաս մը եկեղեցին յանախող ժողովուրդին կու տային, մնացածն ալ աղքատներուն կը բաժնէին: Այս արարողութենէն առաջ խաղող ուտելը մեղք կը համարուէր:

*

* *

Քրիստոնէական տօներէն զատ, Եւդոկիացի հայ կիները ունէին տեղական յատուկ օրեր ալ, զորս կը պահէին իրրեւ տօն:

Օրինակի համար՝ Մկնատօն, զոր թուրք կիներն ալ կը պահէին: Համոզուած էին, որ եթէ այդ օրը աշխատին, մուկերը իրենց հացուտները կը կրծեն, եւայլն...

Մեծ խաչի պահքի շաբաթուան, Ս. Աստուածածնայ Ծննդեան տօնին օրը, ԽՆՁՈՐԻ ԿԻՐԱԿԻ կը կոչէին, եւ հայ կիները զործ չէին տեսներ, այլ բնտանեօք պարտէզները կը դիմէին խնձոր եւ տանձ գնելու: Կար նաեւ արտօրէից տօնը, որ միայն կիները կը պահէին:

Տօներէն Տեառնընդառաջը, զոր Տէր ՊՆՏԱՍ կը կոչէին, նոր հարսերու յատուկ տօնական օր էր: Այդ օրը խարոյկ կը վառէին, հարսերուն խարոյկին շուրջը պարել եւ վրայէն ցատկել կու տային:

Կրօնական պարտականութենէն շարքին կարեւորներէն մէկն էր Երուսաղէմի ուխտագնացութիւնը, որուն կը ցանկային այր եւ կին:

Ուխտ բնելը բնդհանրապէս սովորութիւն էր, մանաւանդ երբ ծանր հիւանդ կամ նամբորդութիւն ունենային:

Գլխաւոր ուխտավայրերն էին Բաղարին եօթ եկեղեցիները, եւ յատկապէս՝ Ս. Գէորգ, Ս. Մինաս եւ Բառասուն Մանուկ եկեղեցիները:

Երբ ուխտատեղի երթային, հոն բուփի վրայ Ուրջի կտոր մը կը կապէին, որ հիւանդին հագուստին վրայէն պէտք էր պատռէին, մտածելով, որ հիւանդութիւնը հոն ձգած կ'ըլլան...:

ՄԵՐ ԶԱՒԱԿՆԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ

ԾԾԱԿԻ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ

Շատ մը մայրեր իրենց գործը դիւրացնելու մտահոգութեամբ, երեխան ծնելուն պէս ծծակ մը կը դնեն անոր բերանը, որպէսզի ան վարժուի լսել ու գիրենք չխանգարէ...

Կարգ մը մայրեր ալ կը մտածեն, թէ ծծակ ծծելը մատը ծծելէն նախընտրելի է եւ նուազ վնասակար:

Վերոյիշեալ մայրերուն ուշադրութեան յանձնենք, որ մատ կամ ծծակ ծծելը երկար ժամանակի վրայ նոյնքան վնասակար են փոքրիկին: Երկուքն ալ դէպի առջեւ կը հրեն մանուկին ակռաները եւ կը ձեւափոխեն անոր քիմքը: Իսկ ասոնք գեղագիտական մտահոգութիւններ չեն, այլ առողջապահական, տրուած բլլալով, որ ապագային լուրջ բարդութիւններ կը ստեղծեն:

ՅՂԱՆԱԼՈՒ ՅԱՐՄԱՐԱԳՈՅՆ ՏԱՐԻՔԸ

Շատեր համոզուած են, թէ յղանալու եւ գաւակ ծնելու «իտէալ» տարիք մը չկայ, եւ թէ արրունքէն մինչեւ մենոփոզ ուեւէ կին կամ աղջիկ կրնայ յղանալ եւ գաւակ ծնիլ: Եթէ մեր շուրջը դիտենք պիտի տեսնենք, որ օրինակները շատ են: Այսուհանդերձ բժիշկները համաձայն չեն այս տեսակէտին. անոնց համաձայն, յղանալու յարմարագոյն տարիքը 25էն 35 է, տրուած բլլալով, որ այս տարիներուն կնոջ մարմինը բաւարար «հասուն» է յղանալու եւ մանաւանդ՝ բնական ու առողջ երեխայ մը ծնելու:

Նոյն բժիշկներուն համաձայն, 18 տարեկանէն առաջ երիտասարդուհիի մը մարմինը բաւարար կերպով պատրաստ չէ յղանալու, իսկ 35էն ետք բարդութիւններու հաւանականութիւնները կը սկսին:

ԽՈՀԱԳԻՐ

ԿԱՂԱՄԲՈՎ ԽՆՁՈՐ

Զորս անձի համար անհրաժեշտ են.-

- Զորս կարմիր խնձոր (ոչ շատ հասուն):
- Կէս կաղամբ:
- Մէկ կիտրոն:
- Ապուրի դգալ մը քացախ (ճերմակ):
- 5 սանթիլիդր մածուն:
- 10 սանթիլիդր սեր:
- Աղ, համեմ:

Պատրաստութեան կերպը.-

Աղցանի ամանի մը մէջ խառնեցէք սերը, մածունը, քացախը. աղեցէք եւ քիչ մը փոշի պղպեղ աւելցուցէք:

Լուացէք եւ չորցուցէք կաղամբը, ապա շատ բարակ մանրեցէք եւ ամանին մէջ պարպեցէք: *Նայլոն*ով մը ծածկեցէք եւ 1 ժամ սառնարանին մէջ պահեցէք:

Խնձորները լուացէք, գլխատեցէք եւ դգալի մը օգնութեամբ միջուկը պարպեցէք: Խնձորներուն մէջը կիտրոնի շերտով մը շփեցէք, որպէսզի չսեւնան: Միջուկներուն կուտերը հանեցէք եւ մանրելէ ետք աւելցուցէք կաղամբին վրայ:

Խնձորները լեցուցէք այս խառնուրդով եւ ներկայանալի ամանի մը մէջ շարեցէք:

Ասիկա իբրեւ *անթրէ* կրնաք հրամցնել մսեղէնի մը կողքին:

ԳԵՂԵՑԿԱԳԻՏԱԿԱՆ

ԱՉՔԻ ԾՊԱՐԸ

Շատեր կը դժգոհին իրենց չատ խոշոր, չատ փոքր, չատ կլոր կամ չատ «կախ» աչքերէն: Այս «թերութիւնները» կարելի է ամբողջութեամբ սրբագրել՝ չպարի միջոցով:

Ա.- ՇԱՏ ՓՈՔՐ ԱՉՔԵՐ

Փոքր աչքեր ունենալու պարագային, կոպերը չատ բաց գոյնի (գրեթէ ճերմակ) ներկով մը ներկեցէք, ապա մատիտով կամ «այլայլները»ով գծեցէք աչքին շուրջը: Վարի կոպին մէջն ալ ներկեցէք ճերմակ մատիտով:



Բ.- ՇԱՏ ԽՈՇՈՐ ԱՉՔԵՐ

Խոշոր աչքերու պարագային, կոպերը ներկեցէք մոխրագոյնի երանգով մը: Իսկ վարի կոպին մէջը ներկեցէք սրճագոյն մատիտով:



Գ.- ՇԱՏ ԿԼՈՐ ԱՉՔԵՐ

Մոխրագոյն ներկեցէք վերի կոպին վերջաւորութիւնը: Ապա մատիտով եւ «այլայլները»ով վերի եւ վարի կոպերուն կէսէն մինչեւ վերջաւորութիւնը գուպահեւ գիծեր քաշեցէք:

Դ.- «ԿԱԽ» ԱՉՔԵՐ

Նման աչքերու պարագային, վերի կոպին վերջաւորութիւնը ներկեցէք մոխրագոյն, ապա կոպին ամբողջերկայնքին «այլայլները»ով անցէք, դէպի յօնքին ուղղութիւնը բռնելով:



ԵՂԱՆԱԿԻ ՊՏՈՒՂՆԵՐԷՆ

ԵԼԱԿԸ

Գեղեցիկ տեսքով եւ իւրայատուկ համով ելակը կը պարունակէ Պէ. եւ Սէ. կենսաւիթերը, ինչպէս նաեւ շաքար, իւղ եւ բնաստիպ, հանքային տարրերէն՝ երկաթ, կրածին, ֆոսֆոր, մակնեզիում, փոթասիում, եւայլն...

Շնորհիւ կենսաւիթերու իր պաշարին, ելակը կը հանդիսանայ սքանչելի զօրացուցիչ մը, մանաւանդ տկարակազմերուն եւ հիւծախտաւորներուն համար:

Պնդութեան դէմ ազդեցիկ սննդանիւթ մըն է ելակը իր հանքային աղերով եւ պզտիկ հատներով, որոնք կ'աւելցնեն ալիքներուն աշխուժութիւնը: Հանքային այդ աղերէն շատեր օգտակար կը հանդիսանան պնդերակութեան եւ նոյնիսկ խլիրդ ունեցող հիւանդներուն համար:

Շնորհիւ իր պարունակած շաքարի տեսակին, ելակը մատչելի կը մնայ շաքարախտաւորներուն:

Ելակը կ'օգնէ լեարդի, մաղձապարկի, երիկամներու եւ լոդերու աշխատանքներու անհանգստութիւններէն տառապող հիւանդներուն:

Ելակը ունի ատամնաղտը մաքրելու յատկութիւն: Իսկ չորցած եւ փոշի դարձած ելակը խառնելով կաւիճի փոշիին՝ կը ստացուի խոզանակով ակռաները մաքրելու ծառայող դեղերուն լաւագոյնը:

Սքանչելի զովացուցիչ մը եւ միզեցուցիչ մըն է ելակը եւ բարենպաստ դեր մը կը խաղայ ամառ ատեն՝ մարելով ծարաւը եւ մաքրելով երիկամները:

Իսկ ելակենիին չորցած տերեւներն ու արմատները զանազան ձեւերու տակ կը գործածուին կարգ մը հիւանդութիւններ բուժելու համար: Օրինակ, ափ մը ելակենիի չոր տերեւ խաշելով կէս լիտր ջուրի մէջ՝ կարելի է խմցնել փորնարութիւն կամ դեղնութիւն ունեցող հիւանդներուն: Խաշուած նոյն ջուրով կարելի է հանդարտեցնել կոկորդի բորբոքումները: Նոյնպէս չոր տերեւի եւ արմատի խաշած ջուրը, իբրեւ իմելիք դեղ, կորովի դարման մըն է լոդացաւի, արեան գերճնշման, պնդերակութեան, ջերմամիզութեան, երիկամի եւ միզամանի անհանգստութիւններու պարագային:

Ելակի հիւթով եւ հաւկիթի ճերմկուցով պատրաստուած օծանելիքները կիները ծեփելով իրենց երեսին, կը մաքրեն մորթը եւ ջինջ գոյն կու տան անոր:

Հակառակ այսքան բուժիչ ու սնուցիչ յատկութիւններուն, ելակն ալ ունի իր բացասական կողմերը. դըժուարամարս է որոշ չափով: Զգայուն կամ տկար ստամոքս ունեցողները պէտք չէ չափազանցեն անոր սպառումը: Ինչ կը վերաբերի մորթային հիւանդութիւն ունեցողներուն, լաւ է որ անոնք հրաժարին ելակէն, որովհետեւ ելակը աւելի եւս կը գրգռէ բորբոքումները:

ՄԵՂՄ ԲԺՇԿՈՒԹԻՒՆ

ՄԱՐԳԱՐՏԱԾԱՂԻԿԻՆ ԲՈՒԺԻՉ ՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Մարգարտածաղիկը բուժիչ յատկութիւններով օժտուած բոյս մըն է: Անիկա ախորժակ կը գրգռէ, ադիքային կազերէ կը ձերբազատէ, ադիքներու եւ ստամոքսին խիթերը կը հանդարտեցնէ, մարսողութիւնը կը դիւրացնէ, յօդատապն ու ջղագարութիւնը կը մեղմացնէ:

Ջուրի մէջ եռացած մարգարտածաղիկին հիւթը կը հանդարտեցնէ անգարը, գանգան ցաւերը եւ սիրտ խառնուքը:

ԳՈՐԾԱԾՈՒԹԵԱՆ ԿԵՐՊԸ.-

Մէկ լիտր եռացած ջուրի մէջ 20 վայրկեան պահեցէք չուրջ 20 կրամ մարգարտածաղիկ, ապա քամոցէ անցուցէք եւ գաղջ վիճակի մէջ խմեցէք օրական 2 գաւաթ:

Նոյն հիւթը կարելի է գործածել կարգ մը վէրքերու եւ մորթային բորբոքումներ դարմանելու համար:

ՀԻՒԱՆԴԱՆՈՑ ՄՈՒՏՔԻ ՆԻՒԹԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹԻՒՆՆԵՐԷՆ ՁԵՐԲԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԵՑԷՔ՝

ԱՖՀԻԼԻ մօր

- ՆՈՒԱՀԱԳՈՅՆ սակերով
- ԱՌԱՒԵԼԱԳՈՅՆ խնամք
- Վճարման դիւրութիւններ

Հասցէ.- Ազգային Խորհուրդի շէնք, ԱՖԷՏի կից, Հեռ. 263324

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

ԾԱՂԻԿՆԵՐԸ

- Ծաղիկները պէտք է քաղել առաւօտեան եւ ոչ թէ երեկոյեան:
- Ծաղիկները փոխադրելու ատեն, որպէսզի անոնք չվնասուին, կարելի է՝ ա) զանոնք դնել նայլընէ տոպրակի մը մէջ, որուն վրայ նախապէս ծակեր բացած կ'ըլլաք, որպէսզի շնչեն: Բ) խոշոր գետնախնձորի մը վրայ ծակեր բանալ եւ ցողունները ծակերուն մէջ զետեղել:

***

- Ծաղկամանի մէջ զետեղուած ծաղիկները ձերբազատեցէք իրենց տերեւներէն, քանի որ տերեւները ջուրին մէջ մնալով կը նեխին եւ ծաղիկներն ալ աւելի կարճ կ'ապրին:

***

- Ծաղկամանին մէջ զետեղուած ծաղիկներուն ջուրը օրական փոխեցէք եւ ապա անոնց ցողունէն պզտիկ բաժին մը կտրեցէք:

***

- Եթէ կարելիութիւնը ունիք, ծաղկամանը լեցուցէք անձրեւի ջուրով, քանի որ կիրոտ ջուրը կը վնասէ ծաղիկներուն:

***

- Թելադրելի է ծաղիկներուն ցողունը կտրել դանակով մը եւ ոչ թէ մկրատով, եւ ապա՝ իւրաքանչիւր ցողունին ծայրը մէկուկէս սանթիմ ճեղք մը բանալ:

***

- Ծաղկամանի ծաղիկներուն կեանքը երկարելու համար կարելի է ջուրին մէջ ասպիրին մը կամ քիչ մը *սեւրն ափ* աւելցնել:

ԱՂԱՍԱՐԳԻՍԵԱՆ ՀԱՍՏ.

- ՔԱՄԵՐԱ
- ՍԷԹԸԼԱՅԹ ՌԻՍԻՎԸՐ
- ՎԻՏԷՕ
- ՌԱՏԻՕ - ՔԱՍԷԹ
- ԷՐ -ՔՈՆՏԻՍԻՈՆ
- ԼՈՒԱՅՔԻՍՆԷՔԵՆԱՅ
- ԿԱՋՈՎՓՈՒՌ
- ՄԱՅՔՐՕՈՒԷՅՎ ՓՈՒՌԵՐ

ԵՒ ԵԼԵԿՏՐ. ՏՆԱՅԻՆ ՊԻՏՈՅՔՆԵՐ

Պուրճ Համուտ – Քաղաքապետարանի հրապարակ, հեռ. 261270, 266432, 581011, 583218, FAX 583219

Շրջ մուտք, Սանթր Պլանքոյէն: Կառատունը ապահովուած

Այս էջը պատրաստեց՝ ՇՈՒՇԻԿ ՄԱՒԻՍԱԳԱԼԵԱՆ

Մարզական Մարզական

ՆԻՒՔԷՍԼԻՊԱՐՏՈՒԹԵՆԷՆ ԵՏՔ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՍՏԿԱՑԱՒ

Էրիք Քանթոնա, որ մրցումէն ետք շնորհաւորեց Մանչեսթըր Եունայթըտի համակիրները, որոնք եկած էին Նիւքէսլի դաշտը:

Շարաթներէ ի վեր սպասուած մրցումը ի վերջոյ իրարու դէմ հանեց Անգլիոյ պարագլուխի դիրքը գրաւող Նիւքէսլը Եունայթըտը եւ Բ. դիրքը գրաւող Մանչեսթըր Եունայթըտը եւ որ վերջ գտաւ պաշտին տէրերուն անրսպասելի պարտութեամբ (1 - 0):

Անգլիական բայց մանաւանդ Ֆրանսական մամուլը, մրցումէն առաջ, իր մարգական էջերուն յատուկ տեղ տրամադրեց այս մրցումին, մէկ կողմէ յիշատակելով Էրիք Քանթոնայի անունը, իսկ միւս կողմէ Տաւիտ Ժինոլայի անունը, հարց տալով՝ որ վերոյիշեալ մարգիկներէն ո՞րը արդեօք յաղթական դուրս պիտի գար այս կարեւոր ճակատումէն:

Նիւքէսլը որ այս տարուան սկիզբը կէտերու մեծ տարբերութիւն մը ունէր իր մրցակիցներուն վրայ, հետզհետէ սկսաւ նահանջել եւ առիթ տուաւ իր անմիջական մրցակիցներուն, որպէսզի աւելի մօտենան անոր եւ փտանգեն անոր դիրքը:

Նիւքէսլի ամէնէն փտանգաւոր մրցակիցը եղաւ Մանչեսթըր Եունայթըտ, որ այս մրցումին կապած էր իր յոյսերը:

Նիւքէսլի յաղթանակի պարագային գրեթէ պիտի վճռուէր, թէ ո՞վ պիտի ըլլայ յաղթականը, իսկ երկու կագմերուն հաւասարութենէն միակ օգտուողը պիտի ըլլար Լիվըրփուլ, որ այժմ բաւական մօտեցած է վերոյիշեալ երկու կագմերուն:

Մանչեսթըրի պարտութեան պարագային, ախոյեանութեան պայքարը պիտի կորսնցնէր իր փայլը, բայց այժմ պատկերը ամբողջութեամբ փոխուած է

Տաւիտ Ժինոլա (Նիւքէսլը), որ ոչինչ կրցաւ ընել Եունայթըտի բերդը վտանգելու համար:

եւ պայքարը յառաջիկայ շաբաթներուն շատ աւելի սուր պիտի ըլլայ Նիւքէսլի, Մանչեսթըրի եւ Լիվըրփուլի միջեւ:

Վերադառնանք կարեւոր ճակատումին հակառակ անոր, որ Եունայթըտ 1 - 0 արդիւնքով կարեւոր յաղթանակ մը ապահովեց շնորհիւ Ֆրանսացի Էրիք Քանթոնայի կոլին (51րդ վայրկեանին): Պէտք է ըսել, սակայն, որ Նիւքէսլը շատ մը ստոյգ առիթներ ստեղծեց Լէս Ֆերտինանտի, Փիթր Պիրտգլիի եւ Ֆաուսթինո Ասփրիայի միջոցով բայց անոնց ճիգերը չարդիւնաւորուեցան եւ իրենց դէմ գտան Եունայթըտի «պատնէշը» բերդապահ Փիթր Շմայշլը, որ եղաւ մրցումին աստղը:

Մանչեսթըրի մարգիչը՝ Ալեքս Ֆերկիսն, Շմայշլի ակնարկելով, ըսաւ որ ան աշխարհի լաւագոյն բերդապահներէն մէկն է: Ան համոզում յայտնեց, որ տակաւին ան շատ ռեզերվներ ունի յառաջիկայ մրցումներուն ընթացքին, վստահելով որ այս եղանակը պիտի ըլլայ շատ վճռական:

Ֆերկիսըն աւելցուց սակայն, որ Նիւքէսլը այդքան այդիւրին պատառ մը չեղաւ Մանչեսթըրի համար, նկատի առնելով, որ նախ անոնց յառաջապահները քիչ մը անբախտ դուրս եկան, երկրորդ Շմայշլը եղաւ անոնց պատուհասը, իսկ երրորդ, Եունայթըտ ունեցաւ այլ պաշտպան մը՝ բերդին սիւնը, որ կոպեց Ֆիլիփ Այկէռի ուժգին հարուածը, որ 20րդ վայրկեանին ապատ հարուածի մը վրայ կոլի պիտի վերածուէր:

Մանչեսթըրի մարգիկներէն Նիքի Պաթ եւ Ֆիլիփ Նեւիլ, Ասփրիայի դէմ իրենց կատարած ֆաուլերուն համար դեղին քարտ ստացան:

Յամենայնդէպս, Եունայթըտ այժմ իր յոյսերը դրած է Ապրիլ 1ի մրցումին վրայ, երբ Լիվըրփուլ «էնֆիլտ»ի մէջ պիտի հիւրընկալէ Նիւքէսլը:

Վստահաբար Լիվըրփուլ պիտի ուզէ երեք կէտ աւելցնել իր ընդհանուր կէտերուն վրայ, որպէսզի ախոյեանութեան տիրանալու յոյսերը մնան:

Սակայն Նիւքէսլի պարտութենէն օգտուողը պիտի ըլլայ Եունայթըտ որ վստահաբար պիտի ուրախանայ անոր պարտութեամբ:

Նիւքէսլ - Մանչեսթըր մրցումին խումբերը դաշտ ներկայացան հետեւեալ կազմով.

ՆԻՒՔԷՍԼԼ - Փաւէլ Սոնիչէք - Ուորրն Պարթրն, Սթիւ Հաուի, Ֆիլիփ Այկռ, Ճոն Պերեսֆորտ - Փիթըր Պիրտգլի, Ռապըրթ Լի, Տէյվիտ Պեթի, Տաւիտ Ժինոլա - Ֆաուսթինո Ասփրիա եւ Լէս Ֆերտինանտ:

Ալեքս Ֆերկիսն կը շնորհաւորէ իր մարգիկները:

ՄԱՆՉԵՍԹԸՐ - Փիթըր Շմայշլը - Տենիս Էրվին, Սթիւ Պրուս, Կէրի Նեւիլ, Ֆիլիփ Նեւիլ - Լի Շարփ, Ռոյ Քին, Նիքի Պաթ, Ռայրն Կիկկ - Էրիք Քանթոնա եւ Էնտի Քոլ:

ՊԼԷՅՐՈՒԹԻ ՍԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱԿԱՅԱՆԻՆ ԱՅՍՕՐՈՒԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԸ

ԺԱՄԱՆՈՒՄ	ՎԱՅՐ	ԺԱՄ
Չեխական	Փրակա	2:25
Միտրլ Իսր	Ապիճան- Քանս	7:05
Յորդանանեան	Ամման	8:00
Ա. Էմիրութիւններ	Տուպայ	8:45
Միտրլ Իսր	Ամման	10:25
Միտրլ Իսր	Տուպայ-Պահրէյն	11:15
Միտրլ Իսր	Թնետա	11:35
Միտրլ Իսր	Ապու Տապի	11:50
Կապի Էր	Տոհա-Պահրէյն	14:00
Ֆրանսական	Փարիզ	14:45
Միտրլ Իսր	Գահիրէ	16:15
Քուէյթեան	Քուէյթ	16:40
Միտրլ Իսր	Արէնա	17:45
Միտրլ Իսր	Պրիսպէյ	18:40
Միտրլ Իսր	Քուէյթ	18:45
Ֆրանսական	Փարիզ	19:30
Միտրլ Իսր	Փարիզ	19:40
Աւստրիական	Վիեննա	20:00
Գիպրական	Լառնաքա	21:15
Բրիտանական	Լոնտոն	22:45
Հոլանտական	Ամսթերտամ	23:15
Իտալական	Հռոմ	4:00

ՄԵԿՆՈՒՄ	ՎԱՅՐ	ԺԱՄ
Բրիտանական	Լոնտոն	2:20
Չեխական	Փրակա	4:00
Յունական	Արէնա	5:55
Ֆրանսական	Փարիզ	8:00
Միտրլ Իսր	Փարիզ	9:00
Յորդանանեան	Ամման	9:15
Ա. Էմիրութիւններ	Տուպայ	9:45
Միտրլ Իսր	Քուէյթ	12:00
Միտրլ Իսր	Գահիրէ	12:15
Միտրլ Իսր	Լոնտոն	12:30
Միտրլ Իսր	Արէնա	13:00
Աւստրիական	Վիեննա	14:15
Կապի Էր	Պահրէյն-Տոհա	15:00
Ֆրանսական	Փարիզ	16:45
Քուէյթեան	Քուէյթ	18:10
Միտրլ Իսր	Ապու Տապի	18:30
Միտրլ Իսր	Տուպայ	18:45
Միտրլ Իսր	Թնետա- Խարթում	19:00
Միտրլ Իսր	Ամման	20:00
Միտրլ Իսր	Ռիատ	20:45
Գիպրական	Լառնաքա	22:00
Հոլանտական	Ամսթերտամ	00:15

Փ. Ս. Վ. ԱՅՆՏՀՈՎԸՆ ԿԸ ՍՊԱՍԷ ՌՈՆԱԼԴՈՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Տարեշրջանը աւարտած կը թուի ըլլայ պրագիլիացի Ռոնալդոյի համար, որ իր վերջին մրցումը՝ Փ Ս Վ Այնտհովընի հետ, կատարեց անցեալ Դեկտեմբերին Եու-Է-Էֆ Ա իրաժակի 18րդ աւարտականին գծով: Վերտրը Պրեմրնին դէմ:

Վերջերս, բարեկամական մրցումի մը ընթացքին, ան Բ. կիսախաղին դաշտ ներկայացաւ, բայց չկրցաւ աւարտել մրցումը: Ան վիրաւորուեցաւ եւ դարմանումը պիտի տեւէ մինչեւ տարեվերջ: Կը սպասուի, որ ան Աթլանթայի Ողիմպիական մրցումներուն դաշտ վերադառնայ:

Առաջին օրերուն, անոր բացակայութիւնը մեծ փոթորիկ ստեղծած էր: Արդեօք ի՞նչ պիտի կարենար ընել Փ Ս Վ առանց Ռոնալդոյի, սակայն հարցերը լուծուեցան եւ մարգիչ Տիք Ատվրքասթ յայտնեց, թէ անոր բացակայութիւնը մեծ ազդեցութիւն չէ ունեցած:

Պելճիքացի Լիւք Նիլիս եւ Ռընէ Էյքրլքամփ սկսած են կոյեր նշանակել:

Մտահոգիչ պիտի ըլլայ այն, որ այլ մարգիկներ ալ վիրաւորուին եւ բաց մը ստեղծեն: Արդարեւ, Ռոնալդոյին միացած է վեթերան Եան Վուութրգը:

Այս բոլորին կողքին, մէկ բան յստակ է: Այնտհովրն բաւական ետ կը մնայ թիւ մէկէն՝ Այաքսէն:

ՍԱՆ ՓԱՈՒԼՈՅԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ

ՓԱԼՄԷՅՐԱՍ ԱՆՍԽԱԼ

Սան Փաուլոյի ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն, Փալմէյրաս մնաց պարագլուխի դիրքին վրայ, 3 - 1 արդիւնքով յաղթելէ ետք Քորինթիանսին:

Երկրորդ դիրքը գրաւող Փորթուկեսա 4 - 0 արդիւնքով ջախջախեց Պոթաֆական:

Մրցումներուն թեքնիք արդիւնքներն են.

Քորինթիանս - Փալմէյրաս	1 - 3
Ֆերուվիաթիա - Ամերիքա	1 - 2
Եուվենթուս - Ռիո Պրանքո	1 - 0
Մոժի Միրիմ - Սանթոս	2 - 0
Փորթուկեսա - Պոթաֆական	4 - 0
Սան Փաուլո - Արաքաթուպա	2 - 0
Ունիան Սան Ժոան - Ժո	2 - 1
Նովորիզոնթինո - Կուարանի	1 - 0

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ	ԿԷՏ
1.- Փալմէյրաս	22
2.- Փորթուկեսա	19
3.- Սան Փաուլո	19
4.- Մոժի Միրիմ	19
5.- Քորինթիանս	15

Փ. Ս. Վ. ԿԸ ՊԱՀԱՆՋԷ ՎԱՄՓԵՐԱՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Պրագիլիացի միջնապահ Վամփերա կրնայ պատժուիլ, եթէ չվերադառնայ Հոլանտա՝ Փ Ս Վ Այնտհովրնին:

Տարեշրջանի սկիզբին, Վամփերա տրամադրուած էր Ֆլումինենսէին, այն պայմանով, որ ան պէտք էր վերադառնար, եթէ խումբը պահանջէր:

Վեթերան Եան Վուութրգ վիրաւորուած ըլլալով, իսկ Էտուարտ Լինսքրնգ Պրեսթայի փոխանցուած ըլլալով, Վամփերայի ներկայութիւնը կարեւոր դարձած է:

Կրթուի, թէ Վամփերա երջանիկ է իր հայրենիքին մէջ:

ԵՆՍԸՆ ԿՐՆԱՅ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՊՐՈՆՏՊԻ

Արսենալիդանիպիմիջնապահ Ճոն Ենսըն հաւանարար միանայ Պրոնտպիին:

30 տարեկան Ենսըն կորսնցուցած է իր դիրքը Արսենալի կագմէն ներս եւ մտահոգուած է, որովհետեւ կրնայ Դանիոյ ազգային խումբէն դուրս մնալ: Արսենալի մարգիչ Պրուս Ռիոքյայտնեց, թէ ան կրնայ ձրիօրէն տրամադրուիլ Պրոնտպիին:

Ռիոք, իր կարգին, մտահոգուած է Ենսընով: Ան գիտէ, թէ Դանիոյ մարգիչ Ռիչարտ Նիլսըն որոշած է նկատի չառնել այն մարգիկները, որոնք իրենց խումբերուն մէջ նկատի չեն առնուիր իրրեւ մնայուն մարգիկ:

ԵՒՐՈՊԱՅԻ ՌՄԲԱՋԻԳՆԵՐՈՒՆ ՊԱՏԿԵՐԸ

- ՊԱԹԻՍԹՈՒԹԱ ԵՒ ՊԵՊԵԹՕ ՏԵՂՔԱՅԼԻ ՄԷՋ - ՖԱՈՒԼԸՐ ԿԸ ՄՏԱՀՈԳԷ ՇԻՐԸՐԸ

Իկոր Փրոթի (Պարի)

Շաբաթավերջին, Եւրոպայի կարգ մը ոմբաձիգները գործի լծուած էին, բարելաւելու համար իրենց դիրքը, կոլ-սքորըրներու ընդհանուր դասաւորման մէջ, իսկ կարգ մը ուրիշներ ծուլացած էին իրենց պարտականութեան մէջ, կամալ բախտը չէր ժպտած անոնց:

Իտալիոյ մէջ, Իկոր Փրոթի (Պարի) յաջողեցաւ կոլ մը նշանակել եւ առանձնացաւ պարագլուխի դիրքին վրայ, իսկ Կապրիէլ Պաթիսթութա (Ֆիորենթինա) մնաց Բ. դիրքին վրայ:

Այժմ Փրոթի նշանակած է 17 կոլ, իսկ Պաթիսթութա նշանակած է 16 կոլ:

Ճիուսեփէ Սինիորի (Լացիո Հռոմ) 15 կոլով կը գրաւէ երրորդ դիրքը, իսկ անոր կը յաջորդէ Մարքո Պրանքա (Ինթէր Միլան), որ նշանակած է 13 կոլ:

Օլիվըր Պիերհոֆ (Հոֆենեզէ), Նիքոլա Քաքսիա (Փիաչենցա), Էնրիքօ Չիեսա (Սամտորիա) եւ Ֆապրիցիո Իուանելի (Եուվենթուս) նշանակած են 11ական կոլ, իսկ Ֆրանչեսքօ Պալիանօ (Ֆիորենթինա), Մարիցիո Կանց (Ինթէր Միլան), Մարչելօ Օթերօ (Վիչենցա) եւ Ճիանլուքա Վիալի (Եուվենթուս) նշանակած են 9ական կոլ:

ՍՊԱՆԻԱ

Սպանիոյ ախոյեանութեան 29րդ հանգրուանի մրցումներուն, Խուան Փիցի (Թեներիֆէ) 2 կոլ նշանակելէ ետք, բարձրացաւ կոլ-սքորըրներու պարագլուխի դիրքին, եւ հասաւ Պեպեթոյի (Տեփորթիւօ Բորուռնա) եւ Փետրակ Միաթովիչի (Վալենսիա), որոնք նշանակած են 19ական կոլ:

Լուպոսլաւ Փենեւ (Աթլեթիքօ Մատրիտ) կոլ մը եւս նշանակեց եւ 16ի բարձրացուց իր կոլերուն ընդհանուր թիւը, իսկ Իսաուլ Կոնզալէս (Ռէալ Մատրիտ) ինք ալ իր կարգին կոլ մը նշանակելէ ետք, այսպիսով նշանակած եղաւ այս եղանակի իր 14րդ կոլը:

Իվան Սամորանօ (Ռէալ Մատրիտ) եւ Վալերի Քարփին (Ռէալ Սոսիետատ), երկուքական կոլ նշանակելով իրենց մրցակիցի բերդէն ներս, 11ի բարձրացուցին իրենց նշանակած կոլերուն թիւը:

Տիեկօ Սիմէոնէ (Աթլեթիքօ Մատրիտ) 10 կոլով կը գրաւէ դասաւորման 6րդ դիրքը, իսկ անոր կը յաջորդէ Մեհօ Բոտրօ (Պարսելոնա), որ նշանակած է 9 կոլ:

Ժաֆէթ Նտորամ (Նանթ)

ՖՐԱՆՍԱ

Ֆրանսայի ախոյեանութեան 30րդ հանգրուանի մրցումներուն, Անթոն Տրոպճիաք (Պասթիա) 17 կոլով կը գրաւէ կոլ-սքորըրներուն պարագլուխի դիրքը:

Անոր կը յաջորդեն Ժաֆէթ Նտորամ (Նանթ), Ժուլիօ Սեզար Տելի Վալտէս եւ Իայ (Փարիզ Ս. Ժ.), որոնք նշանակած են 14ական կոլ:

Երրորդ դիրքը կը գրաւեն Սոնի Լէնտրոսը (Մոնաքօ) եւ Ֆլորիան Մորիս (Լիոն), որոնք նշանակած են 13ական կոլ:

ԳԵՐՄԱՆԻԱ

Գերմանիոյ ախոյեանութեան 21րդ հանգրուանի մրցումներուն, Շուէտացի յառաջապահ Մարթին Տալին (Պորուսիա Մէօնշէնկլատպախ) 2 կոլ նշանակելէ ետք 14ի բարձրացուց իր կոլերուն ընդհանուր գումարը եւ առանձնացաւ պարագլուխի դիրքին վրայ:

Բ. դիրքը կը գրաւեն Ֆրետի Պոպիչ (Շթութկարթ) եւ Ճիովանի Էլպէռ (Շթութկարթ), որոնք նշանակած են 13ական կոլ:

8

Մարզական Մարզական

ԼԻԲԱՆԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ՖԵՏԵՐԱՍԻՈՆԻ ԺՈՂՈՎ

ՆԸԺՄԷ - ԱՆՍԱՐ ՄՐՑՈՒՄԸ ԴՌՆՓԱԿ ՉԷ

Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը իր հերթական 10րդ ժողովին տուաւ հետեւեալ որոշումները.-

1.- Կազմել 17 տարեկաններն վար ազգային խումբ մը, որ պիտի ամրողջացնէ բոլոր խումբերը՝ կրտսեր (17էն վար), երիտասարդ (19էն վար), Ողիմպիական (23էն վար) եւ հիմնական (երկցներ):

Ֆետերասիոնը նշանակեց յանձնախումբ մը, որ պիտի աշխատի Թերի Եորաթի հովանաւորութեամբ: Անդամներն են Սամիր Սաատ, Ուսամա Ֆարժալլա (Սաքր) եւ Մոհամէտ Շերիֆ (բերդապահներու մարզիչ):

2.- Ազգային խումբի համակիրներու ներկայացուցիչները ընտրելու համար, բոլոր խումբերուն համակիրներու պատասխանատուները (ֆէն-ֆլայ) պիտի հաւաքուին եւ ժողով պիտի գումարեն Երեքշաբթի օր, կէսօրէ ետք ժամը 3ին, ֆետերասիոնին կեդրոնին մէջ, Ասիոյ բաժակի գտումի մրցումներուն պատրաստուելու համար:

3.- Մահմուտ Ռապաս նշանակուած է իրաւարարներու պատասխանատու՝ Քուալա Լամփուրի մէջ տեղի ունենալիք Ասիոյ իրաւարարներու ընտրութիւններուն համար, 27էն 30 Մայիսին:

4.- Ազգային խումբը պիտի մրցի չուէյտական Հիլգինպաւրկ ակումբին դէմ, Կիրակի, 17 Մարտին:

5.- Ախոյեանութեան 21րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները վաւերացուած են:

6.- Լեւոն Խաչատուրեան (Հ.Մ.Ը.Մ.) եւ Էմանուէլ Իպոյա (Անսար) մէկական ամիս կախակայուած են:

7.- Հ.Մ.Ը.Մ.ի ակումբը 3 միլիոն լ.ո. տուգանքի ենթարկուեցաւ համակիրներուն անվայել կեցուածքին պատճառով:

8.- Անսար ակումբը մէկ միլիոն լ.ո. տուգանքի ենթարկուեցաւ իրաւարարին անվայել խօսքեր արտասանած ըլլալուն պատճառով:

9.- Ֆետերասիոնը, ցոյց տալու համար թէ իրապէս կ'ուզէ տեսնել Անսարի եւ Նըժմէի ակումբներու դրական կեցուածքը, որոշեց Անսար - Նըժմէ մրցումը, որ տեղի պիտի ունենայ Կիրակի օր (Թրիփոլի), ըլլայ համակիրներու ներկայութեամբ:

10.- Ախոյեանութեան 22րդ հանգրուանը պիտի շարունակուի հետեւեալ յայտագիրով.-

●ՎԱՂԸ՝

Հարաքէթ Շապապ - Հ.Մ.Մ. (Թրիփոլի):

Ռասինկ - Ռիատա Ուալ Ատապ (Պուրճ Համուտ):

Թատ Սուր - Սաժէա (Սայտա):

●ՇԱԲԱԹ ՕՐ՝

Հ.Մ.Ը.Մ. - Ախա Անլի Ալէյ (Սայտա):

Անլի Սարպա - Սաֆա (Պուրճ Համուտ):

Շապապ Սանէյ - Պըրժ (Սաֆայի դաշտ):

●ԿԻՐԱԿԻ ՕՐ՝

Անսար - Նըժմէ (Թրիփոլի):

Նշենք, թէ վերջին 2 մրցումները պիտի պատկերասփռուին Նիլ Թի. Վի.էն:

ԲԱԼԺԱԿԻ ԽՈՒՄԲԵՐՈՒ ՄՐՑԱՇԱՐՔ

ԱՅՍՕՐ՝ ՓԱՐՄԱ - ՓԱՐԻԶ Ս. Ժ. ԵՒ ՄԷՕՆՇԸՆԿԼԱՏՊԱԽ - ՖԷՅԷՆՈՒՐՏ

Այս գիշեր տեղի պիտի ունենայ Եւրոպայի բաժակակիր խումբերու մրցաշարքի քառորդ աւարտականի երթի հանդրուաններ:

Գերմանիոյ մէջ, Պորուսիա Մէօնշընկլատպախ պիտի հիւրընկալէ Հոլանտայի Ֆէյէնուրտ Ռոթերտամը:

Երկու խումբերն ալ 70ականներուն իրենց երկիրներու լաւագոյն խումբերուն՝ Պայէրն Միւնիխի եւ Այաքս Ամսթերտամի թիւ 1 մրցակիցներն էին: Մէօնշընկլատպախ 1975ին եւ 1979ին շահած է Եուէֆա Ա-ի մրցաշարքը, իսկ Ֆէյէնուրտ 1970ին շահած էր Եւրոպայի ախոյեան խումբերու բաժակը, իսկ 1974ին՝ Եուէֆա Ա-ի բաժակը:

Ֆէյէնուրտի մարզիչ Արի Հաան, որ 1974ին Գերմանիոյ դէմ, Մոնտիալի աւարտականին պարտուած հոլանտացի խումբին մաս կը կազմէր, կը կարծէ, թէ իր կազմը կրնայ դուրս ձգել Մէօնշընկլատպախը, մանաւանդ որ այս վերջինը շատ կոլեր կը ստանայ, ըստ իրեն:

Մէօնշընկլատպախի մարզիչը՝ Պերնտ Քրաուս հաստատեց. «Եթէ յաջողինք կիրարկել Պունտսլիկայի գծով մեր վերջին երկու մրցումներուն խաղաձեւը, կրնանք պարտութեան մատնել նաեւ միջազգային գետնի վրայ փորձառու խումբեր»:

Փարմա Իտալիոյ մէջ կրնայ դժուարութեան մատնուիլ, եթէ ճիանֆրանքօ Ցոյա բացակայի Ֆրանսայի Փարիզ Սէն Ժերմէնին դէմ մրցումէն:

Ցոյա ըսաւ. «Մեր յաղթանակի միակ միջոցն է հին Փարմայի ձեւով խաղալը, եւ ոչ թէ վերջին շարաթներու Փարմայի ձեւով»:

Փարիզ Սէն Ժերմէնի մարզիչ՝ Լուիս Ֆերնանտէս ըսաւ. «Մի մոռնաք, որ մեր դէմ ունինք խումբ մը, որ վերջին 3 տարիներուն հասած է եւրոպական բաժակներու աւարտականին եւ շահած է 2 անգամ: Անոնք վերիվարումներու մէջ են: Իրենք այնքան վրտահութեան պակաս ունին, բայց մեծ խումբեր միշտ ալ կրնան սխալիլ մեծ մրցումներու»:

Ստորեւ՝ այսօրուան յայտագիրը

Տինամօ Մոսկուա (Ռուսիա) - Ռափիտ Վիեննա (Աւստրիա), ժամը 18.30ին:

Փարմա (Իտալիա) - Փարիզ Ս. Ժ. (Իրանա), ժամը 21.45ին:

Տեփորրիս Քորունա (Սպանիա) - Ռէալ Սարակոսա (Սպանիա), ժամը 22.30ին:

Պորուսիա Մէօնշընկլատպախ (Գերմանիա) - Ֆէյէնուրտ Ռոթերտամ (Հոլանտա), ժամը 22.30ին:

ԵՒՐՈՊԱՅԻ ԱԽՈՅԵԱՆ ԽՈՒՄԲԵՐՈՒ ՄՐՑԱՇԱՐՔ

ՌԷԱԼ ՄԱՏՐԻՏ, ԱՅԱՔՍ ԵՒ ՆԱՆԹ ՅԱՂԹԵՑԻՆ

Երէկ տեղի ունեցան Եւրոպայի ախոյեան խումբերու մրցաշարքի քառորդ աւարտականի երթի մրցումները:

Օրուան ամէնէն կեղեցիկ մրցումն, Ռէալ Մատրիտ, Սպանիոյ մէջ, եւ 77 հազար համակիրներու ներկայութեան, 1-0 արդիւնքով պարտութեան մատնեց Իտալիոյ Եուվենթուսը:

Մրցումին Ա. կիսախաղը ամբողջովին եղաւ ի նպաստ Մատրիտի խումբին, բայց Բ. կիսախաղին յարձակումները 2 կողմէն ալ սաստկացան, բայց կոլեր չնշանակուեցան:

Մրցումին միակ կոլը նշանակեց 18 տարեկան Ռաուլ Կոնսալէս, 20րդ վայրկեանին, Միքայէլ Լաուտրուփի մէկ փոխանցումին վրայ:

Գերմանիոյ մէջ, Պորուսիա Տորթմունտ 2-0 արդիւնքով իր դաշտին վրայ պարտութիւն մը կրեց Եւրոպայի ախոյեան Այաքս Ամսթերտամէն:

Էտկար Տէյվիտս (8րդ վայրկեանին) եւ Փաթրիք Քլիվէրթ (83րդ վայրկեանին) նշանակեցին կարմիր-ճերմակներուն 2 կոլերը: Այս մրցումին Տորթմունտի խմբապետը՝ Զամրը կարմիր քարտ ստացաւ (66րդ վայրկեանին):

Ֆրանսայի մէջ, Նանթ 2-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Ռուսիոյ Սպարտակ Մոսկուային

Ռէալ Մատրիտի յաղթական կազմը:

վայրկեանին) եւ Ֆաբրիս Ուեսկէ (6-րդ վայրկեանին) նշանակեցին Նանթի կոլերը:

75րդ վայրկեանին, Ռէյնայտ Փետրոս կարմիր քարտ մը ստացաւ, մրցակիցի մը կից մը տուած ըլլալուն պատճառով:

Վարշաւայի մէջ (Լեհաստան), Լեկիա Վարշաւա 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Յունաստանի ախոյեան Փանաթինայքոսին հետ:

ՊԱՍՔԵԹՊՈԼ

Հ.Մ.Ը.Մ. ՊԱՐՏՈՒԵՑԱԻ ՔԱՀՐԱՊԱՅԷՆ (76-63)

Երէկ Ժունիէի Քաղաքապետարանի դաշտին վրայ, տեղի ունեցաւ տղոց պասքեթպոլի ախոյեանութեան գծով Հ.Մ.Ը.Մ. - Քահրապա մրցումը եւ վերջ գտաւ ի նպաստ Քահրապային, որ մրցումին սկիզբէն մինչեւ աւարտը առաւելութիւն պահեց Հ.Մ.Ը.Մ.ի տղոց վրայ:

Հ.Մ.Ը.Մ.ի տղաքը վերջին 10 վայրկեաններուն յաջողեցան 15 կէտի տարբերութիւնը մինչեւ 4ի իջեցնել, բայց վերջին վճռական վայրկեանին, կորսնցուցին իրենց պայքարելու ոգին:

Ժաքրաւական լաւ խաղարկութիւն ունեցաւ, Արմէնի դանդաղութիւնը կը կարօտի դարմանումի, Լեւոն - Յովսէփի գոյգը բաւական լաւ արդիւնք կրնայ տալ աւելի փորձառութիւն ձեռք ձգելէ ետք:

Այս մրցումէն ետք դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ	ԿԷՏ	
1. Սաժէա	13	(669-471)
2. Անդրանիկ	13	(611-433)
3. Քահրապա	13	(570-469)
4. Թատամոն Զուք	12	(581-513)
5. Ռոգէր	10	(466-499)
6. Թատատա	10	(462-556)
7. Ռիատի	9	(417-323)
8. Հ.Մ.Ը.Մ.	8	(411-352)
9. Միզիարա	8	(405-401)
10. Սանիրալ	8	(371-599)
11. Մոն Լա Սալ	7	(424-479)
12. Ապնա Խալիժ	6	(391-586)

Նշենք, թէ Հ.Մ.Ը.Մ. վաղը՝ ժամը 18.30ին, պիտի մրցի Թատամոն Զուքին դէմ, Ժունիէի Ռրսոլ դաշտին վրայ:

ՄԻՋԻՆՔ

Կազմակերպութեամբ՝

Ս. ՆՇԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՏԻՊՆԱՅՑ ՄԻՈՒԹԵԱՆ

Հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ՝

ՀՈԳՇ. Տ. ԳԵՂԱՄ ՎՐԴ. ԽԱՉԵՐԵԱՆԻ

(Առաջնորդական Տեղապահ Լիբանանի Հայոց Թեմի)

Տեղի կ'ունենայ Ուրբաթ, 8 Մարտ 1996, կէսօրէ առաջ ժամը 10ին, Համազգայինի Շնմարանի Վասպուրականի սրահին մէջ, Զորաթ էլ Պլար:

ԵՒՐՈՊԱՅԻ ՌՄԲԱՋԻԳՆԵՐՈՒՆ ՊԱՏԿԵՐԸ

7

Գերմանացի միջազգային յառաջապահ Եուրկըն Բլինսման (Պայէրն Միւնիխ) 2 կոլ նշանակելէ ետք Միւնիխ 1860ի բերդէն ներս, գրաւեց դասաւորման երրորդ դիրքը, ինը կոլով:

Միքայէլ Ցորք եւ Անտրէաս Մէօլըր (Պորուսիա Տորթմունտ), Մեհմէթ Ծոլ եւ Ալեքսանտր Զիքլըր (Պայէրն Միւնիխ) նշանակած են 8ական կոլ, իսկ Մարիո Պասլըր (Վերտըր Պրեմըն), Հէյքօ Հերլիշ (Պորուսիա Տորթմունտ), Ռուտի Ֆէօլըր (Պայէր Լեւերքուզըն) եւ Բրասիմիր Պալաքով (Շթութկարթ) նշանակած են 7ական կոլ:

ԱՆԳԼԻԱ

Անգլիոյ ախոյեանութեան 29րդ հանգրուանի մրցումներէն ետք, Ռոպի Ֆաուլըր (Լիվըրվուլ) սկսաւ մտահոգել կոլ-սքորըր Ներուն պարագլուխի դիրքը գրաւող Էլըն Շիրըրը (Պլէքպըրն), որ նշանակած է 31 կոլ:

Ֆաուլըր, Ասթոն Վիլայի դէմ յաջողեցաւ 2 կոլ նշանակել եւ 29ի բարձրացնել իր կոլերուն ընդհանուր գումարը:

Լէս Ֆերտինանտ (Նիւքէսըլ) 25 կոլով կը գրաւէ երրորդ դիրքը, իսկ անոր կը յաջորդէ Թետի Շերինկհէմ (Թոթենհամ), որ նշանակած է 21 կոլ:

ՍԿՈՎՏԻԱ

Սկովտիոյ ախոյեանութեան 28րդ հանգրուանի մրցումներուն, հոլանտացի Փիեռ Վան Հոյտոնք (Մելթիք) յաջողեցաւ կոլ մը եւս նշանակել. այսպէսով ան նշանակեց այս եղանակի իր 23րդ կոլը:

Ռէյնճըրզի մարզիկներէն Կորտըն Տիւրի նշանակած է 17 կոլ, Էլի Մաքոյսթ նշանակած է 15 կոլ, իսկ Փոլ Կէսքոյն նշանակած է 12 կոլ:

ՍՏԱՑԱՆՔ

●Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ՀՈՎՈՒԱՊԵՏԱԿԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՑՑԵԼՈՒԹԻՒՆԸ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻՆ

Անթիլիաս, Տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1996: 72 էջ:

●THE INCARNATION OF THE GOSPEL IN CULTURES

Հեղինակ՝ ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Պէյրութ, 1995: 32 էջ:

●ԿԵԱՆՔԸ ՀԻՆ ՀՌՈՎՄԷԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱՅ

Հեղինակ՝ ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ

«ԳԱՌՆԻ» Մատենաշար, Ուսանողական Թիւ 30, 1996: 176 էջ:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ կը յայտնենք, որ Սրբոց Քառասնից Մանկանց տօնը կը զուգադիպի 17 Մարտ 1996, Կիրակի օր:

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագին, տեղի պիտի ունենայ Մատաղօրհնէք:

Տօնը կանխող շաբթուան ընթացքին տեղի պիտի ունենայ հսկումի արարողութիւն, ամէն երեկոյ ժամը 6:30էն սկսեալ:

Սիրով կը հրաւիրենք բարեպաշտ հաւատացեալները՝ ներկայ ըլլալու եւ հաղորդուելու սոյն հոգեպարար արարողութեանց:

Բոլոր այն հաւատացեալները, որոնք կ'ուզեն իբրեւ ուխտ մատաղցու ոչխար տալ եւ նիւթական նուէր ընել, կը խնդրուի, որ ներկայանան թաղականութեանս գրասենեակը ամէն օր առաւօտեան ժամը 8:30էն 13:00:

ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՍՐԲՈՑ ՔԱՌԱՍՆԻՑ
ՄԱՆԿԱՆՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ԾԱԽՈՒ ՅԱՐԿԱԲԱԺԻՆՆԵՐ

●Զղրինի մէջ (Հիւսիսային Մեթն), 129էն 142 քառ. մեթր: Հեռ. (04) 990733, 379695 եւ (03) 846261:

ՎԱՐՁՈՒ ԳՈՐԾԱՏԵՂԻ (ՏԱՄԱՆՈՎ)

●Սանթըր Արազ, Պուրճ Համուտ: Հեռ. 03-315898:

ԾԱԽՈՒ ՅԱՐԿԱԲԱԺԻՆ

●Պուրճ Համուտ, Սինէ «Ռոյալ»ի կից, Ա. յարկ: 3 սենեակ, ճաշասենեակ եւ հիւրասենեակ, 2 բաղնիք: Ջեռուցիչ: Փարքինկը ապահովուած: Հեռ. 497016:

ՎԱՐՁՈՒ ՅԱՐԿԱԲԱԺԻՆ

● HIGHPOINT RESIDENCEի մէջ, 2 ննջասենեակ, հիւրասրահ, ճաշասրահ: Հեռ. 03-260499 եւ 899489:

ԾԱԽՈՒ ՇԷՆՔ

●Պուրճ Համուտի կեդրոնին մէջ, 5 յարկանի: Հեռ. 261473:

ԱՐԵՒԱԳԱԼԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ Ս. ՆՇԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷՋ

Ուրբաթ, 8 Մարտ 1996, Ս. Նշան Մայր Եկեղեցւոյ մէջ տեղի պիտի ունենայ Արեւագալի հանդիսաւոր արարողութիւն:

Պիտի քարոզէ

ՀՈԳՇ. Տ. ԳԵՂԱՄ ՎՐԴ. ԽԱՉԵՐԵԱՆ

(Առաջնորդական Տեղապահ Լիբանանի Հայոց Թեմի)

Քարոզ - ժամը 9ին

Սիրով կը հրաւիրուին հաւատացեալ ժողովուրդը՝ ներկայ գտնուելու սոյն արարողութեան եւ վերանորոգուելու իր քրիստոնէական հաւատքին մէջ:

ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ս. ՆՇԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ԱԶԳ. Ա. ԳԱՍԱՐՃԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

ԾՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

●ՉԻՆԱԿԱՆ ՍԵՐԱՄԻՔԻ ԴԱՍԸՆԹԱՑՔ
●ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՔ

Արձանագրութեան համար դիմել դպրոցի քարտուղարութեան կամ հեռաձայնել 261115 թիւին:

Դասընթացքները կը սկսին Մարտ 14ին:

ՄԱՀԱԶԴ

Տիար Վարուժան Քիպարեան
Տէր եւ տիկին Ժոզէֆ Ճապրայեան եւ զաւակունք
Տէր եւ տիկին Փարամազ Քիպարեան եւ զաւակունք
Տէր եւ տիկին Վահէ Ֆրենկիչեան
Տիկին Աննա Սեմէրճեան
եւ համայն ազգականներ կը գուժեն իրենց կնոջ, մօր, մեծ մօր, քրոջ եւ հարազատին՝

ԹԱՄԻՉԱ ՔԻՊԱՐԵԱՆԻ

մահը, որ պատահեցաւ Զորեքշաբթի, 6 Մարտ 1996, գիշերուան ժամը 10ին, իր բնակարանին մէջ, յետ կարճատեւ հիւանդութեան:

Թաղման արարողութիւնը տեղի պիտի ունենայ այսօր՝ Հինգշաբթի, 7 Մարտ, կէսօրէ ետք ժամը 3ին, Խալիլ Պետեւիի Ս. Յարութիւն եկեղեցւոյ մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը պիտի փոխադրուի Պուրճ Համուտի Ազգային գերեզմանատունը:

●Ներկայս ընդունիլ իբրեւ մահագդ:

●Յաւակցութիւնները կ'ընդունուին հանգուցեալին բնակարանը, 8, 9 եւ 10 Մարտին:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ ԿԸ ՄԵՐԺԷ Հ. Յ. Դ.Ի ԵՒ ԻՐ ...

3

այդ պարագային միայն ենք ասելիս, որ կարող է ազգերի յիշողում տեսնել Արսէնին եւ ոչ-ոք: Պարզ է, նա թաքնուել էր եւ էնց ինձանից միայն»: Հիմնուելով գործում առկայ գրութիւնների վրայ, Հ. Մարգարեան հաստատում է, որ Գազդոյի ապաստարանից յետոյ Արծրունին մարդ ուղարկելով իր մօտ փորձում է իմանալ իր արամադրութիւնները: «Հրանդին հետաքրքրել աշխատանքը շարունակում է նոյնիսկ Գազդոյի ապաստարանից յետոյ»:

Հիմնուելով գործում առկայ Ա. Արծրունու գրութիւնների վրայ Հ. Մարգարեան նրանք բաժանում է երկու մասի: Առաջինն՝ մինչեւ 1993, այսինքն նախապրոյեան ժամանակաշրջանի գրութիւններ եւ երկրորդը՝ 1993 – 94, նիմնականում «Դրօ»ի մասին: Ըստ Հ. Մարգարեանի, մինչեւ 1993 Արսէնն յանախ է դիմել կուսակցութեան մարմիններին՝ ինչպէս «անկախ լրատու գործակալութիւն ստեղծելու, ապահովական կառոյց ստեղծելու եւ այլնի համար, սակայն նրա ծրագիրները չեն ընդունուել մարմինների կողմից, որոնք եւ պատճառ է դառնում հաւանաբար, որ ծնունդ առնի «Դրօ» կառոյցը: Իսկ թէ ինչո՞ւ եւ ինչպէ՞ս նա կարողացաւ Հ. Յ. Դ.ից թաքուն ստեղծել խմբաւորումը, Հ. Մարգարեան այդ հարցում կուսակցութեան առջեւ մեղադրանք համարեց իրեն, ասելով. «Զանգրպարծանք որ մեր ծոցում օձ է մեծանում»: Նա ուեյացրեց. «Իրականութեան մէջ միշտ էլ կասկածելի եմ գտել Արսէնի յարաբերութիւնները, շարժ ու ձեր եւ գործունէութիւնը, սակայն այն բացատրել եմ միայն նրանով որ նա եւ իր շրջապատը ներկայացնում են ինչ որ ներկուսակցական դիր, խմբակցութիւն... Սակայն ցաւօք սրտի ոչ մի ժամանակ չեմ ունեցել անհրաժեշտ ողջմտութիւնը, բնութագրելով նրանց իրեն խմբակցութիւն, դա համարել են երեխայութիւն, ոչ էական բան, փորձել եմ մեծահոգութեամբ ամաչացնել նրանց, իսկ անտեսելով՝ արհամարհել...: Իսկ նա լաւագոյնս օգտագործել, չարաշահել է, իր խորքում ոչ մի բան չենշանակող յարաբերութիւնները իմ եւ կուսակցական մի շանի այլ պատասխանատու բնիկներների հետ, որոնցով ծածկել է ու բացատրել իր արարքներն ու գործունէութիւնը մի խումբ անփորձ դաշնակցականների մօտ»: Ըստ Հ. Մարգարեանի «Քերոր» եւ «Թոփ 1» գործողութիւնների դրդապարները իր մօտ պահելով, Արծրունի մատածել է, որ անհրաժեշտութեան դէպքում դրանք կարող է օգտագործել իր աղանների դէմ իբրեւ ապառնալիք:

Հ. Մարգարեան գործի նիւթերը աչքի անցկացնելով, եկաւ այն եզրակացութեան, որ «Արծրունին սկզբից մինչեւ վերջ խաբել է «Դրօ»ի իսկ անդամներին: Իսկ նրանք կարծել են, որ իսկապէս մաս են կազմում Հ. Յ. Դաշնակցութեան պատկանող ինչ որ «Դրօ» գաղտնի ծառայութեան: Նրանք չեն իմացել, որ մաս են կազմում Արսէնի ստեղծած «Արսէն» կամ «Միութեան» գաղտնի ծառայութեան:

Գործի նիւթերից առանձնացնելով եւ «Դրօ» կանոնագրութիւնից եւ նպատակներից մէջբերումներ կատարելով Հ. Մարգարեան հասաւ այն եզրակացութեան, որ, եթէ գործի նիւթերը կեղծուած չեն, ապացուցում է, որ «Դրօ» կոչուած խմբակը ստեղծուել եւ դեկավարուել է, մեղմ ասած կուսակցական այլախոհների կողմից, որոնք չեն վստահել եւ չեն բաժանել դեկավարութեան գործը եւ գործելաձեւը:

Հ. Մարգարեան նաեւ բնութագրում է բնիկներին, իրեն կամ Հ. Յ. Դ.ին յօգուտ նիւթերը բնութեան նիւթ չդարձնելու համար, «Այսինքն մենք ոչ մի տեղ չենք հանդիպում այն փաստի հետ որ ունէ մի բնիկ հարցրնի Արսէնից, ի՞նչ է այս վարչութիւնը, ո՞վքեր են նրանք: Այս իրողութիւնը ինձ մօտ լուրջ կասկած է յառաջացնում, որ այն միաւորմնաւոր կերպով բնութեան նիւթ չի դառնում, ապա թէ, ոչ, ինչպէ՞ս բացատրել այս: Իսկ եթէ բնութեան նիւթ դառնար, այլեւս չէր կարելի «Դրօ»ն ոչ ինձ եւ ոչ էլ Դաշնակցութեան հետ կապել», ասաց նա:

Վերջում Հ. Մարգարեան խնդրեց դատարանից, որպէսզի դատապարտելու դէպքում ամենամեծ, «Դրօ» կառոյցը չվերագրել Հ. Յ. Դ.ին եւ իրեն չդատապարտեն բանդիտիզմի եւ մարդասպանութեան մեղադրանքով, ինչպէս նշուած է մեղադրականի մէջ:

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Հովանաւորութեամբ

ՀՈԳՇ. Տ. ԳԵՂԱՄ ՎՐԴ. ԽԱՉԵՐԵԱՆԻ

Առաջնորդական Տեղապահ Լիբանանի Հայոց Թեմի

Կը ներկայացնէ

ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄՊՈԼՑԵԱՆ ԵՐԳԵՀՈՆԻ ՆՈՒԱԳԱՀԱՆԴԷՍՈՎ

Ուրբաթ, 8 Մարտ 1996, երեկոյեան ժամը 8.30ին, Ամերիկեան Համալսարանի *«Էսեմպլի Հոլ»*ին մէջ:

Տոմսերը ստանալ տիսքորէք Ռնեթայէն, «Շուկրը Ֆիր»էն եւ կողքի օրը կիշէէն:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու ուրախութեամբ կը յայտնենք, թէ կազմակերպութեամբ Հայց. Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դպրոցներու վարիչ տնօրէնութեան եւ հովանաւորութեամբ Ս. Աթոռոյս Գահակալ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, տեղի պիտի ունենայ միօրեայ համագումար «Ուսուցչաց Տօն»ին առիթով, Շաբաթ, 9 Մարտ 1996ին, կէսօրուան ժամը 12.00էն սկսեալ Թռչնոց Բոյնին մէջ, Ժիպէյլ:

Համագումարին պիտի մասնակցին Լիբանանի թեմին Կիրակնօրեայ Դպրոցներու ուսուցիչներն ու ուսուցչուհիները եւ ՀԵԿԴՕՄի անդամները:

ՎԱՐԻՉ ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ
ՀԱՅՑ. ԵԿԵՂԵՑԻՈՅ
ԿԻՐԱԿՆՕՐԵԱՅ ԴՊՐՈՑՆԵՐՈՒ

ԳՐԱՒՈՒԱԾ ՕՐ

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ (ՀԱՋՄԻԷ)

ՃԱՇԿԵՐՈՅԹ-ՊԱՐԱՀԱՆԴԷՍ

18 ՄԱՅԻՍ 1996, CENTURY PARK HOTEL-Ի ՄԷՋ

ԱԶԳ. Գ. ՉԱԹԱԼՊԱՇԵԱՆ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

ԹՈՐԳՈՄԵԱՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ

ՃԱՇԿԵՐՈՅԹ - ՊԱՐԱՀԱՆԴԷՍ

Կազմակերպութեամբ՝

ՎԱՐԺԱՐԱՆԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԵԱՆ

Նախագահութեամբ՝

ՏԻԿ. ԱՐՇԱԿՈՒՀԻ ՉԱԹԱԼՊԱՇԵԱՆԻ

Մասնակցութեամբ՝

ԳՕԳՕ ՀԱՅԻԹԵԱՆԻ ԵՒ ԻՐ ՆՈՒԱԳԱԽՈՒՄԲԻՆ

Շաբաթ, 16 Մարտ 1996ին, ժամը 9էն սկսեալ PLACE VENDOMEի AL-MOURJAN ճաշարանին մէջ, Տպայա

ՄԱՀԱԶԴ

Տիկին Արշալոյս Գասարժի
Տէր եւ տիկ. Ալպէր Գասարժի եւ ընտանիք
Տէր եւ տիկ. Ժաք Գասարժի եւ ընտանիք
Տէր եւ տիկ. Մորիս Գասարժի եւ ընտանիք
Տէր եւ տիկ. Ժոզէֆ Գասարժի եւ գաւակունք
Տէր եւ տիկ. Էտմոն Գասարժի եւ գաւակունք
Տէր եւ տիկ. Ժորժ Գասարժի եւ գաւակունք
եւ համայն ազգականներ կը գուժեն իրենց ամուսնոյն, հօր, եղբօր եւ հարազատին՝

ՀԱՆՆԱ ԱՊՏԻՆ ԳԱՍԱՐԺԻԻ

մահը, որ պատահեցաւ Երկուշաբթի, 4 Մարտ 1996:

Յուղարկաւորութեան արարողութիւնը տեղի ունեցաւ Չորեքշաբթի, 6 Մարտ, Շթօրայի Ս. Աւետման եկեղեցւոյ մէջ:

•Ներկայս ընդունիլ իբրեւ մահազդ:
•Ցաւակցութիւնները կ'ընդունուին հանգուցեալին Շթօրայի բնակարանը, «Փարք» պանդոկին դիմաց, մինչեւ Կիրակի, 10 Մարտի երեկոյեան:

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

ԺԱՆ ԱՅՆԷՃԵԱՆԻ մահուան Ա. տարելիցին առիթով, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Կիրակի, 10 Մարտ 1996, Նոր Մարաշի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցւոյ մէջ, յաւարտ Ս. Պատարագի:

ՄԱՐԻԶԱ ԳԱԼԱՅՃԵԱՆԻ մահուան Ա. տարելիցին առիթով, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Կիրակի, 10 Մարտ 1996, Նոր Մարաշի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցւոյ մէջ, յաւարտ Ս. Պատարագի:

ԿԻՐԱԿՈՍ (ՃՈՐՃ) ՕՂԿԱՍԵԱՆԻ մահուան քառասունքին առիթով, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Կիրակի, 10 Մարտ 1996, Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, յաւարտ Ս. Պատարագի:

ՀՌԻՓՍԻՄԷ ՀԱՄԱՄՃԵԱՆԻ մահուան քառասունքին եւ ՎԱՀԱՆ ՀԱՄԱՃԵԱՆԻ յիշահակին, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Կիրակի, 10 Մարտ 1996, Ս. Նշան Մայր Տաճարին մէջ, յաւարտ Ս. Պատարագի:

ՀԱՆՆԱ ԱՊՏԻՆ ԳԱՍԱՐԺԻԻ մահուան եօթնօրեակին առիթով, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Կիրակի, 10 Մարտ 1996, Շթօրայի Ս. Աւետման եկեղեցւոյ մէջ, առաւօտեան ժամը 10ին:

ՀԱԼԷՊ *ՀԱԼԷՊ*

ՏԻԳՐԱՆ ԱՐՈՒՇԵԱՆԻ մահուան քառասունքին առիթով, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Կիրակի, 10 Մարտ 1996, Հալէպի Ս. Գէորգ եկեղեցւոյ մէջ, յաւարտ Ս. Պատարագի:

Հալէպ *Հալէպ*

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԽԱՆՈՅԵԱՆԻ մահուան քառասունքին առիթով, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Կիրակի, 10 Մարտ 1996, Հալէպի Ս. Քառասնից Մանկանց եկեղեցւոյ մէջ, առաւօտեան ժամը 10ին:

ԱՐԵՒԱԳԱԼԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷՋ

Ուրբաթ, 8 Մարտ 1996ին, Նոր Ատանայի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ տեղի պիտի ունենայ Արեւագալի հանդիսաւոր արարողութիւն:

Պիտի քարոզէ՝
ՀՈԳ. Տ. ՇԱՀԱՆ ՎՐԴ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

Սկիզբ ժամերգութեան ժամը 7ին
Քարոզ ժամը 7.45ին

Սիրով կը հրաւիրուի հաւատացեալ ժողովուրդը՝ ներկայ գտնուելու սոյն արարողութեան եւ վերանորոգուելու իր քրիստոնէական հաւատքին մէջ:

ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՃԱՆՈՒՑՈՂՆԵՐՈՒ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ

«Ազդակ»ի մէջ ազգային կամ առեւտրական ծանուցումներ հրատարակել փափաքողներէն կը խնդրուի ծանուցումին բնագիրը *ընթեռնլի գիրով* (հաստատութեանց պարագային՝ նախընտրաբար պաշտօնական թուղթի վրայ, եւ հաստատուած) ներկայացնել «Ազդակ»ի ծանուցումներու գրասենեակը:

ՄԽԻԹԱՐԵԱՆ ԿԱՄ ՎԱՐՁՈՒ ՏԱՄԱՆՈՎ

•Տորա, «Սեմիրամիս»էն առաջ, երկյարկանի, 300 քառ. մեթր տարածութեամբ, մայր ճամբու վրայ եւ ամէն գործի յարմարութեամբ: Հեռ. 260873:

ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

•Հոլիֆսիմէ Համամճեանի մահուան առիթով Կարողիկոսարանին եղած են հետեւեալ նուիրատուութիւնները.

Տիկին Անիա Առամեանի 100.000 լ.ոսկի. տէր եւ տիկին Անդրանիկ Գանճապետեանն, տէր եւ տիկին Բէմիլ Մրնուատ, տէր եւ տիկին Բամիլ Շիտիաք, տէր եւ տիկին Գասպար Սաղրբեան, տիար Սամիր Սասաէ, տէր եւ տիկին Ճօ Շամլեան եւ Պարսումեան ընտանիք 50.000ական լ.ոսկի. տէր եւ տիկին Տիգրան Պուլատուգեան 40.000 լ.ո., տիար Հասպիպ Ցայատ, տիար Ժոզէֆ Թէլէլեան 30.000ական լ.ո., տէր եւ տիկին Բաֆֆի Գանճապետեան, տիար Հրաչ Փէլիվանեան 25.000ական լ.ո., տիար Ժոզէֆ Սապաղ, օրիորդներ Տիրուկի եւ Արփի Զարուբենեաններ, տիար Կարպիս Տէրեան, տիար Խաչատուր Թաշէ 20.000ական լ.ո., տիար Յովհաննէս Թէլէլեան, տիար Բիւզանդ Այվազեան, տիար Մարգար Զարգարեան 10.000ական լ.ո., տիար Շաուքար Խարր 50Տ, տիար Ժորժ Պողոսեան 40Տ, տիար Շաուքի Շիտիաք, տիար Ժոզէֆ Հրգէյէա, տէր եւ տիկին Մանուկ Սէֆէրեան, տիար Մեր Տէր Վարդանեան, տիար Նազար Սէֆէրեան եւ ընտանիք, տիար Ժիրայր Աղրիանեան, տէր եւ տիկին Անդրիասյա Մարտիրոսեան, տիար Վիքթոր Ադու Ժաուէ, տէր եւ տիկին Նշան Պապիկեան, տիար Ալէք Մարոսեան, տիար Ցարիա Սարա, տէր եւ տիկին Յակոբ Տագէսեան 20ական Տ, տիար Ժան Սրմաան, տիար Ժան Քէյրուզ, տիար Կապի Տաուրա 10ական Տ:

•Սոնա Ճէլճանեանի մահուան առիթով, Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցւոյ եղած են հետեւեալ նուիրատուութիւնները.

Տէր եւ տիկին Յարութիւն Դիպարեան 10Տ, տէր եւ տիկին Արամ Սարգիսեան 10.000 լ.ո., Եորտան Պոժի 30.000 լ.ո., տէր եւ տիկին Յարութիւն Կիւրիւճեան 20.000 լ.ո., Կէպի Տիլանշի 10.000 լ.ո., Մարի Պէքիս 10.000 լ.ո., Լորիս Շալլան 10.000 լ.ո., Ժորմէն Շարշաֆեան 10.000 լ.ո., տէր եւ տիկին Սանֆան Այնթապեան 10.000 լ.ո.:

☆ Ի՞նչ կ'ըսեն ԱՍՏՂԵՐԸ ☆

☆ *ԽՈՅ* (21 *Մարտէն* 20 *Ապրիլ*)
Ձեռնարկած է ծրագրի մը իրագործման, որ պիտի յաղողի. ձեր կեանքը:

☆ *ՑՈՒԼ* (21 *Ապրիլէն* 21 *Մայիս*)
Թերեւս կանուած է կարգ մը աշխատանքներով, որոնք թէեւ իրարանցում մը կը ստեղծեն ձեր շուրջը, բայց նոյն ատեն առիթ կու տան յապաղած գործերը իրագործելու:

☆ *ԵՐԿՈՒՈՐԵԱԿ* (22 *Մայիսէն* 21 *Յունիս*)
Պիտի պիմագրաւէ նորութիւններ եւ պիտի կարենամ «բռնել» սմանչելի առիթ մը, ինչ որ կարելիութիւն պիտի ստեղծէ. հարցերը փոխելու բա ձեր ուզածին:

☆ *ԽԵՑԳԵՏԻՆ* (22 *Յունիսէն* 23 *Յուլիս*)
«Դիւրաթեկ» զոյգերու համար օրը հասած է վճռական բլլալու. բաժանում՝ կամ՝ միացում:

☆ *ԱՌԻՒԾ* (24 *Յուլիսէն* 23 *Օգոստոս*)
Ընտանեկան վէճ մը կրնայ կարգադրուիլ բա ձեր կամքին, պայմանաւ որ բլլամ իրատես եւ յարգէ ձեր կողակիցը փոխադարձ հասկացողութեամբ:

☆ *ԿՈՅՍ* (24 *Օգոստոսէն* 23 *Սեպտեմբեր*)
Կրնամ անհանգստանալ կամ ծախսերութիւն մը ունենալ: Երկու պարագային ալ անցողակի է. հարցը, ու մի՛ մրտահոգուիր:

☆ *ԿՇԻՌՔ* (24 *Սեպտեմբերէն* 23 *Հոկտեմբեր*)
Ամանց համար շանու լաւ եկամուտ մը կարելի է. այսօր, իսկ ուրիշներ պիտի կարենան վերատեսութեան ենթարկել իրենց կեանքը եւ օգտուիլ ներկայացած առիթներէն:

☆ *ԿԱՐԻՃ* (24 *Հոկտեմբերէն* 23 *Նոյեմբեր*)
Պզտիկ խնդիր մը կրնայ մեծնալ անհամեմատ ձեւով. բայց միենոյն ժամանակ հարցերը թերեւս չափազանցուիլ մի՛ բռնէ, երբ ալ ձեր գործն է կամ՝ ձեր մեծաւորին հետ խրդեալու առաջինն: Զգաստ որեցէ՛ ձեր կիրքը:

☆ *ԱՂԵՂՆԱՒՈՐ* (24 *Նոյեմբերէն* 21 *Դեկտեմբեր*)
Արագ մի՛ վարէ՛ ձեր ինքնաշարժը, ոչ ալ պարապ նաշեր կերէ՛, որպէսզի չվնասուիք: Զգաստ որեցէ՛ կը թելադրուի ձեզի այսօր:

☆ *ԱՅԾԵՂՋԻՐ* (22 *Դեկտեմբերէն* 20 *Յունուար*)
Ձեզմէ հեռու գտնուող հին բարեկամի մը կամ ազգականի մը հետ պիտի տեսնուիք, ինչ որ մեծ ուրախութիւն պիտի պատճառէ. ձեզի:

☆ *ԾՈՎԱՆՈՅՇ* (21 *Յունուարէն* 19 *Փետրուար*)
Անբախտ եղողները այսօր կրնան կորսնցնել իրենց գիրքը: Բախտաւորները փոփոխութիւն պիտի ունենան, բայց նոյն ատեն դժուարութիւն պիտի մատնուին:

☆ *ՁՈՒԿ* (20 *Փետրուարէն* 20 *Մարտ*)
Փորձեցէ՛ վերատեսութեան ենթարկել ձեր գաղափարները եւ մտածումները, կամ դիմեցէ՛ իմաստուն անձի մը, որպէսզի իր խորհուրդներով լուսաբանէ. ձեզ: Ինքնագլուխ մի՛ աշխատիք:

ԽԱՉԲԱՌ ԹԻՒ 3327

Պատրաստեց՝ Տ. Մ. ԱՂԱՋԱՐԵԱՆ



ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

1. *Արշակունի թագաւոր:*
2. *Արեւելեան տիտղոս - Կրկնուած ձայնաւորներ - Այիք:*
3. *Լեցուն - Թուխսի ընթացքին փճացած հաւկիթ - Լեգուով մը՝ այո՛:*
4. *Ձայնանիշ - Թթուաշ կեռաս:*
5. *Արժէքաւոր, թանկագին - Պրագիլիոյ նահանգներէն:*
6. *Վրան որթատունկ տարածելու կազմած - Ուտեստ, պաշար:*
7. *Բռնատեղ - Կիսուած՝ պարուտակ:*
8. *Բոսոր - Դիմացի՛ր - Ձայնակից գիրեր:*
9. *Ճերմակ չինանիւթ - Արական օտար անուն - Լիբանանի գետերէն:*
10. *Մենաշնորհ ունեցող:*

ՈՒՂՂԱՀԱՅԵԱՑ

1. *Քարածածկ յատակ:*
2. *Համեմը շատ - Տարածքի միաւոր - Լարանի աղջիկներէն:*
3. *Ցուցական ածական - Մայթ - Կրկնուած բաղաձայններ:*
4. *Ցայրատ, բղջախոհ:*
5. *Հատրութի բնակավայրերէն - Ափրիկեան հանրապետութիւն:*
6. *Մովսէս մարգարէի դրկած մարդիկը մինչեւ հո՛ն լրտեսեցին - Արամրի:*
7. *Հայկական կերակուր:*
8. *Ձայնակից տառեր - Իգական օտար անուն - Ածականակերտ մասնիկ:*
9. *Ցոփ - Այրուբենէն - Օձէ՛, չփէ՛:*
10. *Շիրմաքարի արձանագրութիւն:*

ԹԻՒ 3326 ԽԱՉԲԱՌԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ

	1	2	3	4	5	6	7	8	9	10
1	Մ	Ա	Գ	Ի	Ս	Տ	Ր	Ո	Ս	■
2	Ա	Ն	Ի	■	Պ	Է	■	Խ	Ա	Կ
3	Ն	Ն	■	Վ	Ի	Ր	Գ	■	Լ	Ա
4	Կ	■	Թ	Ա	■	Բ	Ո	Վ	■	Ր
5	Ա	Ս	Ո	Ր	Ի	■	Վ	Ա	Ր	Մ
6	Վ	Ա	Ր	Կ	■	Վ	Ե	Ր	Տ	Ի
7	Ա	■	Թ	Ա	Ս	■	Ս	Ս	■	Ր
8	Ր	Ձ	■	Ծ	Ի	Ր	Տ	■	Ե	Տ
9	Ժ	Ի	Ր	■	Ն	Է	■	Օ	Ի	Ա
10	■	Ն	Ա	Խ	Ա	Տ	Օ	Ն	Ա	Կ

ՍԱՐԱԵՒՈՅԻ ՍԵՐՊԱԿԱՆ 3ՐԴ ԳՕՏԻ ՄԸ ԵՒՍ ՊԱՐՊՈՒԱԾ

Ինչպէս կը նախատեսուէր, Պոսնիոյ իսլամ-խրուաթ դաշնակցութիւնը երէկ խաղաղ կերպով իր հակակշիռին տակ առաւ Սարաեւոյի արուարձաններէն սերպական 3րդ գօտի մը, ՕԹԱՆի եւ խրուաթ ոստիկանութեան միջեւ բախումէ մը ետք։

Ինչպէս սերպական միւս արուարձաններուն պարագային, սերպերը խոյս տուած են նաեւ Հատժիչիէն, ուր անոնք բազմաթիւ ընակարանային համալիրներ եւ քաղաքապետարանը այրած են մեկնելէ առաջ։

Երեքշաբթի երեկոյ, Պոսնիոյ խրուաթ ոստիկանութեան (որ Հատժիչիի ոստիկանատունը գրաւած էր) եւ ՕԹԱՆեան խաղաղարար ուժերուն միջեւ բախում մը արձանագրուած էր։ Ոստիկանները իրաւասութիւն չունէին այդ շրջանը մտնելու։

Սարաեւոյի սերպական 2 այլ արուարձաններ (վերջիններ), իսլամ - խրուաթ հակակշիռին ենթակայ պիտի դառնան մինչեւ Մարտ 20։

●ՊՈՍՆԻՈՅ իշխանութիւնները երէկ յայտնեցին, թէ հիւսիս-արեւելեան Պոսնիոյ մէջ, ամերիկեան խաղաղարար ուժերուն հակակշիռին ենթակայ ճամբու մը վրայ, սերպերը իսլամ-խրուաթ դաշնակցութեան շրջանէն 14 քաղաքացիներ ձերբակալած են։

(ՌԷՕԹԸՐ)

ԵԼՑԻՆ ՀԱՄԱՅՆԱՎԱՐՆԵՐՈՒՆ ԴԷՄ ՀԱԿԱՅԱՐՁԱԿՈՒՄԻ Կ'ԱՆՑՆԻ

ՄՈՍԿՈՒԱ, 6 (ՌԷՕԹԸՐ)։- Ռուսիոյ նախագահ Պորիս Ելցին Չորեքշաբթի օր իր համայնավար եւ ազգայնական մրցակիցները ամբաստանեց, ըսելով, թէ անոնք ծրագիրներ կը մշակեն ժողովրդավարութիւնը քանդելու։ Ան յայտնեց, որ միայն իր վերընտրութիւնը կրնայ Ռուսիան փրկել ամբողջատիրութեան վերադարձէն։

Օրինական բարեկարգումներու մասին խորհրդաժողովի մը ընթացքին, Ելցին յայտնեց, թէ Ռուսիոյ օրինական դրութիւնը պէտք է ամրապնդուի, որպէսզի մարդոց իրաւունքները պաշտպանուին եւ իրականանայ անոնց փափաքը՝ օրէնքով եւ ոչ ուժով ղեկավարուող երկիր մը ունենալու։

Ելցին խիստ կերպով քննադատեց Համայնավար Կուսակցութիւնը, որ Յունիսի նախագահական ընտրութեանց իր գլխաւոր մրցակիցը պիտի ըլլայ հաւանարար։

Կ'ուզեմ յաղթական դուրս գալ ընտրութիւններէն, որպէսզի ապահովեմ, որ անօրինականութիւնը, հաւաքական բռնահարուածները դարձեալ տեղի չունենան, ըսաւ նախագահը։

Ան մութ գոյներով ներկայացուց համայնավարներու հաւանական յաղթանակ մը, ըսելով, թէ անոնք, որոնք կ'ուզեն անցեալին վերադառնալ, իրենց նպատակները գաղտնի չեն պահեր. անոնք կ'ուզեն նախագայի պաշտօնը ջնջել եւ խորհրդային դրութիւնը վերականգնացնել։

Նախագահը նաեւ ագգայնական ուժերը քննադատեց, ըսելով, թէ կարգ մը մարդիկ կ'ուզեն Ռուսիան ոստիկան պետութեան մը վերածել, վերակենդանացնելով սպանացի բռնատէր Ֆրանքոյի եւ չիլիցի բռնատէր Աուկուսթօ Փինոշէի յիշատակները։

Ելցին ըսաւ, թէ մարդիկ համոզելու միակ ձեւը, որպէսզի կառչած մնան ժողովրդավարութեան, փաստել է, թէ անիկա աւելի լաւ արդիւնքներ կուտայ, քան ամբողջատիրութիւնը կամ բռնատիրութիւնը։

ԿՐՈԶՆԻ ԴԱՐՁԵԱԼ ՌԱԶՄԱԴԱՇՏ

ՄՈՍԿՈՒԱ, 6 (ՌԷՕԹԸՐ)։- Զէչենիոյ մայրաքաղաք Կրոզնիի մէջ, Չորեքշաբթի օր ծանր բախումներ ծայր տուին չեչէն անջատողական գինեալներուն եւ ռուսական ուժերուն միջեւ։

Շրջանին մէջ, ռուսական ուժերուն ընդհանուր հրամանատարը՝ գօր. Վիաչեսլաւ Թիխոմիրով յայտնեց, թէ գինեալները մայրաքաղաքին արեւմտեան, հարաւային եւ հիւսիսային գօտիներուն մէջ, գինուորական 6 կեդրոններու վրայ յարձակած են, ինչ որ պատճառ դարձած է սաստիկ բախումներու։ Ան ըսաւ, թէ 2 կողմերը գոհեր տուած են։

«Թասս» լրատու գործակալութիւնը, գինուորական պատասխանատուներ մէջբերելով, ըսաւ, թէ անջատողականները Կրոզնիի 2 թաղամասեր գրաւած են։

Կրոզնիի մէջ Դաշնակցային Ապահովութեան Սպասարկութեան մէկ պաշտօնատարը ըսած է, թէ կացութիւնը վտանգաւոր է։

Ըստ «Ինթըրֆաքս»ի, Չորեքշաբթի օր, անջատողականները կը փորձէին հասնիլ քաղաքին կեդրոնին եւ Սաւէրնի օդակայանին։

Թիխոմիրով յայտնած է, թէ Չորեքշաբթիի անջատողականներուն յարձակումը դիտումնաւոր կերպով ուժի ցուցադրութիւն է անոնց կողմէ, Հինգշաբթի օրուան (այսօր) Ռուսիոյ Ապահովութեան Խորհուրդին ժողովին նախօրեակին։

Նախագահ Պորիս Ելցին ճնշումի տակ կը գտնուի 15 ամսուան տագնապին լուծման գծով յառաջդիմութիւն արձանագրելու համար, Յունիսի նախագահական ընտրութիւններէն առաջ։

Կը նախատեսուի, որ Խորհուրդը քննարկէ տագնապին լուծման համար մշակուած խաղաղութեան ծրագիր մը։

ՌԱՏՈՒԵՒ ՍՊԱՆՆՈՒԱԾ

«Ինթըրֆաքս» Չորեքշաբթի օր հաղորդեց, թէ չեչէն հրամանատար Սայման Ռատուեւ, որ Յունուարին հարաւային Ռուսիոյ մէջ առեւանգումի դէպքը կազմակերպած էր խումբ մը գինեալներու հետ, գլուխէն վիրաւորուած է անցեալ Կիրակի օր տեղի ունեցած յարձակումի մը ընթացքին եւ հիւանդանոցի մը մէջ մահացած։

Տեղեկութիւնը կարելի չէ եղած հաստատել։

Նախապէս լրատու գործակալութիւնը 2 այլ բացատրութիւններ տուած էր անոր սպանութեան մասին։

UPSTAIRS

Չինական լաւագոյն ճաշարանը, Հարսանեկան խրախճանքներու, Տարեդարձներու եւ գործի հանդիպումներու միակ վայրը։

Plat du jour à 10.000 L.L.

Take away

Համրա, Բիքատէլլի պողոտայ, Հեռ: 01-351112

Պրումմանա, Մայր պողոտայ, Հեռ: 04-961313

8 ՇՐՋԱՆՆԵՐ ՇԱՀԵԼՈՎ

ՏՈԼԻ ՍԱԿԱՐԱՆԸ ԲԱՐՁՐԱՅԱՒ

Մերակուտական ղեկավար Պոպ Տոլ, որուն Միացեալ Նահանգներու նախագահ դառնալու երազները շարաթ մը առաջ միայն անիրականանալի կը նկատուէին մասնագէտներու կողմէ, Երեքշաբթի օր, Հանրապետական Կուսակցութեան նախագահութեան թեկնածուի ընտրութեան արշաւին մէջ մեծ յառաջխաղացք մը արձանագրեց։

Տոլ Երեքշաբթիի նախնական ընտրութիւններէն յաղթական դուրս եկաւ 8 շրջաններու մէջ։ Անոր իրագործումը այնքան համոզիչ էր եւ թերեւս անյաղթահարելի, որ անոր մրցակիցներէն երկուքին՝ Ռիչըրտ Լուկարի եւ Լամար Ալեքսանտրի մօտիկ աղրիւրներ յայտնեցին, թէ կրնան հրաժարիլ իրենց ընտրապայքարէն։

Հանրապետական Կուսակցութեան ղեկավարները անմիջապէս ողջունեցին Տոլի իրագործումը, ըսելով, թէ անիկա փաստ մըն է, որ կուսակցութեան թեկնածուին ընտրութեան համար տեղի ունեցած տգեղ եւ երկփեղկող պայքարը վերջ գտած է։

Սակայն 2 այլ թեկնածուներ՝ Սթիւ Ֆորպս եւ Փէթ Պիւքէնրն խոստացան եւս սաստկացնել իրենց պայքարը։

Նախնական յաջորդ ընտրութիւնները տեղի պիտի ունենան այսօր, Նիւ Եորքի մէջ, ուր Տոլ յաւ կազմակերպուած է եւ ըստ նախատեսութեանց, դիւրին յաղթանակ մը պիտի տանի։

(ՌԷՕԹԸՐ)

ԻՐԱՔ ԿՐՆԱՅ 25 ՏԱՐԻ ԵՒՍ ՊԱՅՔԱՐ ՄՂԵԼ

ՊԵԼՖԱՍԹ, 6 (ՌԷՕԹԸՐ)։- Շին Ֆէյնի նախագահը՝ Ճերի Էտրմգ Չորեքշաբթի օր յայտնեց, թէ ԻՐԱի ղեկավարները Հիւսիսային Իրլանտայի հարցով քառորդ դար մը եւս պատերազմ մղելու պատրաստ են, եթէ Բրիտանիա եւ Իրլանտա խաղաղութեան հաստատման համար «նոր համաձայնութիւն» մը չգոյացնեն։

Էտրմգ ըսաւ, թէ ԻՐԱի ղեկավարները իրենց կեցուածքին մասին արտայայտուած են անոր բանակային խորհուրդին հետ շարաթ մը առաջ տեղի ունեցած գաղտնի տեսակցութեան ընթացքին։

Բրիտանիա եւ Իրլանտա կը մերժեն Էտրմգի հետ նախարարական մակարդակով տեսակցութիւններ ունենալ, մինչեւ որ ԻՐԱ վերահաստատէ Փետրուար 9ին խախտած գինադուլը։ ԻՐԱ այդ առնչութեամբ պատասխան չէ տուած։

Էտրմգ յայտնեց նաեւ, որ ԻՐԱի ղեկավարութիւնը յստակ դարձուցած է իրեն, թէ գէնքերու յանձնումի տեղի պիտի չունենայ։

Ասիկա Բրիտանիոյ եւ Շին Ֆէյնի միջեւ տարակարծութեան գլխաւոր հարցերէն մէկն է։

ԲՈՂՈՔԱԿԱՆՆԵՐԸ ՉԻՆԱԴՈՒԼԻՆ ԿԱՌՉԱԾ

Հիւսիսային Իրլանտայի բողոքական գինեալները Չորեքշաբթի օր յայտնեցին, թէ կառչած կը մնան 18 ամիս առաջ իրենց յայտարարած գինադուլին, հակառակ գինադուլը վերահաստատելու ԻՐԱի մերժումին։

Անոնք մարտահրաւէր ուղղեցին ԻՐԱի, որպէսզի դիմեն այդ քայլին, խաղաղութեան հաստատման առիթ տալով։

ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻ ՇԻՐԻՆ ՄԷՋ

ԵԳԻՊՏՈՍ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ ԿԸ ԴՐԿԷՐ ՍՈՒՏԱՆ

Կ'ԸՍԷ ՕՄԱՐ ՊԱՇԻՐ

ԽԱՐԹՈՒՄ, 6 (ՌԷՕԹԸՐ)։- Սուտանի նախագահ Օմար Հասան Պաշիր Չորեքշաբթի օր յարձակողականի անցաւ Եգիպտոսի դէմ, ըսելով, որ Սուտանի անկախացումէն ետք հոն գործող եգիպտացի պաշտօնատարները ընդհանրապէս գաղտնի գործակալներ եղած են եւ իրենք դարձած են երկրին իսկական իշխանութիւնները։

Պաշիրի կառավարութիւնը դուրս դրած է գրեթէ բոլոր եգիպտացիները եւ գրաւած՝ Եգիպտոսի կառավարութեան պատկանող հարուստ կալուածները։ «Սուտանի մէջ Եգիպտոսի ներկայութիւնը կրթական կամ տնտեսական մարգերու համար առաքելութիւն չէր, այլ գաղտնի գործակալներու իշխանութիւն մը», յայտարարեց Պաշիր՝ ընտրութիւններու նախօրեակին արտասանած իր ճառին մէջ։

Սուտանի խորհրդարանի եւ նախագահական ընտրութիւնները սկսան Չորեքշաբթի եւ մօտաւորապէս 12 օր պիտի տեւեն, նկատի առած երկրին տարածութիւնը (2.5 միլիոն քառ. քմ.)։

Ընտրութիւններու առաջին օրը, մեծ թիւով քուէարկողներ չներկայացան։

ԹՈՒՐՔԻԱ Կ'ՈՒԶԷ ԻՐԱՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ

ԱՆԳԱՐԱ, 6 (ՌԷՕԹԸՐ)։- Թուրքիա կը յուսայ, որ Իրաք դարձեալ Միջազգային Համայնքին մաս կազմէ։ Մեր կարելին պիտի ընենք, Իրաքի օժանդակելու համար, ըսաւ արտաքին գործոց նախարար Տենիզ Պայքալ, Չորեքշաբթի օր։

Ան կը խօսէր Անկարայի մէջ, Իրաքի քարիւղի նախարար Ամիր Մոհամէտ Ռաշիտի հետ իր տեսակցութենէն ետք։

Ռաշիտ Երկուշաբթի օր Թուրքիա հասած էր, պաշտօնական բանակցութիւններու համար, Քերքուքի քարիւղի հանքերէն թրքական ճեղհան նաւահանգիստը երկարող քարիւղատար խողովակին (990 քմ.) մասին։

Անիկա 1990էն ի վեր փակ է, իրաքեան ուժերու Քուէյթ ներխուժումէն ետք ՄԱԿի հաստատած պատժամիջոցներուն իրրեւ հետեւանք։

Անցեալ ամիս, Իրաք Նիւ Եորքի մէջ բանակցութիւններ ունեցած էր ՄԱԿի պաշտօնատարներու հետ, Ապահովութեան Խորհուրդին մէկ բանաձեւին գործադրութեան հարցով։ Անիկա Իրաքի կ'արտօնէ 6 ամսուան ժամանակաշրջանի մը ընթացքին 2 միլիառ տոլար արժողութեամբ քարիւղ վաճառել, ուտեստեղէն եւ դեղ գնելու համար։

Ռաշիտ ըսաւ, թէ Իրաք ուտեստեղէն եւ դեղեր պիտի գնէ Թուրքիայէն, եթէ Պաղտատ որոշէ Ապահովութեան Խորհուրդին բանաձեւը գործադրել։

Պայքալ յայտնեց, թէ Իրաքի դէմ հաստատուած պատժամիջոցներուն իրրեւ հետեւանք, Թուրքիա նաեւ տրնտեսական կորուստներ ունեցած է։ Ան յոյս յայտնեց, որ Իրաքի դէմ հաստատուած ամպարկոյին ջնջումին գուգահեռ, Իրաք - Թուրքիա յարաբերութիւնները թափ պիտի ստանան՝ հատուցելու համար անցեալի կորուստները։

Իրաք - ՄԱԿ բանակցութեանց 2րդ հանդրուանը Մարտ 11ին պիտի սկսի։

ՄՏԻԿ ԸՐԷՔ ՉԻՍ

ԿԸ ՊԱՀԱՆՋԷ ՔՈՒՊԱ

ՀԱՒԱՆԱ, 6 (ՌԷՕԹԸՐ)։- Քուպա Երեքշաբթի օր յայտնեց, թէ կ'ուզէ, որ ՄԱԿի Ընդհանուր Ժողովը եւ Քաղաքային Թռիչքներու Միջազգային Կազմակերպութիւնը իրեն առիթ տան գեկուցելու Փետրուար 24ին տեղի ունեցած դէպքին մասին։ Քուպական «Միկ» տիպի օդանաւեր ամերիկեան քաղաքային 2 օդանաւեր վար առած էին, սպաննելով անոնց 4 օդաչուները։

Արտաքին գործոց փոխ նախարարը ըսաւ, թէ Քուպա միայն կ'ուզէ, որ գինք մտիկ ընեն։

ՄԱԿի Ապահովութեան Խորհուրդը, որ ցաւ յայտնած էր դէպքին մասին, արդէն քննութիւն պահանջած է։

ԻՐԱՔ ԱՒԵԼԻՆ ԿԸ ՊԱՀԱՆՋԷ ՄԱԿԷՆ

ՊԱՂՏԱՏ, 6 (ՌԷՕԹԸՐ)։- Իրաքի արտաքին գործոց նախարար Մոհամէտ Սայիտ Սահաֆ Չորեքշաբթի օր ընդգծեց Պաղտատի մտահոգութիւնը սահմանափակ քանակութեամբ քարիւղ արտածելու մասին, որովհետեւ այդ ձեւով բոլոր պատժամիջոցները ջնջելու փոխարէն, ՄԱԿ միայն քարիւղ ծախելու իրաւունք կու տայ։

Սահաֆ աւելցուց, որ Իրաք կ'ուզէ այս լուծումին գիտակցելով, որ բոլոր պահանջները չի լրացներ, եւ այդ ուղղութեամբ այլ պիտի շարունակէ քարիւղի բանակցութիւնները ՄԱԿի հետ, ապա, Պաղտատ պիտի կարենայ քարիւղ արտածել եւ անոր եկամուտով սննդեղէն, դեղ եւ այլ անհրաժեշտ պէտքեր գնել երկրին համար։

Կը նախատեսուի, որ յառաջիկայ շարաթ Նիւ Եորքի մէջ վերսկսին Իրաք - ՄԱԿ քարիւղի բանակցութիւնները։

ԱՄԵՐԻԿԵԻՌՈՒՍԱԿԱՆ ԹԵՐԹ

ՄՈՍԿՈՒԱ, 6 (ՌԷՕԹԸՐ)։- Ամերիկեան «Նիւզուիք» թերթերու խմբակը եւ ռուսական «Մոսք» խմբակը Չորեքշաբթի օր յայտնեցին, թէ պիտի հրատարակեն միացեալ գործառնութեամբ շարաթաթերթ մը՝ «Իքոնի»։ Անոնք կը յուսան, որ ռուսական շուկաներուն մէջ յաջողութիւն գտնեն։

«Իքոնի»ի խմբագրապետը՝ Սերգէյ Փարխոմենքօ ըսաւ, թէ «այս երկրին համար, համաշխարհային մակարդակով թերթ մը կ'ուզենք հրատարակել»։

Ան յայտնեց, որ շարաթաթերթը իրաւասութիւն ստացած է արտատպելու «Նիւզուիք»ի յօդուածներ, որոնք շուրջ 80 էջերէ բաղկացած ընդհանուր ծաւալին 15 առ հարիւրը պիտի ներկայացնեն։

Փարխոմենքօ հաւաստեց, սակայն, որ շարաթաթերթը ռուսական արեւելքում պիտի ունենայ, ըսելով, թէ անիկա ռուսական թերթ մըն է, ռուս թղթակիցներու կողմէ պատրաստուած՝ ռուս ընթերցողներու համար։

Անոր առաջին թիւը յառաջիկայ ամիս կը նախատեսուի։

ԲԱՐԵՐԱՐ ՌՈ՞ՒՄԲ...

«Ռէօթը» լրատու գործակալութիւնը երեկ հաղորդեց լուր մը, որմէ կարելի է հետեւցնել թէ ռումբ մը կրնայ նաեւ... բարերար գործ կատարել։

Ռոլֆ Հոպարթ եւ Տընիզ Հոլ անցեալ ամիս կը քալէին այն փողոցին մէջ, ուր ԻՐԱ ռումբ մը պայթեցուց։ Անոնք վիրաւորուեցան եւ... յանկարծ անդրադարձան, որ կեանքը կարճ է, հետեւաբար, որոշած են շուտով ամուսնանալ։

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՍԹԵՐՏԱՄ։- Հոլանտայի հիւսիս-արեւելեան Լայտրն քաղաքին մէջ, սոված 20 կատուներ, որոնք տան մը մէջ բանտարկուած են իրենց 69 տարեկան տիրոջ մահէն ետք, 3 շարաթ սովամահ ըլլալէ փրկուած են իրենց տիրոջ... դիակը ուտելով։

ԼՈՆՏՈՆ։- Բրիտանիոյ ոստիկանութիւնը, արեւելեան Անգլիոյ Նորֆոլքի շրջանին հեռակայ մէկ ագարակին մէջ գտած են ապօրինի թմրեցուցիչներու արտադրութեան հսկայ գործարան մը։ Ըստ ոստիկանութեան, անիկա կրնայ շաբաթը 15 միլիոն սքերլին արժողութեամբ *ամֆիթամին* արտադրել։ 5 հոգի ձերբակալուած են։

ՔՈՒԷՅԹ։- 45 տարեկան քուէյթցի մը՝ Հիւսէյն Քամպար Այի, որ քրիստոնէութիւնը ընդունած է, երէկ դատարան ներկայացաւ կրօնափոխութեան յանցանքով։ Իսլամի մը համար վարկաբեկիչ է կրօնափոխութիւնը։

ՄԱՍՏԻՏ։- Միսիչ Սպանիա Բաղամական անել վիճակի մատնուած է Կիրակի օրուան երեսփոխանական ընտրութեանց արդիւնքներուն լոյսին տակ, Պահպանողական Ժողովրդական Կուսակցութիւնը երէկ պաշտօնական տեսակցութիւններու ձեռնարկեց կառավարութեան կազմութեան հեռանկարով։

ՆԻԿՈՍԻԱ - Կիպրոսի Թրքական շրջաններուն մէջ երէկ հանրային սպասարկութիւնները կանգ առին ընդհանուր գործադուլի մը հետեւանքով։ Աւելի քան 6000 հոգի ցոյց կատարեցին Նիկոսիոյ Թրքական բաժինին մէջ։

ԼՈՆՏՈՆ։- Բրիտանիա երէկ կոչ ուղղեց Եւրոպական Միութեան իր գործակիցներուն, որ բնենին, թէ ի՞նչ հակադարձութիւն կրնայ ունենալ պլոքի՝ Թայուանի մօտ Չինաստանի կողմէ նախատեսուած հրթիռներով զորամարզերու որոշումին դէմ։

ՆԻՒ ԵՐՍԻՊԷՐԿ։- Գերմանիոյ մէջ անգործներու թիւը, Փետրուարին, յետպատերազմեան ժամանակաշրջանին մրցանիշ կոտրած է, հասնելով 3.965.000ի։

(ՌԷՕԹԸՐ)

Speedway

BLANCO CENTER

Հեռ. 585545-268962

ՕՐՈՒԱՆ ՃԱՇԸ

●ԱԼՈՒԽԻԼ

ԵՒՐՈՊԱ «ԷՐՊԱՍ» ԿԸ ԾԱԽԷ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՈՒՆ

ՓԱՐԻԶ, 6 (ՌԷՕԹԸՐ)։- Եւրոպական օդանաւաշինութեան «Էրպաս» ընկերութիւններու խմբակը Չորեքշաբթի օր յայտնեց, թէ 38 ապպրանքներ ստացած է ամերիկեան *Այ. Էլ. Էֆ. Մի.* ընկերութենէն։

Ճարտարարուեստական աղբիւրներու համաձայն, ընդհանուր համաձայնութիւնը աւելի քան 3 միլիառ տոլար կ'արժէ։

ՇԻԻՆԵՐՈՒ ՅՈՅՑ ՊԱՀՐԷՅՆԻ ՄԷՋ

ՄԱՆԱՄԱ, 6 (ՌԷՕԹԸՐ)։- Պահրէյնի ապահովութեան ուժերը ցրուած են շիի կիւղի մը մէջ Երեքշաբթի գիշեր տեղի ունեցած փոքր ցոյց մը, ինչպէս նաեւ պաշարած են գիւղը մայրաքաղաքին կապող ճամբայ մը, յայտնեցին ականատեսներ, Չորեքշաբթի օր։

Ցոյցը տեղի ունեցած էր Տայհ գիւղին մէջ, մայրաքաղաք Մանամայէն 4 քմ. դէպի արեւմուտք։ Ցուցարարները կը պահանջէին քաղաքական բանտարկեալներու ազատ արձակումը։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԱԿԱՐԱՆ

Լոնտոնի ոսկեարանին մէջ, դրամանիշներու փոխանակման ակը հետեւեալն էր երէկ կէսօրին.

● Մէկ սքերլին	1.5290/00$
Ամերիկեան տոլարի փոխանակման ակերը.	
Մարք	1.4762/72
Զուիցերիական ֆրանք	1.2008/18
Պելճիքական ֆրանք	30.33/37
Ֆրանսական ֆրանք	5.0513/63
Իտալական լիր	1556.2/7.7
Եէն	105.19/29
Հունգարական ֆորինտ	6.8360/60
●Մէկ օնս ոսկին	393.70/394.20$

ԱԶԴԱԿ ՀԵՌ. ԽՄԲ. 239186 (ՊԷՅՐՈՒԹ) .260780-583026 (ՊՈՒՐՋ ՀԱՄՈՒՍ) .260115 (ՏՊԱՐԱՆ)
AZTAG, TEL.RED. 239186 (BEIRUT) .260780-583026 (BOURJ HAMMOUD) . 260115 (IMP.) .P.O.B. 80860. BOURJ HAMMOUD
ԱԶԴԱԿ
هاتف دار التحرير ٢٣٩١٨٦ - بيروت - المطبعة ٢٦٠١١٥
٥٨٣٠٢٦-٢٦٠٧٨٠ برج حمود - ص.ب ٨٠٨٦٠ برج حمود
أزتاك